



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղեկո համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԿՈՀԵ ՀԱՅԿ

ՀԱՅՐԵՆԻ ԾԻՌԱՆ


Արմակներ


Հետիոթներ


Պատուածիներ

Ա. Չարֆ











891.99

Z25

A II
3992




ՑԱՆԿ

1.9

«Հայրենի Ծխան» ԽՈՐՃՐԴԱՊԱՏԿԵՐ 3
(Գծուած՝ արտեսագետ Մ. Քեպապինանէ)

Նկաթեր

1- ԱՅԳԻՆ ՈՒ ԱՅԳԵԿՈՒԹԸ	7
2- ՊԱՌԱԻ ՓՇԵՆԻՆ	21
3- ՍՐԲՈՅՆ ՑԱԿՈԲԱՑ	33
4- ԿՈՅՐ ԹՈՉՆԻԿԲ	45
5- Ո՞ԻՐ ԳԱՑԻՐ ՎԱՐՊԵՏ	51
6- ԻՄ ԳԱՐՈՒՆՍ ԻՄ ՍԵՐՍ	57
7- «ՔԵՌԻՆ 'ՏԻ ԳԱՑ . . . »	69
8- ՍԻՐԱԿԱՆԻՆ ԵՏԵՒԷՆ	89
9- ԶՀԱՍԿՑՈՒԱԾԸ	95
10- ՆԵՐԵ՛ ԻՆՇԻ, ՄԱՑՐԻԿ	102
11- ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ	115
12- ԱՂԲԻՒՐԻ ՄԸ ՀԻՆ ՕՐԵՐԸ	119



ԱՅԳԻՆ ՈՒ ԱՅԳԵԿՈՒԹԸԸ

ԱՅԳԻՆ ՈՒ ԱՅԳԵԿՈՒԹԸ

Նահատակ Հօրս Յիշատակին

Լերան զագաթէն քիչ մը դարվար, ծուած գետինի մը
վրան էր մեր այգին . անկանոն կողմերով հողի փոքրիկ
կտոր մը : Խաղողի թփիկներ՝ իրենց բաղուկները սար-
փինաներուն փաթթած ուղիղ տողերով շարումը էին հոն :
Հայրս անցորդներուն կամ նախիրի մը մուտքը արգիլե-
լու համար, ինչպէս բոլոր այգիներն ունէին, ճերմակ
քարի կոյտերով անխնամ շրջապատ մը քաշեր էր անոր
բոլորտիքը :

Այսպէս ամբողջ այգեստանը փոքրիկ քառակուսինե-
րու խումբ մը զարձեր էր քով քովի շարուած սաւաննե-
րու պէս, որոնց վրայ՝ կ'ըսես, գեղին աղուոր աղջիկները
նախշուն ծաղիկներ բաներ՝ ու առուակին մէջ լուալէ
ետք, բերեր հոտ, լեռան վրայ փուեր էին քովէ քով :

Հնուց մնացեր էր մեր այգին, բամպակ մաղերով մա-
միկի մը պէս որ աղօթքի նմանող աղուոր խօսքեր կ'ու-
նենայ շրթունքներուն վրայ եւ դրպանին մէջ անոյշ բա-
ներ անպակաս :

Հայրս չէր յիշեր անոր պատմութիւնը : Մեր պա-
պերը եկեր անցեր էին անոր վրայն, տղու մը պէս խաղ-
ցեր՝ անոր հետ, փորեր էին հողը, խնամեր էին զայն,
մանկական աղապատանքով գուրդուրացեր էին անոր վր-
րայ, ջուրի տեղ խմեր էին անոր գինին, հոն վառեր իրենց
սէրն ու երիտասարդութիւնը եւ նո՛յն այդ հողերուն վր-
րայ՝ կքիլով իրենց շինականի առոյզ հասակը, օր մըն
ալ թողուցեր ամէ՛ն բան, տուն ու այգի, սէր ու երազ,
եւ գացեր սկառկեր էին լեռան միւս կողին վրայ, քարէ
քաղաքին մէջ, շա՛րք շա՛րք եւ իրարու մօտ, ինչպէս կը
նստէին իրախճանքի սեղանին բոլորտիքը :

Մահն ու գինին, մեր սղապերուն օրով եղբայր էին,
երկու առուակիներու պէս որ մէկ լերան տակէն կը բխին
քովէ քով։ Ասոր համար գեղերուն մէջ այդեստանն ու
գերեզմաննոցը առհասարակ մօտ կ'ըլլային իրարու և
ունեւոր շրմիներ արիշներու (1) չուքին տակ կ'առնէին
իրենց հանդիսար։

Հայրս օրօրոցէն ճանչցեր էր այդին, իր հօրը փէ-
շերուն փակած՝ բոպիկ, գլխարաց գացեր եկեր է եղեր
հոն, եւ կաթընկերներու անոյշ մտերմութիւնով մէծցեր՝
անոր թուփերուն հետ պարմանի ու երիտասարդ օրերէն
իր սիրտն ու քրտինքը տուեր էր անոնց։ Տակաւին տերեւ
ու ծաղիկ չքացուած, անիկա կ'ըսէր ինծի բոլոր թուփե-
րուն բերքը, խաղողին տեսակն ու զոյնը, պաշտպանե-
լու, խնամելու, յօտելու արուեստը նաեւ, զոր այդ փոք-
րիկ տարածութեամբ հողի կտորին վրայ սորվեր ու վար-
պես դարձեր էր։

Երբ ձմեռը կատղէր եւ աղրիւրները քարանային,
հայրս կը մթազնէր, գլուխը ծոելով պատուհանին մէջ-
տեղուանքը զետեղուած ձեռքի մէծութեամբ ապակինե-
րուն՝ հառաչանքով կը նայէր զուրսը, լեռներուն, այ-
դիներուն . . . : Նո՛յն մտահոգութիւնը նաեւ ամառը,
երբ արեւը կրակ թափեր վերէն, աղոխները վառեր ու
ածուխ դարձնէր։

Այս զուրգուրանքը անոր համար որ, ամբողջ տարին
այդին բարիքներով չէն էր տունը. աշունը՝ այգեկութ,
զուարթ աշխատանք, անհատնում ուրախութիւն, չէնլիք.
առատութիւն ամէն դի, խաղող, շիրա, ոռուի, մալէզ,
ոռճիկ, պաստեղ ու գինիթ, միւռոնիթ պէս գինի։ Մառա-
նին բողոշները (2) յղի կիներու պէս իրենց փորը տնկած
կը շարուէին մինչեւ իրենց բերանը արեւին բարիքներով
առլցուն։

(1) Արիշ—որթատունկ որ կը մագլցի, կը տարածուի։

(2) Բողող—հողէ կարաս։

Զիւնի եղանակը երկարատեւ վայելք մը կ'ըլլար .
խրախնձանքը երդեքներուն տակ կը փրփրէր ամէն շար-
թու : Կեանքը կը սահէր գոհունակութեան , սիրոյ եւ
երդի մէջ , դինիի մշտավազ առուակներու վրայէն :

Պապերուս պէս իմ օրբանս ալ կապեր էին ընկուղի ծա-
ռի մը , որ այդիին ճիշտ կեղբոնը կեցած մեծ քրոջ մը պէս
խաղողի փոքրիկ թուփերուն կը հսկէր ամառ ճմեռ ան-
տրտունջ , անբաժա՞ն : Մանկական ճիչերս անոր ճիւղե-
րուն մէջէն բարձրացեր էին , լացեր խնդացեր էի հոն ,
բունիկի մը մէջ ընակող ընտանիքի մը ճոռողուն ման-
կիկներուն հետ :

Երբ ոտքերս սկսան դիմանալ այդիի հեռաւորու-
թեան , ա'լ հօրս ճեռքէն կախուած կ'երթայի այգեստան :
Հոգիս կը ծլթփէր (3) ժամ առաջ զայն տեսնելու կարօ-
տով : Գարնան առաջին օրերուն խոկ հոն էի , երբ բամ-
րոսն (4) ու կուժկոյրուկը (5) ճիւնհալին տակէն իրենց
աղուոր բիբերը կը բանային ու գետինը զմայլելի կանան-
չով մը կ'ըսկսէր ներկուիլ :

Զմրան ճիւնն ու հեղեղները աւերած , քայքայած
կ'ըլլային անպաշտպան թփիկները : Հայրս մէկիկ մէ-
կիկ կը խնամէր , կը շտկէր , անոնց աչքը (6) կը բանար ,
կը մաքրէր . աւելի ետքերը , երբ որթին բարակ ու հան-
դուցաւոր ճիւղերուն վրայ պտերներ սկսէին կլորնալ ,
յօտելու եղանակն էր ա'լ : Հայրս յօտոցը առած կը կրտ-
քէր անօգուտ ճիւղերն ու արմատները : Ամէն կտրուած-
քէ արցունքի պէս վճիտ կաթիկներ կ'իյնային դոր խնամ-
քով կը հաւաքէի գաւաթի մը մէջ եւ կը տանէի տուն .
մայրս անով կը թրչէր փոքրիկ քոյրերուս մազերը եւ եր-

(3) Ծլթփիլ—ծլիլ եւ թափիլ , սաստիկ բաղձալ :

(4) Բամբոս—կիրիկ :

(5) Կուժ կոյրուկ—ջիւնածաղիկ :

(6) Աչքը բանալ—որթերու արմատին բոլորտիքը փո-
նեցնել :

գելով կը սանարէր : Քանի՛ քանի՛ աղջիկներ այդ ջուրով մինչեւ իրենց կրունկը երկարող գի՛րկ, դի՛րկ մաղեր ունեցեր էին, կը պատճէր մայրս :

Յօսելու գործողութիւնը մէկ երկու օրէն կ'աւարտէր : Տաժանապին բան մըն էր այդ աշխատանքը . հոգեկան տեսակ մը հասնումով կը դիտէի ծերունի հօրս ծըսիլը, խորհիլը, անպէտ ճիւղերը զանազանելու համար ըստած ձեւերն ու չափերը, որոնք յղացումի նման երկունքի ցաւէ մը կ'անցնէին կարծես : Ճակատին վրայ, մտառերու պէս երկարող խորշուներու մէջէն քրախնքի խոչոր կաթիլներ կը շարուէին ետեւէ ետեւ ու կը թափէին հողին մէջ, խաղողի հատիկներու եւ ապա երգի եւ ուրախութեան փոխուելու համար :

Արեւը շատոնց մեկնած կ'ըլլար երբ հայրս քրտնաթոր դլուխը վեր կ'առնէր, մէյ մը երկինք ու մէյ մըն ալ չուրջը կը նայէր, յետոյ օրթոտները (7) կը կապէր, պղտիկ խուրճ մը ինծի կուտար, մնացածը կը նետէր իր շալակը, ու կ'իյնայինք ճամբայ : Լուսինը թոյլ ամպերու տակէն մեղի կը հետեւէր ժպտուն քոյրիկի մը որէս : Բարտիներու տակէն անցնելու ատեն ալ աչխուռկ կը խաղար . մէյ մը կերեւէր, մէյ մը կը կորսուէր . կատարէ կատար կը ցատիէր ինծի ժպտելու համար : Գորտերն ալ ծղրիզներուն միօրինակ ու աղմկալից ճիչերուն հետ իրենց կրկուցը ձգած կ'ըլլային արդէն :

Գորունի՛ գիւեր . ամէն քար երկունք մը կը ծածկէր, ամէն գուղձի գիրկ կեանք մը կ'արթնար, ծառերն ու թուփերը հոգի կ'առնէին ու կարօտի անհուն գողով կը համբուրուէին . . . :

Մենք կ'անցնէինք փխրուն կածաններէ . ուրիշ այդիի աշխատաւորներ ալ կ'անցնէին մեր ետեւէն : Վարը, ճորակին խաղաղութիւնն աղմկող յորդառատ աղբիւր մը կար : Կը կննայինք հոն օրթոտին կապերը գետին շարած,

(7) Օրքոտ—որթհատ—որթին կարուած ճիւղերը :

խորունկ պապակով կը ծծէինք լեռներու ստինքներէն հո-
սող կաթը, եւ լուսնկային հետ կ'ուղղուէինք դէպի տուն:

Ապրիլի շաբաթներուն որթատունկին տերեւները կը
բացուէին փոքրիկ ոլորուն ականջներու պէս եւ հետզհե-
տէ մեծնալով արեւէն այրած ձեռքեր կը դառնային: Ա-
զոսի հատիկներն ալ շուտով ողկո՞յդ ողկո՞յդ կը կախ-
ուէին տերեւններուն տակ, ինչպէս սաթէ ուլունքներ՝ սի-
րուն ուկերէ առկախ:

Երբ արեւը կ'սկսէր տաքնալ, աղոխի հատիկները ա-
մէն օր քիչ մը կը սեւնային ու կը գեղնէին. բարակ փոշի
մըն ալ կը ծածկէր պտուղները (8). այդեստանի կեանքը
կըսկսէր: Տունէն աւելի այդիին մէջ կ'ապրէինք ա'լ:
Հայրս ուռիի ճիւղերով փոքրիկ, բրգածեւ հիւզ մը կը շի-
նէր, ուր կ'անցնէինք այդեկութի գիշերները:

Առաւտէն մինչեւ իրիկուն այդիին մէջ, արեւին
տակ, հողերուն հետ, թուփերուն եւ սողուններուն խաղ-
ընկեր: Կրիաները մանաւանդ ամենէն զուարթ եւ քրքչա-
լիր ժամերը կը բերէին մեղի: Թուփերուն տակ կը գտնէ-
ինք զանոնք պառաւներու պէս կկզած նստած: Ուրախու-
թեան աղաղակներով կը բերէինք լաճերու բազմութեան
մը մէջ, եւ կոնակի վրայ դարձուցած փորի պատեանին
զարնելով կ'երգէինք,

Զարկէք էս դին ու էն դին
Էլլայ խաղայ մեր փնդին:

Բարի սողունը իր պատեանի չորս անկիւններէն ոտքերը
դուրս կը հանէր ու կը քաշէր չարչարագին հեւքերով, ո-
րոնք անպատում ժպիտներ կը բանային մեր մանկական
դէմքերուն վրայ:

Իրիկունը հայրս շուկայէն կը դառնար. հացլաթը հո-
ղին վրայ եւ մենք անոր բոլորտիքը շարուած՝ փայտէ դը-

(8) Պտաւլ—խաղողի հատիկներուն կ'ըսեն նաեւ:

դարներով կ'ուտէինք մեր ճաշը, քուֆթան կամ փիլաւը եւ միշտ թանն ու թացանը։ Մթնշաղին մէջ աշխատանքը քաղցրագոյն զրօսանք մըն էր։ Հայրս խաղողի թուփերուն հետ զլուխ զլխի, ընելիք դործ մը կը զտնէր մի՛շտ, կը փորէր, կը շակէր, սարփինաները կ'ամրացնէր, ամէն ճիւղի վրայ գուրզուրանք մը՝ եւ ամէն տերեւի վրայ քրտինք մը կը ձգէր, անբաժան սիրականներու մտերմութենին առելի բան մըն էր անոնց քովքովիութիւնը։ պատառի վրայ նկարուած երա՛ղ մը ճիշդ։

Մենք, բսես, երդի ու քրքիչի ետեւէն՝ մինչեւ կէս գիշեր։ Ամբողջ այզեստանը այսպէս մէկ ծայրէն միւսը օրօրի, գեղջկական շէրերու, կանչերու, խօսուըոտուքներու պղտառ համերգի մը մէջ կը լողար։

Յանկապատի քարերուն վրայ կամ տարածուն ծառերու տակ կը շարուէին կիններ, աղջիկներ առանձինն, եւ էրիկ մարդիկ ուրիշ անկիւններ։ Հանաքներն ու կալածին (9) կը տեւէին մինչեւ ուշ ատեն։ Գեղն ու քաղաքը, զարիսն ու անոր ուշացած նամակը, թարմ նշանառուքներ, ծանօթ տղու կամ աղջկայ մը հասցէին նետուած գոյիստներ, կամ կասկածուտ բառերու կէսկիսկատար խօսքիր եւ զեռ շատ մը ուրիշ բաններ, զոր գեղացին կը հասկնայ լոկ, չպիտի մոռցուէին հոն։ Երբեմն ալ հեքիաթին թեւլը կը քակուէր անվերջ, բոլորուող նայուածքներ յարաշարժ շրմունք մը կը կախուէին ջուրին վրայ թափող ծարաւ բաղմութեան մը պէս։

Կամաց կամաց քունը վրայ կը հասնէր, լեզուները կը թանձրանային, զլուխները՝ բարտիի տատանքներէ ետք՝ քնաթաթախ կ'իյնային ետևէ ետեւ մարող ճրագներու նման։

Մօտիկ ու հեռաւոր ձայները կը կտրէին ա՛լ, գորտերն ու ծղրիդներն անդամ լեզունին իրենց կը քաշէին։ մթնուլութ անհուն խաղաղութեան մը մէջ կը քարանար։ վե-

(9) Կալանել—երկարօրէն խօսակցիլ։

ըէն աստղերը անուշ երազներ կը թափէին քնացող աչքերուն խորը. տերեւները անանուն փսփսուքով լեզու կ'ելլային դիշերուան կիսուն արթնցող սիրականներու պէս, ու որթատունկերը՝ լուսնկային թեթեւ շղարշներուն մէջ պաշտելի հարսներ դարձած՝ կը ծնէին աղւո՞ր, աղւո՞ր ողկոյզներ :

Այգեկութի՛ օրեր, ուր Ասոււածածինն ալ կուլար, օրհնութիւն կը թափէր դաշտերուն ու ճամբաներուն վրայ. այդին կը քաղցրանար ու կը ծանրանար, իր հասունութեան ամենէն հեշտագին ու տարիահրաւէր օրերուն կը հասնէր :

Ու կը կթէին այդի՛ն, կը քաղէին թուփերուն կաթը, մանուկի մը պէս որ զեռատի ծիծի մը վակած կը ծծէ երկինքին բոլոր լուսաւորներուն երազը, հովերուն երգն ու լեռներուն կուսական գեղեցկութիւնները :

Թուփերը աղջիկ կ'ունենային, ինչպէս ծաղիկները թիթենոնիկ, ամէն ողկոյզի ձեռք մը կ'երկարէր, ու կը կը թէի՛ն . . .

Մենք բոլիկ ոտքերով լաճեր, տեսնէիք մեղ, խաղողի լեփլեցուն կողովներ մեր գլխուն, երբ կը վաղէինք իրարու ետեւէն հելիհեւ ու ինդապառատ : Շուտով հասաւանին (10) վրայ ճերմակ ու սեւ ողկոյզներու խայտարդէտ բլրակ մը կը բարձրացնէինք, ասլա ուոիի ճիւղերով հիւսոււած գլանածեւ կողովներու մէջ կը լեցնէինք ու բարի աչքերով էշերուն բեռցած կը տանէինք տուն :

Լեռներուն սէրն ու երազը կը լեցուէին էրդիքներուն տակ, մառանն ամբողջ եւ կամաց կամաց կը բաշխուէին տարուան բոլոր օրերուն, գեղի բոլո՞ր հոդիներուն :

Կ'եռար կը բխլուար այգեստանն ամբողջ—դաշտերուն հարսնիքն էր, աչնան դատիկը. ո՞վ պիտի կենար տունէն ներս եթէ պառաւած չէր անոր հոդին, եթէ հին օրերու

(10) Հասաւանի—մեծ սաւան, խաղող կամ թութ հաւաքլու համար :

Թոփչքը չէր մեռեր : Մերունիներն անդամ կանանչ երազ-ներով կը լիցուէին, խորշոմներու մէջ թաղուած անոնց հիւանդ աչքերուն խորը երիտասարդ արեւներուն ճառապայթը կը չողար :

Այգեկութի գիշերները որոի ու զողութեան, տեսակ մը քաջութեան պահերն էին, վախկոտներ ողուտուկը փաթթելով իրենց զլուխին տակ կը դնէին, ինչ որ աւելի կը քաղցրացնէր խաղը : Պատանիներ անսոնց վրայ անենէն աւելի կը սիրէին փորձել իրենց ճարտարութիւնը : Անլուսին դիշերներ մանաւանդ՝ ամէն թուի ստուեր մը կը պահէր կարծես . քանի՛ քանիներ արթուն կը մնային երեւակայական ստուերներով եւ ստնաձայներով վրդոված, եւ կը յառէին խաւարին՝ «աղի արցունք» չլալու համար կորուստի մը ետեւէն :

Կութին ետք այդին գէշ երազէ մը արթնցած աղջնակի մը պէս կ'իյնար թեւարեկ, ծանր հիւանդ : Երբ մարդերու յետին մնացորդներն ալ իրենց կոնակը դարձուցած կը հեռանային անկէ, դեղնած ու զողղոջ չունչ մը կը հեւար այրի թուափերուն բոլորտիքը եւ աւերակ խորհուրդ մը՝ մարմին հազած՝ կը թափառէր այդիէ այդի :

Ամէն օր խումբ խումբ տերեւներ կը ճգէին այդին եւ ցաւոս հրդիներու պէս կը փախչէին լեռէ լեռ, ճորէ ճոր, անծանօթ սէրերու ետեւէն . . .

Զմեռը կը մօտենար :

* * *

Հիմա լքուած է ան, մեր այդին, ինչպէս բոլոր այդիները, գարունն ալ աշունն ալ այրի ու խոսքան : Ո՛չ ծերունիի մը քրտինքը կը բեղմնաւորէ զայն եւ ո՛չ ալ մանկական աղաղակ մը կինդանութիւն կը թափէ հոն : Գարունները կուգան ու կ'անցնին հեռուէն, առանց նայուածք մը նետելու անոր չոր գետինին : Ու վերէն ուղացող թռչունները երգի տեղ հեկեկանք մը կը խեղղեն իրենց

կոկորդին մէջ, ամէն ախզամ որ նայուածքնին անոր քը-
սելով կ'անցնին հեռուէն :

Խլուրդի բաղմանդամ ընտանիքներ ու թափառաշրջիկ
սողուններ եկեր ու իրենց հեղդ բնակութիւնը հաստատեր
են հոն : Ասդին անդին վայրի անանուխի ցիրուցան կոյ-
տեր, փուչն ու գեղին կաղջնան տարածուեր են ամէն
կողմ, Ասպիմ-չապրիմի աղուոր նայուածք մը անդամ չի
բացուիր տժգոյն կանանչներուն մէջտեղուանքը :

Խաղողի թուփերս մէկիկ մէկիկ չորցեր են . փոթորի-
կը խլեր է զանոնք արմատներէն ու աւե՛ր տարե՛ր, չես
դիտեր ո՛ւր . . .

Ընկուղենիս ալ չկայ ու անոր վրայի թեւաւոր արա-
րածներն ալ՝ որոնց հետ բացի աչքերս արեւին ու անոր
սերունդներուն հետ աշխափուկ խաղացի օրերո՛վ, տարի-
ներո՛վ :

Ի՞նչ անանուն կոկիծներ մօտենան՝ իմ ու գուցէ ին-
ծի հետ վերապրող բարի թոշունի մը սրտին, երբ քայլերս
անոր թեւերուն հետ թոշին օր մը գէպի մեր այդին, այդ
ափ մը հողը, որոնք վրայ կ'ապրին տակաւին յիշատակ-
ները անհամար սերունդներուն, որոնք եկան ու անցան
արեւներով ու աստղերով բարախուն երկինքի մը տա-
կէն . . .

Անոնք չկան ա՛լ, այդին ալ չկայ, իմ սիրտս միայն
մնաց այդ օրերէն եւ հողիներէն փրթած փշրանքի մը պէս
որ արցունքով կը կանչէ այդին, մանկութիւնը ու անոնց
կապուած հեքիաթները :

Թողուցէ՛ք որ սիրտս անոնց հետ ըլլայ, ամէն օր թա-
փառիմ հոն, սէրերս ու երազներս կանչեմ որպէսպի գոնէ
անոնք ամէն օր քիչ մը մարող արեւս տաքցնեն :

Որովհետեւ, երբ ապրշումէ մաղերս հովին տուած
կըսպասէի տարտամ ու անանուն ստուերներուն, սիրտս
ողկոյզներու պէս հո՛ն հասունցաւ, հո՛ն լսեցի հեռաւոր
աստղերուն խորհուրդը որ եկաւ ու սիրականներու կըակէ
երդին հետ անցաւ հողիէն . . .

Օր մը, մինչաղին՝ այդեստանէն երազ մը հկաւ ինծի, ու ես սիրոս անոր շրթունքներուն վրայ հոսեցուցի, մոռցուած ազրիւրի մը պէս որ ծարաւ անցորդներ կը վլ՛սունէ. ցորեկը անոր հետքերը փնտուցի ու չգտար, ոտքերուն փոսը՝ հողին վրայ՝ ծաղիկներու պէս հոստուցի . . .

Ախ, օտար լեռները երազ չունին, այս սիրաերը կարուտ չունին, անոնց աչքերուն մէջ թախիծը չի լճանար, արծաթին երգովը կը սնանին անոնք. անոնց արեւը ճառագայթ չունի. ո՞ւր գտնեմ իմ հեռաւոր այգիս, մինչաղին մէջ կորսուած սիրականս ու կաթիլ մըն ալ երազ . . .

Այգիս մեռած է, իմ սիրականս ալ անոր հետ, ու րոլո՞ր սրտերուն սիրականները այդեստանին հետ։ Փախեր է իմ չէնութիւնս ու բալո՞ր սրտերուն չէնութիւնը։ Աստուածներն ալ հեռացեր են մեր օճախէն, գեղին ծխանները գլխատուած վիղերու պէս կը կենան, ու սրտերը՝ մարա՞ծ, դատա՞րկ կանթեղներ մո՞ւթ մատուռներու մէջ առկախ։

Ըսէք ուրեմն, ո՞վ պիտի բերէ ինծի հին օրերը; Հոգերուն տարփանքը, գեղին չերն ու հիւսիսակներուն երդը, երբ այդին չկայ . . .


Մնոր զինին հողէ փարզերով խրախճանքի սեղաններուն կը թագաւորէր, ու տաճարներու մէջ՝ Աստուածորդին պատարացի կը կանչէր, սկիհը՝ խորանին ծոցը՝ բեղմնաւոր երազի մը կը փոխուէր, որուն կը մօտենային հարսն ու փեսան դողահար, անով թրջելու համար իրենց շրթունքներուն կրակը։

Իմ շրթունքներս ալ այդ անանուն կրակն ունին, ո՞ւր դտնեմ այդիս ու անոր սիրական երազները։

Երբ այգեստանը չէն էր, տուաւոտը աղջնակի մը պէս կ'արթնար մեր հորիզոններուն վրայ, ու առուակներն ալ արծաթ ժապաւէններ կը գառնային անոր վարսերուն փաթթուելու համար։ Լեռներու կողին պըլլուած ճամրան լեցուն էր աղջիկներո՞վ, հարսներո՞վ, տղաքներո՞վ, սէրերով. . .


Ես պէմուրատ հողի մըն եմ, իմ երազներս կ'ուզեմ . . .
 Ելլեմ երթամ մամիկս գտնեմ, անիկա դիտէ անցա՞ծ,
 դացա՞ծ անոյչ օրերուն հեքիաթը, անոր ձեռքերն ու ստ-
 քերն իյնամ, որ գէթ անիկա պատմէ ինծի այգիկս հին
 երազը . մեռած թուփերուն վիշտը փափսայ ինծի ու երգէ
 կըակէ կարօտը՝ լեռներու դինով սիրականներուն . . . :

Ա) 3992



ՊԱՌԱՀԻ ՓՇԵՆԻՆ

(ՀԵՔԻԱԹ)



ՊԱՌԱԻ ՓՇԵՆԻՆ

(ՀԵՔԻԱՄ)

Սբ. Ալքոնի ճամբուն վրայ լերկ ու ամայի բլուր մը
կայ որուն կողին՝ զածած փշենի մը կ'աճի, ամառ ձմեռ,
լքուա՛ծ, մի՛ս մինակ :

Մեր կողմերը մեծ ու պղտիկ գիտեն, «պառաւ փշենին»
է ան, որ փէշերն հաւաքեր, կկղեր նստեր է հոն, ու ճամ-
բան կորսուած անտիրական ճամբորդի մը պէս կ'սպասէ
որ մէկը զայ ու զինք իր անծանօթ տնակն առաջնորդէ :

Անհատնում տարիներ, կ'ըսեն, եկեր ու անցեր են ա-
նոր վրայէն, կարկուտն իջեր՝ անոր գլխուն, կատղած
հովը ծեծեր է զայն, ապաւակ ու կից տուեր՝ անոր կողե-
րուն, բայց պառաւը անէծքի մը պէս փակեր է հողին,
բոներ է զայն պինդ, կ'ըսես, ահաւոր գաղտնիք մը ծած-
կելու, կամ դետնին տակէն բառ մը, չըուկ մը առնելու
անձկութեամբ ինկած հոտ ու քարացած :

Իրեն համար բլուրն ամբողջ անիծուած է . կանաչ-
կակաչ ծղօտի թել մ'իսկ չդողար անոր վրայ : Ինք ար-
դէն ծաղիկ չունի, տերեւներն ալ հաղիւ գունաթափ կա-
նաչ մը կը հաղնին աշնան ետքի օրերուն : Միւս եղանակ-
ները աւելի անողոք են, այդ թեթեւ կանաչն ալ կը սրբեն
անոր վրայէն, ու կը թողուն որ աղտոտ ու զզող մազերու
խուրծը մնայ ան, միշտ պէմուրատ, արեւի ու գարնան
հոտ չառնէ երր դրացի բլուրներուն բոլոր թիկիները
նախշուն դղեստներ կը հաղնին, մանչ աղջիկ կ'ըլլան եւ
հովերուն ու միջատներուն միջոցաւ անոյշ համբոյրներ
կը փոխանակէն մինչե՛ւ իրկուն, մինչե՛ւ լոյս :

Բլուրին վրայ զոյգ մը անտաշ քարեր ալ կան, հողէն
հաղիւ թիզ մը վեր՝ երկարած, պառկած : Անոնց ճիշդ-
մէջտեղը կ'աճի պառաւ փշենին, որ, չե՛ս գիտեր, անէծք

թէ աղօթք կարգալու է եկեր հոն ու ալ չէ կրցեր հեռանալ անկէ :

Քարերը դորշ են ու հին, շա՛տ հին : Մամուռը տարիներով բուսեր ու չորցեր է հոն եւ սպիներու նման բաղմաթիւ կլորակներ թողուցեր է անոնց վրայ :

Մեր փոքրիկ, ցատկոտուն ուկերուն հետ վաղվոտելու համար երբ նախիրին ետեւով կը հեռանալինք դէպի հորիզոնին բացերը, հեռուէն կ'երեւէին բլուրն ու քարերը եւ անոնց ճիշտ մէջտեղը նստած ջատուկը, փշենին :

Մեր դէմքի ժապուն ճրագները կը ժարէին մէկէն, ու պաղ ջուրի կաթիլի մը պէս՝ սարսուռը մեր կոնակէն կը սկսէր սողոսկիլ մինչեւ վար : Բոսկիկ ոտքերնիս լայն մը բացած՝ կը կենայինք հոն պահիկ մը, մեր ծերունի հովիւն ալ կը կենար, դլուխը այն կողմ կը դարձնէր, անհասկնալի բառեր կը պտտար ու կ'առնէր կը հեռանար ան կէ : Նախիրը անձայն կը հետեւէր ծերուկին, մենք բոպիկ, գըլխարաց լաճերս ալ նախիրին հըռ անդամներ՝ մեր սեւուլիկ այծիկներուն :

Քիչեր կրնային սիրտ ընել ու մօտենալ այդ դոյդ քարերուն : Ո'չ միջատ, ո'չ թռչուն, ո'չ երդ, ո'չ բայիւն : Երկինքի թափառիկ այդ հոգիներն անզամ իրենց կտուցէն հառաչ մը քակելով՝ թեւերնին դէպի ուրիշ բլուրներ կը դարձնէին ու կը փախչէին անկէ արտորնօք :

Զեփիւռ ալ չկար հոն : Ապրիլի իրիկուններուն բարի հովն ըսես, կատղած բանակի մը պէս կ'անցնէր անկէ եւ փշենիին վրայէն սահելու ատեն անիմանալի վայիւն մը կը տարածէր չորս դին : Պառաւը կը դիմադրէր տանջանար, ապա վիշտ մը կը կոտտար գուղձերուն մէջ, կ'անցնէր պառաւին արմատները, մինչեւ անոր խղճմտանքին կեղրոնը : Ասոր համար, կը պատմէին մեր լեռներուն հին, հին ներունիները, թէ փշենիին խղճմտանքը այդ պահուն էր կ'արթննար, տարին հաղիւ հեղ մը կամ երկուք, եւ լուսու դէմ լացի ու կոծի շըռւկներ կը լուսէին անոր յատակէն :

* * *

Մեր հովիւը, որ եօթանասուն տարի միայն անտեղ-
ւանքը ապրեր էր, կ'ըսէր թէ բլուրին այդ երկու քարերը
երկու գերեզմաններ են, որքերու նման անջատուած միւս
երջանիկ ու բաղմանդամ մեռելներու քաղաքէն եւ հո՛դ,
տիուր խաղաղութեան մէջ թաղուած: Որովհետեւ անոնց
ճակատազիրը ո՛չ մէկ մեռել ունեցեր էր, ո՛չ մէկին արե-
ւը խաւարեր էր անոնցին նման: Մահէն ետք անոնք զոյդ
ձը անժառանդ ուխտաւորներու պէս քով քովի եկեր,
մէկ-մէկ սեւ քար առեր էին իրենց վրայ ու կը սպասէին
ո՛ր օրուան, ո՛ր գատաստանին, մարդ չէր գիտեր . . .

—Հապա էն փշենին, տէտէ, հապա էն մէջտեղի սեւ
փշենին:

—Էն փշենին չար պառաւ մըն է եղեր, վատ պառաւ
ձը, վրայ կը բերէր բարի ծերունին իր ճակատին խոր-
շոմները քամելով եւ անոնց ալիքներուն տակ վառելով
զոյդ մը յողնած աչքերուն վաղեմի կատաղութիւնը:

* * *

—Որո՞նք են այդ դժբախտ մեռելները, եւ ո՞վ է այդ
փշենին, որ գեռ կայ ու կ'ապրի քարերուն մէջտեղ եւ իր
թունաւոր փուշերը կ'երկարէ անոնց՝ եօթը պորտ բանող
անէծքի մը պէս:

* * *

Ու հոս, ալ չէր կրնար կենալ մեր ուլերուն ու կովե-
րուն բարի հովիւը, հեքեաթին կծիկը կը քակէր կամաց
կակաց, անոր յուղումներուն ու ելեւէջներուն ետեւէն
քաշելով իր մաշած սիրտը եւ մեր տղու երազուն ու ապ-
շահար հոգին:

Մտիկ ըրէ՛ք, թող հովիւը սկսի իր հեքեաթը:

Հին, անյիշատակ օրերուն իշխան մը կ'ապրէր: Քա-
ռասուն աղախին ունէր, քառասուն ծառայ, քառասուն
նաժիշտ եւ բի՛ւր բի՛ւր ճիշտոր:

Իր դղեակը Սբ. Այրոնի քարերուն վրայ կը բարձրա-
նար եւ աշտարակը կը հասնէր լուսնին ու աստղերուն :

Հին օրերու իշխանը մէկ հատիկ աղջիկ մը ունէր,
աննման աչքերով մատաղատի իշխանուհի մը : Անոր սիր-
ուը, կը վկայեն, բարի, բարի լուսնկայ մըն էր որ կը ժըսպ-
տէր բոլոր աշխարհին իբրև թաղուհի, ու կ'ապրէր աշ-
տարակի բարձունքին : Անոր փարսերը բարտիներէն կախ-
ւած ճառագայթներու խուրճ մըն էին, փափուկ ու բո-
ցավառ, որոնց տակ պահուած փոքրիկ ականջներու բըլ-
թակէն կը կախուէր երկու կաթիլ ջինջ ու հրաշագեղ ա-
դամանգ :

Լեռները՝ քաջեր ալ ունէին այն ատեն, թխաղէմ ու
զանդրագեղ պատանիներ, որոնք լսեր էին իշխանուհիին
անունը, կրակ ինկեր էր անոնց բոլորին ականջին մէջ :
Անոնք քայլեր էին աշտարակին բոլորտիքը անհամար գի-
շերներ . անոր հետքերը գտնելու համար խօսեր էին, հո-
ղին ու քարին, հառաչե՛ր ու լացե՛ր : Շատեր անոր հա-
մար կոռուեր ու մեռեր էին վերջին շունչով՝ շրթունքի
վրայ բռնած մատաղատի իշխանուհիին անունը, իբրև
հրաշագեղ բոյրով ծաղիկներու անմահական փունջ մը :

Մնացողներն ալ հանդիսատ չունէին, որովհետեւ ա-
նոնց աչքերու պատուհանէն իշխանուհին էր անցեր եւ ի-
ջեր՝ սրտերուն յատակը հոն բոլոր խորչերն ու ամայքը
լեցուցեր, յորդեր էր :

Անթիւ դարպասներ մօտիկ ու հեռաւոր հորիզոններէ՝
անօդուստ անցեր էին : Գեղուհին կը մնար աշտարակին կա-
տարը, սրտի բիւրաւոր գերիներուն վերեւ՝ քնքոյշ բայց
անառիկ : Իրիկուան շողերուն հետ միայն կ'ելլէր դուրս
եւ լուսնի շղարշներով կը վերադառնար տուն :

Անոնց քովին անցնելու ատեն՝ անելու իբերն անդամ
ցանկութեան խելայեղ բարախում մը կ'ունենային : Լեռ-
ներու ուժգին հովը իշխանուհիին կը վաղէր շնի շիտակ
երբ հորիզոնին ծայրէն կը փրթէր սուլելով, ապա փոք-
րիկ շուներուն քծծինքը կը փորձէր եւ կ'ուշանար անոր

քղանցքներուն տակ . . . Արու խոտերն իսկ անոր մանրիկ ոտքերուն ներքեւ անհուն երջանկութիւն մը կ'ապրէին ու կը թաղիէին բեղմնաւոր սարսուոներ . . .

Օրեր ու ամիսներ անցան :

Առաւօտ մը, զանդուր մազերով կտրիճ մը եկաւ իր ձիուն հետ միս մինակ, առանց ոսկիի եւ փայլուն քարերու. իր աչքերուն սեւ ու մշուշոտ աղամանդը միայն բերաւ մատղաշ իշխանուհին ու առաջին նայուածքով լուսաւորեց անոր մենաւոր սիրտը . . .

Սարերու առոյգ սիրականներ . . . Հողիներ՝ հովերով ու երազներով շաղուած, ու լեցուած աւելի շատ բոյրով ու թրթռումներով քան եկող ու գացող բոլոր մայխները՝ բոլո՛ր բոլո՛ր լեռներուն . . . Անոնց սիրտը արեւէն փրթեր էր, բայց անհուն արեւներ լուսաւորելու չափ ճառաղայթ ունէր եւ անծայր անապատներ կենդանացնելու չափ երգ ու թրթիռ . . .

Անոնք կը սիրէին զիրար :

Դղեակին մէջ Բուրուի կտուցով պառաւ մը կար որ իր մութ սևնեակին մէջ գիշեր ցորեկ ջահրակ դարձնելով բախտ կը կարդար: Անիկա կ'ատէր լոյսը, կ'ատէր ծիծաղը, կ'ատէր երգն ու թոփչքը, բնութիւնն ու անոր պաշտելի բոլոր ճայները . . . :

Գիշեր մը, երազ մը տեսաւ պառաւը ու գորտի ոտքերով շարժելէն իշխանին գնաց մատղատի աղջկան Հորը: Զես դիտեր ի՞նչ պտուտաց անոր ականջին, սարերու երջանիկ սիրականները չարաշուք տեսիլք զգացին այդ բույլէին եւ անիմանալի դողի մը մօտենալը՝ իրենց հոգիներուն . . .

Յաջորդ օրը իշխանը մերժեց իր աղջիկը կտրիճին տալ: Անոր եւ իր ընտանիքին մէջ պապենական թշնամութիւն մը կայ եղեր, որ սերունդէ սերունդ անցեր է

նուիրական աւանդութեան մը պէս : Իրենց նախահայրերը սերունդներով կոռւեր են եղեր եօթ լեռներու վրայ և ձորեր լիցուցեր՝ զիակներով :

Լուրը սիրահարներուն եկաւ սեւ ուրուրի մը պէս :

Երկինքէն անօրինակ խաւար մը մաղեցին անոնց զլիսուն, ժպտուն աստղիկներ մինչեւ լոյս արցունք քըմթելով գալիկացան :

Լացին լեռներու անոյշ սիրականները, անհուն աշաւպատանքով լիցուն իրենց թեւերը՝ իրարու համար բացւած մնացին անծանօթ աստուածներու աղաչող բուրմերու պէս : Իրենց լրթունքներէն թափեցին խօսքեր՝ որոնք մութին մէջ կայծոռիկներ եղան ու յետոյ երկինքի բարի լուսաւորներուն խառնուեցան :

Բամբասող բերաններ շատ բաներ տարին ականջէ ականջ : Շատեր մեղքցան, շատեր լացին մատաղատի սիրահարներուն կարօտը, քարերուն սիրտն անդամ՝ դողաց եւ չիկնեցաւ երր չարաբախտ լուրին արձագանդն հաստ իրենց կուրծքին :

Բայց պառաւը դաժան մնաց ինչպէս մահը՝ բոլո՛ր աստուածներուն պաղատող որդեկորոյս մօրկան մը առջեւ :

Իշխանը պնդեց սառի մը պէս անողոք խօսքեր ըրաւ որովհետեւ պառաւին աչքերը փուշի մը պէս մխուեր էին իրեններուն՝ սուրբ ու անքակտելի աւանդութեան անունով . . .

Անկրելի՛ ցաւ, անհնարին ճակատադիր :

Մայրը միայն մեղքցաւ իր աղջկան, անհուն զորովանքէն լոյս մը ցաթեց իր մտքին մէջ : Խորհեցաւ դժուարին աշխատանքի մը կապել տղան ու յուսալքել զայն, կամ յաջողութեան պարագային՝ ընտանեկան սուրբ աւանդութեան ներողութիւնը սիրաշահիլ :

Առաջարկեց որ աղջկը պիտի տար թշնամի հասակագեղ իշխանին եթէ անիկա մինակը, լեռներու աղջկան աշտարակին քով կարենար չինել ուրիշ մըն ալ նոյնքան ամ-

բակուռ և բարձր, եւ անկէ վերջ պիտի թոյլ տրուէք հոն
մտնել սուրբ առաջաստին ի խնդիր . . . :

Գանգուռ ճաղերով տղան խելայեղօրէն սոթոեց իր
բաղուկները, առաւ քունկն ու կարկինը, կոտրեց ապա-
ռաժը, չափեց ու ճեւեց քարնը, քանդակեց զանոնք իր
սրտին ամէնէն խորունկ երդերով, ու բարձրացաւ:

Ամիսներ ու տարիներ անցան ժամանակը ա'լ աւելի
ուժովցուց անոր բազուկները, սիրտը երգեց եւ իր սիրա-
սուն արձադանդը գտաւ բարձրէն: Երաղին ճէջ խօսե-
ցաւ դղիակի լուսաւոր էակին, ու բարձրացաւ սրբազն
դարիրին մօտեցող քուրմի մը յափշտակութեամբ:

Իշխանուհին երգեց անոր աշխատանքին համար ա-
նոր քաջութեան, անոր մշտավառ արեւին համար:

Լուսինն անթիւ անգամներ դարձաւ անոնց վրայէն
ու երկինքին ժպտուն քրոջ մը պէս հարսանիքի նրբին շը-
դարչներ կախեց վար: Եկող ու գացող աղաւնիներն ալ
ճերմակ փետուրներ թափեցին անոնց գլխուն՝ սուրբ պը-
սակը փութացնելու համար . . .

Պատանին մեծցաւ, պատանին բարձրացաւ ու մօ-
տեցաւ իր սիրականին ոտքերուն: Քանի մը լուսնկայ
դիշերներ միայն . . . ու ինք լոյսերու ամենէն քնքոյշը
պիտի սեղմէք իր կուրծքի կրակին . . .

Պառաւը լսեց. անոր սիրտը զգաց մօտեցող երջան-
կութիւնը՝ անձկալի հոգիներուն: Աչքերը թոշնած կո-
պերու ճախճախուտին ճէջ դարձան եւ գամուած մնացին
սեւ կէտի մը: Զարագուշակ, անկասկած . . .

Առաւօտ մը շատ կանուխ, վատ խոռվքով մը ճէկդի
նետեց իր ջահրակը որովհետեւ տեսաւ որ տղան կը բարձ-
րանար ու կը մօտենար կատարին:

Ու ինչպէս ծերացած, սովալլուկ օձ մը, սողոսկե-
ցաւ դէպի իր նեղ պատուհանը եւ ժանտաբոյր գունջը
դուրս երկարելով մըթմոթաց.

—Շա'տ երկարեցաւ գործդ, տղա՛յ, դեղեցիկ իշխա-
նուհին չդիմացաւ ու մեռաւ . . .

Հեռաւոր հորիզոնէն երկարող արշալոյսի ճառապատճենը մահուան ու աղջամուղջի դանակներ դարձան ու մխուեցան կտրիճի կուրծքին, ուն ու բոցավառ աչքերուն գունդը իրենց առանցքին վրայ դարձան խօլական վիշտով, ետ գնաց մէկէն ինքզինքը գտնելու համար, եւ թաւալազգոր ինկաւ ամեհի բարձունքին վար, ժայռերուն վրայ ջախջախուեցաւ: Աղիողորմ ու անիմանալի հեկեկանք մըն ալ անոր կոկորդին մէջ մնաց կիսախեղդդ . . . :

Զատուկ կինը վերալարձաւ իր սենեակը դիւային ծիծաղ մը իր նեխած ըրթունքներուն վրայ բոնած: Ու սկսաւ կրկին դարձնել ջահրակը՝ քամբախտ ու անարեւ Հողիներուն:

Այդ առաւօտ աշտարակի իշխանուհին իր սիրականին ճայներով չարթնցաւ: Ա'լ հասած է կատարին, մըտածեց, ու պատուհանէն զուրս նայեցաւ: Իր զլուխը կը նմանէր լեռներու կատարին դրուած լիալուսնին որ քաղցրութեամբ կը նայի վարը, երազով ու մթնշաղով շնուած աշխարհին: Սիրականը չկար, անոր հասակը փոռուեր պառկեր էր վարը, ապառաժներուն վրայ անկենդան: Աչքերը միայն կը յառէին վեր. իրենց մէջ պահելով լեռներու եղնիկին անանուն կարօտը, զուլալ ու անապակ ջուրերուն:

Խելացնոր՝ ինչպէս աշնան հովը, աշտարակի դեղուհին վար նետեց ինքզինք, արերու անդին սիրականին թեւերուն մէջ ու հոն ինքն ալ փշուեցաւ աննման բիւրեղի մը պէս:

Հովիւը հոս կը վերջացնէր իր հէքեաթը: Անոր հոդին՝ անձրեւին տակ թրջած բուխ հողերուն կը նմանէր,

տիսուր եւ լալու մօտ : Իր սրտի հեռաւոր սարերէն հառաջանք մըն ալ կ'ելլէր կոկորդին մէջ եւ հոն ալ կը մնար : —Քիչ ետք , կ'աւելցնէր ան , դղեակ եւ իշխանութիւն հիմնայատակ եղան : Անոնց սերունդներէն մարդ , մարդասանք չմնացին :

Հեռաւոր գիւղացիներ զոհերուն դերեղմանը շինեցին բլրակի կողին երկու քարեր ալ դրին անոնց վրայ , անանուն ու անյիշատակ :

Սիրահար հոգիներուն անէծքը փշենիի վոխեց դըղեակին պառաւը , որ աս ըրաւ , ան ըրաւ կրկին անգամ եկաւ . եւ դժբախտ գերեղմաններուն մէջտեղ դրաւ իր թունաւոր արմատները , որպէսզի երբ անոնց սիրտերը ամէն դիշեր քարերուն մէջէն լեզու ելլէին եւ անանուն կարօտով իրարու մօտենային , փշենին իր ժանտ ասեղները երկարեր եւ խոցուտեր զանոնք յաւիտեան :

Օ՛ր , արե՛ւ չունենայի՛ր դուն , պառա՛ւ :



ԱՐԲՈՅՆ ՑԱԿՈՒԹԱՅ

ՄՐԲՈՅՆ ՑԱԿՈԲԱՅ

Մեր Սուրբ Յակոբը ամէնուն ալ բարի, ամէնուն ալ
սիրելի սուրբն էր: Ժամուն աջ կողմը, մթնշաղ անկիւնի
մը մէջ՝ ուր երկար պատուհանին լոյսն անգամ չէր հաս-
ներ, գեղջուկ քահանայի մը պէս կանգնած՝ կը կենար,
դիշեր ցորեկ, տարին տասներկու ամիս անշարժ:

Ամէն օր, երբ բովիկ ոտքերով Եկեղեցիի դռնէն ներս
կը մտնէի ու դէպի դասը երթալու ատեն անոր առջեւէն
կանցնէի փոքրիկ բիրերս ակամայ, կը յառէին անոր աչ-
քերուն, որոնք կը դառնային ինծի եւ կը հետեւէին քայ-
լերուս ժամուն ու բարի ակնարկներով: Անոր շատ մո-
տէն անցնելու ատենս ալ գովեստի քաղցր փափսուքներ
կը լսէի իրմէն:

Որքան կը սիրէր զիս Սուրբ Յակոբ, որքա՞ն բարեկամ
իր խելօք մանուկներուն, կը մտածէի գիշերը անկողին
մտնելու ատեն:

Կը պատահէր որ այնինչ իրիկունը վարժատունէն ե-
կեղեցի իջնելու ատեն, աշակերտներու շարքէն ճարպիկ
փախուստ մը կը փորձէինք քանի մը ընկերներ, նախապէս
խօսք մէկ ըրած, եւ փողոցներուն մէջ, կամ բերդին հը-
րապարակը խաղերով կը փակէինք օրը: Յաջորդ առա-
ւոտ մութն ու լուսուն, եկեղեցի մտածիս պէս վարժապե-
տէն առաջ պատկերին բարի սուրբն էր որ իր անկիւնէն
ցաւագին ու տխուր աչքեր կը բանար վրաս եւ իր վշտա-
հար սիրտը չէր ծածկեր ինձմէ:

Ինչքան ցաւագին ու տխուր կանցնէին օրերս :

Ի՞նչ կըլլար, եթէ բարի ծերունին ներէր ինծի այս
անգամ ալ: Խօ'սք մէկ, ո'ւխտ մէկ որ ալ չպիտի փախէի

ժամէն , վողոցները չպիտի իյնայի երբէք , շուտով եկեղեցի պիտի վաղէի երբ խորանին մոմը սկսէր պլալաւ ու քահանան իր «Հայր Մեր»ը խոչակնքէր :

Բայց սուրբը արդէն ներող էր : Հաղար անդամ ներեր էր . իր անոյշ ժպիտը կրկին բացեր էր վրաս , մոռցեր էր իմ փախուսաներս , չարութիւններս , եւ անհանդարս նիստ ու կացս ընկերներոււ հետ՝ նոյն խոկ խորանին առջեւ :

Փոքրիկ ձարմինով ծերունի մըն էր մեր Սուրբ Յակոբը : Հին ու գորշ շրջանակի մը մէջ մտած , կըսես , ցած , փայտաչն զրան մը սեմին կայներ՝ դուրս գալու կը պատրաստուի , միսիթարութեան աղօթք մը , աւետարանի աւետիս մը փափսալու համար իր զրկուա'ծ , չքաւո՛ր դրացիներուն :

Իրաւ ալ անիկա ժողովուրդին բերանն էր միշտ , տընանկներուն աւելի մօտիկ , անոնց սրտին մէջ լաւագոյն անկիւն մը առած՝ կազրեր հետերնին մանկութենէ մինչեւ գերենդան :

Իր մէջքին կը դառնար մոմկալներու սեւցած կամար մը որում վրայ առ հասարակ շարաթ եւ կիրակի օրեր մէկ երկու մոմեր կը պլալային : Տաղաւար օրեր սակայն սուրբը յիշողներուն թիւը կը շատնար , եւ պատկերը լոյսերու մէջ կողողուէր : Հիմա աւելի աղուր կը տեսնուէր անոր բուռ մը բամպակ մօրուքը , որ զգուշութեամբ վար կը թափէր նախշուն կրծկալին վրայ , եւ երկու կողմերէն դէպի ականջները տձեւ կերպով չէր տարածուեր ինչպէս կունենային անխնամ սուրբեր գեղերուն կամ աղքատ վանքերուն մէջ :

Ոսկեթել բանուածքներով շուրջառ մըն ալ անոր մինչեւ հողաթափները կ'իշնէր , չնորհքով ու վայելչութեամբ ծածկելով անոր ծերունիի կորացած հասակը : Փոքրիկ մեղրամոմէ ծեռքերն ալ վախնալով դուրս կելէին շուրջառին տակին , մէկով աւետարան մը , խոկ միւսով ալ խաչ մը բոնած երկիւղածութեամբ , եւ օրհնութիւն բաշ-

խելու կազմ՝ ու պատրաստ երեւոյթով :

Առոր համար անոր աչքերուն եղական բարութիւնը շատ կը սիրէին մարդիկ, եւ մանաւանդ կնիկներ եւ մանուկներ :

Ես մեծ հայր չէի ճանչցնը, ասոր համար կը սիրէի անոր բարի թոռնիկն ըլլալ, ինչպէս մայրս սովոր էր լուսել միշտ, անոր դուրգուրանքը վայելել, օրհնութեան արժանանալ եւ ազւոր աղւոր շարականներ լսել իրմէն, թէ-եւ իմ քնացած ատենս կերդէ եղեր ալ բայց ես չէի կրնար իմանալ զինք բնականարար :

Երբ բաղձանք մը ունենայի, նոր կօշիկի կամ զգեստի մը փափաքով հնհնար սիրտս, ուղղակի Սուրբ Յակոբին կերթայի, անոր ականջներուն կը խօսէի ամէն բան, այն-պէս բառ առ բառ, ինչպէս որ մայրս կը թելադրէր ինծի : Իրա՛ւ ալ աղօթքս, խնդրանքներուս բոլո՛ր մանրամասնութիւնները բարի սուրբին կը հասնէր, անիկա ամրող սիրտս կը հասկնար, ու տակաւին նոր տարի կամ Ս. Ծընունդ չեկած՝ ես զոյդ մը կարմրուկ կօշիկ եւ ծաղկադարդ զգեստ մըն ալ պատրաստ ունեցած կըլլայի : Կիրակի օրեր, մօրս ձեռքէն կախուելով երբ եկեղեցի կերթայի, Սուրբ Յակոբ անպատում ուրախութեամբ կը հայէր ինծի, իմ նոփնոր զգեստիս, կօշիկներուս, եւ կը ժպտէր ինծի հիացումը հաղիւ զսպած :

Բոլո՛ր ընկերներս ալ ինծի պէս կընէին : Անոնք ալ շատ գոհ ու երջանիկ կրլլային երբ Սուրբ Յակոբ Պատանի բարեխօսութեանց մէջ զանոնք ալ չէր մոռնար երբէք :

Դեկտեմբերի այնինչ կիրակին Սբ. Յակոբի տօնն էր : Շարաթը կուդար անշուշտ, սակայն առանձինն հանդիսաւորութիւն եւ պատարագ ընելու համար երբեմն կիրակի օրուան կը ձգուէր տօնակատարութիւնը :

Քահանան ութ օր առաջ եկեղեցիի բհմէն կը ծանու-

ցանէր տօնը Սրբոցն Յակոբայ, Մեծ Բնայ Հայրապետին Մարուքէի ճգնաւորին, Մելիսոսի Եպիսկոպոսին . . . Ապա կը յորդորէր որ ծոմ բռնել, պահք պահել չմոռնան ձարդիկ, բարի կենան, բարի զործեն, որպէսզի արժանի ըլլան փառաց անթառամ պատկին եւ Սուրբ Յակոբայ գը-թառա՛տ երկայնամիտ բարեխօսութեան :

Երբ տօնին օրը կը հանէր, բարեպաշտ բան մը լից-ւած կըլլար ժողովուրդին սիրտը. ժամուն ներսն ու գուր-սը ամէն կողմ : Անշոնչ իրերն իսկ խորհրդաւոր երեւոյթ մը կառնէին, խորանը աւելի փայլուն, աւելի խտխտուն, ու երգերը շա՞տ աւելի քաղցր կըլլային :

Իր փոքրիկ շրջանակին մէջ՝ բարեխօս սուրբը փեսա-յի մը պէս գեղեցկացած՝ բազմութեան կը նայէր անհուն բերկրութեամբ եւ զոհունակութեամբ : Իր շուրջի ճը-րազները կը շատնային, կը բաղմանային : Մարդիկ կար-դի կեցած կըսպասէին որ իրենց բերած մոմը ուղղակի իրենք իրենց ձեռքով զարնէին պատկերի մոմկալին վը-րայ եւ ո՛չ թէ ժամկոչին ձեռքով, որպէսզի սուրբը իր բուն աչքերով տեսնէր թէ որոնք եկած էին իր մօտ, և ինչ կարդի մոմ բերած՝ իր անուանակոչութեան :

Զէին ուղեր պղտիկ իյնալ սուրբին առջեւ կամ ըը-փոթութիւն պատճառել անոր :

Լման շաբաթ մը, ոմանք պահքով, ոմանք միաժում (1) եւ ուրիշներ բոլորովին ծոմապահութեամբ անցու-ցած՝ մօտէն ու հեռուէն կուզային Սուրբ Յակոբին ոտքը : Ուստաւորներ էին անոնք, ապաւինած անուանի սուրբին գթառատ ողորմութեան, հրանդէն զօրքին, անոր անսահ-ման բարեխօսութեան, եւ հիսցած անոր ուժին ու տա-րածուած համբաւին վրայ :

Շիտակն ըսեմ, Սուրբն ալ իրեն եկողները պարապ չէր հաներ, անիկա կրկնապատկուած, տասնապատկուած սէր ու գութ կունենար այդ շաբթուն, եւ լիառատ կը

(1) Միաժում—Օրը մէկ անգամ ուտել :

բաժնէր ամէնուն։ Մէկին զաւակը կը բժշկէր, միւսին աչքերուն լոյս կուտար, ուրիշ մը ոտք ու ձեռք կը պարզեւէր, բախտերնին կը բանար (2), սրտերնուն մուրաղը կուտար, ցաւերով թեռնաւորուած հոգիներուն ծանրութիւնը ուղղակի իր փոքրիկ ծերունի ուսերուն վրայ կ'առնէր, կը միսիթարէր, կը քաջալերէր եւ ճամբու կը դընէր զանոնք հաղար ու մէկ խոստումներով։

Քարողէն առաջ բոլոր Յակոբները ուրախութեամր լեցուած եւ բարձրավիզ մէկ մէկ վառող մոմ կը բոնէին։ Երեցիոխանը կը բաժնէր զանոնք բազմութեան մէջ շըրջելով եւ սուրբին ի պատիւ նուէրներ հաւաքելով։ Ժամն ամրողջ հարսնեւորներու երջանիկ, շէնշող բազմութիւն մը կը զառնար։ Կիները վերնատունէն վար կը նայէին յափշտակուած։ Շքեղ հալաւներով ու թեղանիքներով զգեստաւորուած քահանան առանձինն նուիրումով սուրբին առջեւ բուրվառ կը նետէր, խունկ ու սիրտ կըսպառէր։ Ճերմակ շապիկներ հազած դպիրներն ալ աւելի անոյշ երդելու համար ջանք չէին խնայեր։ Խունկին մուխը կամսլանար ու կը թանցրանար եւ ամէն ինչ փախչող տեսիլքի մը կը վերածէր։ Պատարագը լուսապսակ հանդէս մը, հրեշտակներու լեզով արտասանուած փառարանութիւն մը կը դառնար։

Ու երբ քահանան իր քարողով՝ նահատակ սուրբին կեանքն ալ կը պատմէր եւ անոր չարչարանքներուն կենդանի նկարագրութիւնը կուտար, ժողովուրդը անձայն հօտի մը պէս պատկերին սուրբին կը դառնար եւ խոր համակրանքով կը զգուէր զայն, հաղար երանի կուտար անոր հոգիին, անոր բարի, շատ բարի անունին ու համբաւին։

Արարողութիւնը վերջանալուն ժամւորները կը մեկնէին տուն միւնալից փողոցներ կտրելով։

Եթէ մինչեւ այդ շարթուն ձիւն չէր տեղացեր, Ա.

(2) Բախտ բանալ—նշանած տալ։

Յակոր այդ աղէտը կը հեռացնէր մեր լեռներէն ու դաշտերէն։ Հունտերով ծոցւրած արտերն ու պարտէզները ճերմակ թանցր վերմակով կը ծածկէր եւ կը պլէր դանոնք՝ զաւակը օրօրոց գնող մօր մը խանդաղատանքով։

Այսպէս, առանց բացառութեան Սր. Յակորի շարթուն լեռ լէնճ (3) ճերմակ կը դառնար։ Մարդիկ տանիքները քերելու ատեն կըսէին իրարու, «Սուրբ Յակոր իր մօրուքը ճերմկցուցեր է, ամմա՛ չնորհքով ճերմկցուցեր»։

* * *

Այդ օր բոլոր Յակորներուն թխերիկը օրն ի բուն ծըլդի մը պէս գիրկ գիրկ մուլիս կը փէչը առառուընէ մինչեւ իրիկուն անընդհատ։ Յայտնի էր որ վարը մեծ պատրաստութիւններ կը տեսնէին։ Խրախճանք կար բոլորին ալ տունը։ Ամբողջ ցորեկը եփել թափելէն կիներուն հոգին կելէր։ Կերակուրները պատրաստելէն ետք տանը բոլո՛ր անկիւններն ալ կը մաքրուէին, տոշակները, կապերտները, բարձերուն երեսները առանձինն խնամքով կաւլուէին եւ կը յարդարուէին։ Քուրսիին ծածկոցները կը նորոգուէին, եւ կրակն ալ անոր տակ՝ անպակաս կը լար։

Իրիկուան դէմ հրաւիրեալները նարինջ մը, կարմըրտուն հազարի խնձոր մը, կամ զոյնդգոյն մոմ մը գրապաննին դրած՝ արտօրնօք կը մանէին ներս, եւ սովորական խօսքերէն ետք քուրսիին շուրջ կամ անդին սէտիրներուն վրայ կը նստէին յայտնի լրջութեամբ, եւ կըսպասէին որ սեղանը դրուի, անոր շուրջ բոլորուին մարդիկ, դոլերուն (4) ու փարջերուն մէջէն կարմըրուկ գինին գլուխայ, որ ատեն հիւրեր, իրենց բերած նուէրները, տան տիրոջ եր-

(3) Լեռ լէնճ—լեռ լանջք

(4) Դոլ—դղումէ շինուած գինիի աման

կարելով իրարու ետեւէն կըսէին ,
—Անունովդ ծերանաս , Յակո'ք աղբար ,
—Շնորհաւոր տօնախմբութիւնդ , Յակո'ք խնամի ,
—Տունդ ու տեղդ չէն ու խէնէտան մնայ , Յակոր փեռայ ,

—Շատ տարիներու հասնիս , դրացին ,

—Անուանդ տէրն ըլլաս , Յակո'ք աղա ,

—Արեւդ պոռքրտամ (5) Եէկէ'ն աղաս :

Այս մաղթանքները միշտ մէկ մէկ կամ երկու երկու զաւաթ գինիով պիտի վարձատրուէին անպատճառ : Յակորին , այսինքն , օրուան հիւրընկալին աւագ պարտականութիւնն էր ըսել , «Խմողաց անոյշներ» :

Երբ զաւաթներուն ձեռքէ ձեռք չրջագայութիւնը կարագնար , յանկարծ «Ալլա' . . . ա' . . . »կը բարձրանար ձայն մը , կերկերուն , երկարող եւ խանդավառ , ինչ որ իրական ուրախութեան եւ խրախմանքին սկսած ըլլալը կը մատնէր : Ա'լ աչքերուն գունդերը դիւրութեամբ կըսէկին դառնալ իրենց առանցքին վրայ . դինին հաղար անգամ կանուշնար , դդումներն ու փարջերը չուտ չուտ մառան կը վաղէին ու կը վերադառնային արտորնօք : Գաւաթները հնչեղ երջանկութեամբ չրջան կընէին չրթունքէ չրթունք , բայց կոկորդներուն կըակը չէր մարեր եւ մարելիք ալ չունէր :

Քիչ ետք , ա'լ աշխարհը կը դադրէր դառնալէ : Դուրսի բուքն ու ծիւնը ի զուր կը վրվուային թղթուած պատուհաններու ծեղքերէն . . . : Մարդիկ իրենց բերանը երկարած կարմրտուն աղբիւրի մը չրթունքներուն , կը ծծէին բոլոր դարերուն խելքը , բոլոր լիոններուն կայտառ երազը , անոնց անմահ երիտասարդութիւնը նաեւ : Յաւը խնդուն աղաղակներով մահուան կը դատապարտուէր հոն , ձոր ու բլուր հարթ ու տափարակ կը դառնար : Երբեմն վշտաղին հոգիներ՝ այսօր , օրհնուած դաւաթով մը

(5) Արեւդ պոռքրտամ—կետնքովդ երջանկանամ :

կը մօտենային փոքրիկ մահուան , այսինքն անհո՛ւն , անվախճա՞ն ինքնամոռացման մէկ պաշտելի փշրանքին . . . :

Եթէ կիսավարժ կամ , գում ըսէ , ճարտար քանոն մըն ալ թրթուար ու ջութակի մը մետաքսէ ձայնը քակուէր ճըպոտին տակէն , կանչողի մը կերկերուն եւ երազող խաղերն ալ կը միանային գինարբուքի աղմուկներուն , ողեւորութիւնը իր բարձրագոյն աստիճանին կելէր եւ կը յորդէր զոց պատուհաններէն դուրս : Սոթթուած թեւերով պարողներ կը նետուէին առաջ աշխոյժով ու եռանդով ընկի լցուն : Ամէնքն ալ , բայց անշուշտ անոնք որ կրնային ոտքի կենալ , կը մասնակցէին պարին . ճերմակ թաշկինակներ ի ճեռին , տաքցած , քրտնած եւ հեւ ի հեւ : Մէկը պուղի (6) վրայ կը քալէր , ուրիշ մը կը տոտողատար (7) հատ մըն ալ ծունդերով գետինը ծեծելէն արագ թոփչներ կը փորձէր , ամէնքն ալ իրենց ճեւով , իրենց ուզած եղանակներով :

Անդին ուրիշներ , կաս կարմիր այտերով , խրախճանքը իրենց աչքերուն եւ հողիին տիրած ամբողջ , չէին բաժնուէր սեղանէն , կանգնելու փորձ մը վտանգաւոր կրնար ըլլալ ի հարկէ . ասոր համար ծալլասպատիկ նրսուած՝ կը շարունակէին պարզել դաւաթները , ամէն անդամին ալ իրենց քթին առջեւ մաղթանքի հաղար հեղի կրկնուած խօսք մը մքմուալէն :

Ու երբ աչքերը այլեւս կըսկսէին սառ ու պպուճ (8) դառնալ , լոյսն ու մութը , պատերն ու առիքը մէկ տեսակով եւ մէկ չափով տեսնել , յանկերդ մը կիյնար մէջ տեղ , եւ ըրթունքէ ըրթունք կը թուէր ճամբան կորսնցուցած ճնճղկայ մը պէս ,

— կսի խմենք , հատ մըլ խմենք վերջ ընենք . է՛ . . . է՛ . . .

Ժամեր կանցնէին , կերակուրները կրկին ու կրկին անգամներ սեղանին վրայէն կրակտուն կերթային ու

(6-7) — Խաղի ճեւեր եւ անուններ :

(8) Պալութ—ապակի

տաքնալէ վերջ սեղան կը վերադառնային, բայց անոնց երեսն ալ շատ հայող չկար, գինին միայն կը թագաւորէր մինչեւ ուշ ատեն, երբ հեռաւոր լեռներուն ետեւէն լոյսի բարակ վարագոյր մը հետզհետէ կը պայծառանար ու կը տարածուէր. աստղեր վար կը նայէին ու խնդալէն կը մարէին ետեւէ ետեւ . . . շրթունքներ տակաւին կը շարունակէին կակաղել,

—էսի խմենք, հատ մը խմենք վերջ ընենք . . . :

* * *

Այսպէս, Սուրբ Յակոբ կը հեռանար կերթար ընդհանուր ուրախութեան եւ խրախճանքի հնդեղ մը ձգած իր ետեւ, գինիի բոլոր բողոքները բռնած եւ կոկորդներուն մէջ լեցուցած: Տակաւին, գալ տարին ալ, նոյն օրն ու շարաթը, կրկին գալու խոստումն ալ կար եւ պատրաստակամութիւնը: Իրա՛ւ ի՞նչքան բարի էր մեր սուրբը:

* * *

Ո՛, ալեւոր Սուրբ, անոյշ ծերունի, Ե՞րբ պիտի վերադառնայիր մեղի անդամ մըն ալ: Ե՞րբ պիտի շողացընէիր դէմքը իր պայծառ եւ մաս մաքուր ժպիտով, երբոր հիմա ձիմնի անտէր փոթորիկները կը կատղին մեր լեռներուն վրայ ու մեր ծխանները այսպէս լըուած, միսմինակ որբերու նման սառեր են եւ շնչելէ դադրած դիակներ դարձեր:

Ո՞ւր մնացին մեր հին օրերը, բա՛րի Սուրբ, մեր սուներուն հին երազները, մեր եկեղեցիներուն անոյշ պայծառութիւնը, աղւոր լոյսերն ու գունաւոր մոմերը, որոնք հիմա, սա մեր օտարօտի՛, ցուրտ սրտերուն յատակը հիւանդ, սառա՛ծ ճրազներուն տրտմութիւնը կը պլազան լոկ եւ անիմանալի ու խորթ ցրտութիւն մը կը տարածեն մեր հոգիներուն ամենէն խորունկ խորչերուն եւ արձատներուն մէջ:

Մենք կորսնցուցինք քեզ եւ քեղի հետ մեր սիրտը, դուն ալ մոռցեր ես մեզ, լքեր ես մեզ այլեւս . . . :

Աս քանի տարի է ա'լ չես երեւցած մեղի, ալեւոր Սուրբ, անո՛յշ ծերունի։ Աս քանի տարի է որ կորուսեր ենք քեզ եւ մեր սեղաններուն շինութիւնը, մեր սրտին եր-
գը։


Գայի՛ր, անգամ մըն ալ գայի՛ր, զթառատ Սուրբ, գայի՛ր մեղի հետ մնալու համար ցվերջ։ Մեր փարթամ ու կեղծ կառուցումներն առնէիր ու անոնց տեղ տայիր քու փայտէ շրջանակով պատկերդ միայն եւ քու վաղեանի՝ մութ ու խոնարհ անկիւնիդ մէջ կանգնած հարազատ խաչ մը, ժաքուր ժպիտ մը երկարէիր մեր աչքերուն։ Գայիր հեզ մըն ալ, եւ մեր ապուշ խմաստասիրութիւնն առնէիր ու անոր տեղ տայիր քու բարի աչքերուդ ճառագայթը լոկ։

Հին լեռներուն ցնծաղին ձիւնը փչէիր մեր երդիքնե-
րուն. գիշերն երկարէիր մեր դինիի սեղաններուն վրայ, փարջեր զլուային մեր կուրծքերն ի վար, կապանքը քակ-
էր, ծանրութիւնը փետուր մը դառնար, վիշտը փշուէր, մեր ձեռքերուն մէջ ձիւնէ զնդակի մը պէս։

Գիտես դուն, զթառատ պատկեր, հրաշագործ Սուրբ, իմ մանկութիւնս էր որ ճանչցաւ քեզ, երբ քու առջեւդ կեցած աղուր խնդրանքներ կը փսփսայի ականջիդ, ու
դուն մտիկ կընէիր աննման համբերութեամբ։ Դուն լը-
սէիր զիս հիմա ալ, վերադարձնէի՛ր ինծի ին հին օրե-
րուս թոթովանքները, յետին վանկ մը դէթ, յետին բաղ-
ձանքներուս ստուերը գոնէ։

Տայի՛ր ինծի, ի՞նչ կըլլար, տայիր ինծի իմ ծաղկուն
պատմուճանիս եւ կարմրուկ կօլիկներուս օրերը, եւ կամ
հին, օրհնուած սեղանէդ զաւաթ մը դինի որ զիս մանկա-
ցընէր պահիկ մը միայն . . . :

ԿՈՅՐ Թ-ՌԶՆԻԿԸ



ԿՈՅՐ ԹՌՉԱՆԻԿԸ

(ԱՆՏԱՌԻ ՀԵՔԻԱԹ)

Կորսուած սրբուհիի մը յիշատակին

Ծիրանի կուրծքով փոքրիկ թռչուն մը , օր մը , ծառերու շուքին տակ լացաւ իր սիրականին կորուստը :

Արցունքը անոր աչքերուն լոյսը մարեց ու բիբերուն տեղ թողուց զոյգ մը մութ խոռոչներ երոնք վիշտին դուռներն եղան ու ա'լ փակ մնացին կնքուած դերեզմանի մը պէս :

Աշնան պառաւն էր եկեր դուրսը եւ իր քայլերուն տակ ամէն ինչ աւերեր , հիւանդացուցեր էր , բայց անտառի այս անկիւնը չէր հասեր տակաւին . ուր վայրի խոտեր դարունէն կը մնային նոյն թարմութեամբ ու կենդանի կանանչով :

Փոքրիկ թռչունը հոն գացեր էր իր մանուկ օրերուն եւ հոն սներ ու մնջեր էր , բոլոր ծառերուն վրայ թառեր , մտերմութիւն հաստատեր էր անոնց հետ :

Իր զլիսուն ոսկին՝ այդ տեղի արեւն էր տուեր , կուրծքի ծիրանին առեր էր Ապրիլի առաւտոներուն ժպտուն ծիածանէն , վայրի ծաղիկներն ալ մէյմէկ կոկոն դրեր էին անոր վետուրներուն վրայ : Իր երգը բոլորովին նըման էր հովերու զուարթ շոմչին , երբ առտուան դէմ կ'անցնին տերեւներու խնդագին ծափերուն ընդմէջէն :

Առաւօտ մը անտառի մոռցուած այդ անկիւնին վը-
րայ ծիրանի կուրծքով փոքրիկ թոչունը դուաւ իր սի-
րականը:

Ճառագայթ մըն էր այդ սիրականը, որ արեւէն վար
եկած էր ու այնքան սիրել էր աշխարհի այս անկիւնը,
որ ալ չէր վերագարձեր արեղակին, փոքրիկ թեւաւոր
մըն էր հիմա, ոսկի գլուխով տիեզերքի մը սիրուը:

Խաղաղ ու գեղեցիկ այդ անկիւնին մէջ անոնք սի-
րեցին զիրար: Գտան որ իրենց մտերմութիւնն ու սէրը
հինէն կուդային, շա'տ հինէն, երբ կեանքին զգեստը չէին
հաղեր տակաւին եւ իրենց փոքրիկ մարմինին տարրերը
կը գտնուէին լուսինին ու աստղերուն մէջ, կամ ծովուն
ու երկինքի կապոյաներուն զիրկը:

Հիմա, փափուկ իրենց մարմինին մէջ՝ այդ տարրերէն
ամէ՛նքն ալ, ամէ՛նքն ալ կը տենջային իրարու. երջանիկ
դող մը անցաւ կտուցէ կտուց, իրենց հոդին փոքրիկ լլ-
ճակներու պէս խառնեցին իրարու. եւ երդեցին մէկը՝ այն
ամէնէն անուշ երգերէն զոր հեռաւոր, մոռցուած ան-
տառները միայն կ'ունենան: Ոսկի գլուխ ու ծիրանի
կուրծք ունէին անոնք, իրենց տունը շինեցին երեք ճիւ-
զերու միացած կէտին վրայ ոսկի շիւզերով, ոսկի երադ-
ներով: Փոքրիկ աղբիւրներու նման՝ անոնց կտուցներէն
երդ ու համրոյը հոսեցաւ, որոնց համար հով ու տերեւ
լուցին եւ ճիւզէ ճիւզ ու ծառէ ծառ տարին անոնց հով-
երգութիւնը:

Լեռներու արգանդն սպառեցաւ առուակներ հոսեցը-
նելով, հեռաւոր կատարներուն ձիւնը հալեցան արհիւն
տակ, լճակներ ցամքեցան անտառին մէջ, բայց ծիրանի
կուրծքով թոչուններուն սիրտը, որ մատնոցէ մը աւելի
մէծ չէր, հոսեցաւ անսպառ. երդ ու խնծիղ տարածեց.
աւելի խորացաւ, ու աւելի յորդեց:

Մշտահոս նուազն էին անոնք այդ աղուոր անկիւ-

նին մէջ։ Ծառերը հոգի առին, փշոտ խոտերը աննման ծաղկիներով բացուեցան, ու կայծոռիկներ շարեցին իրենց թերթերուն։

Երկինքի լուսաւորներէն մինչեւ պուրակին բարի սողունները սիրեցին ծառերուն այդ երկու երգեցիկները։ Թունաւոր օձերն անդամ իրենց սրտին մէջ առին փշրանքները՝ անոնց երգին ու դորովանքին եւ իրենք ալ փորձեցին համբոյը չկասկածուած սիրտերուն ու խոստումներուն դոր ծիրանի կուրծքով եւ ոսկի գլուխով երկու սիրականներն ունէին։

Օր մը, զեռ ձմեռ չեկած, արիւնոտ կտուցով ուրուր մը անցաւ անտառին վրայէն։ Անոր թեւերը գիշերի մը պէս ցուրտ շուք մը տարածեցին հոն։ Սարսափ մը ինկու վերէն։

Ուրուրը սիրել չէր գիտեր։ Անոր կտուցը համբոյը համար չէր։ Ասոր համար անոր չար հոգին սեւ ճակատադրի մը պէս իջաւ վար, քանդեց բոյնը ծիրանի կուրծքով երկու թռչուններուն եւ անոնցմէ մէկը բզիկ բզիկ ըրաւ իր ճանկերուն մէջ։

Սիրականը խելայեղ՝ իջաւ գետին, թափթփող վետուններն հաւաքեց, ճիւղէ ճիւղ թռաւ, վաղեց անոնց վըրայէն խելազար աղջնակի մը պէս։ բոլոր էակներուն ու տարրերուն աղաչանք ուղղեց։ Անոնք մութով եւ կակիծով յեցուեցան ու բան չպատասխանեցին։

Ու փոքրիկ թռչունը լացաւ անհուն գիշեր մը, գիշեր մը ամբողջ։

Առաւոտուն երբ արեւը դժուար վերելքէ մը ետք հորիդոնին վրայ դրաւ իր գլուխը, ծիրանի կուրծքով թըռ-

չունը կորսնցուցեր էր իր աչքերը :
Կուրցեր էին անոնք ու մութ մութ խոռոչներ դարձեր :

Այդ օրէն ի վեր, կը պատմէր անտառներուն բարի
ժամիկը, թռչունը կ'ապրի, որովհետեւ անոր վիշտը մահ
չունի :

Անիկա կ'ապրի բոլո՛ր սիրտերուն մէջ որոնք ճանչ-
ցեր են վիշտը : Անիկա կ'ապրի բոլո՛ր արարածներուն
հետ, որոնք աշխարհն են կորուսեր սիրականի մը ետե-
ւէն . . . :

Անթիւ են այն աղջիկները որոնք գուրզուրանքով
բանտարկեր են այդ կոյր թռչունը իրենց կուրծքին մէջ,
աւելի շատ է թիւը այն գեղջուկ տղաքներուն որոնք ան-
կար թռչունին հողին են դրեր իրենց երգերուն յատակը :

Ասոր համար անոնց շունչը իրիկուան տժգոյն շողե-
րուն կը նմանի : Ու մթնշաղին՝ մեղմ հովերը վշատինե-
րուն մէջէն անցնելու ատեն այդ վիշտին չմեռնող արձա-
գանգն է որ կը տարտղնեն, կ'ըսէր բարի մամիկը անտա-
ռին վշտու հէքիաթը վերջացնելու ատեն :

ՈՒԽՐ ԳԱՑԻՐ, ՎԱՐՊԵՇ
ԹՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆԻՆ

ՈՒԻՐ ԳԱՑԻՐ, ՎԱՐՊԵՇ

ՈՒԻՐԻՑՆ ԶԱՐԴԱՐԵԱՆԻՆ

Մեռնելէս ետքը քա'ր քող ըլլամ բայց աչք մը
ունենամ որ տեսնէ, սա' խոտը քող ըլլամ, բայց,
սիրոս ինծի հետ քող ըլլայ, սա' մացառին վու-
շը քող ըլլամ, բայց, լեզուս տեղն ըլլայ որ սիրե-
լիներս անցած ատեն հետերթին կարենայ խօսիլ
միայն . . .

Ո. Զ.

Մաստառի բարձունքէն առիր երազդ, Վարպե՛տ, եւ
անոր գալարիքներուն վրայ ընկողմանած քաղեցիր ան-
բարբառ մրմունները ծիլ ու ծզօտներուն, քարին ու խո-
տին, մեր ծովակին ու լեռներու կուսագեղ լուսնկային :

Այդ սրբազն խորանէն լսեցիր երգը՝ սաւառնող հո-
վերուն որ կուզան ու կ'անցնին չքնաղ առաւօտներու
կուրծքէն ու կը գողացնեն դաշտերէն վեր ճագլցող թու-
փերն ու ծառերը, թափառական թոշուն հոգիները:

Հո՛ն, լիաթոք չնչեցիր անհունը, Վարպե՛տ, եւ հե-
ռաւոր հորիզոններուն լայնքը տեղ տուաւ պարմանի հո-
գիեղ, անցար անոր կոյս ոլորտները ու իտէալին սրբու-
թիւնը անմատչելի աստղերէն հոսեցաւ կուրծքիղ սափո-
րին: Ու լեռը կրօնքդ եղաւ, պաշտեցիր անոր բարձունք-
ները, անկէ առիր չափը՝ բոլոր մեծութիւններուն, երան-
գը՝ բոլո՛ր գեղեցկութիւններուն եւ անճառելի դաշնա-
կութիւնը՝ ազատութեան երգերուն: Դաշտերուն վրայ
սողացող արարածներուն ստրկութիւնն ու տառապանքը
եկան վերը, քեղի՛, Վարպե՛տ, տեսար երազ չունեցող

սրտերուն խեղճութիւնը, ու խեղճութիւնը՝ փառքի պատահանդաններէն զուրկ՝ եղկելի հոգիներուն:

Խմեցիր զուշալ ջրվէժներուն զովութիւնը, ցնցեցիր զանգրագեղ ճակատդ եւ եղեգէ զաւաղան մը ձեռքիդ՝ վար իջար ինչպէս Սաքիա Մունին, Երաղատես Հնդիկը, որ վայրի բարձրութիւններէն քաղեց սրբութեան պատգամները ու իջաւ ծինչեւ տափարակ դաշտերուն թշուառութիւնը:

Մեր սեղմ հորիզոններուն տուիր նոր երգեր, նոր գեղգեղանքներ, անհասանելի վեհանձնութիւնը՝ հալածական գամբոններուն, լեռներու եղնիկին մշտակայտառ երազը, լքուա՛ծ, մենաւոր ծառերուն ողբերգութիւնը, մեծ չարչարանքը՝ բոլոր պանդիտիկ, հայրենարազմ հոգիներուն: Վառեցիր ճրադը ծովակին սիրատենչիկ հարաներուն, ու «Վա՛յ անոր որ այծեամին, հալածական ցեղիդ՝ նշան կը բոնէ . . . » ըսիր առաքեալներու կրակէ շունչով . . .

Առաւօտ մը երկաթէ տրեխներ ոտքերուդ՝ հրաժեւակ անհուն թախիծդդ լացիր «Հօրենական Տունի»դ անոր հողին ու քարին, յիշատակներուն, սէրերուն, պատրանքներուն ամէնո՛ւն, ամէնո՛ւն . . .

Հայրենի հողերէն հեռու, դարիպ կտուրներուն տակ չաղեցիր կաւը, ձեւ տուիր անոր ու թրծեցիր հոգիիդ ամենէն տաք բարախումներուն մէջ: Վառեցիր նուիրական բադինը ու անոր փառարանութիւնը տարտղնեցիր բոլո՛ր ծագերուն: Զեղուն ու կենսալիր լոյսը, լոյսը Արուեստին եկաւ քեզի, Վարպե՛տ, ու անձկագին փարումով հնչեցուցիր պատենական փանթիոը սէրին ու գինիին, ուժին ու գեղեցկութեան, բնութեան, կեանքին ու անոնց ամէնուն եղերական մահուան . . .

Արեւելքի ցեխագալար ստրկութիւնը պուացիր Սթամպուլի Դուռներուն, պատգամեցիր մեծ ճմարտութիւնն ու խորհուրդը, եւ իրենց հեշտախտաւոր թմբիրին մէջ տքացող կեղծ իշխանաւորներու ճակատին նետեցիր

որպէս ուժանակ՝ արթնցող սերունդներուն ցասումն ու անարդանքը . . . :

Սեւ օրերուն էր, հեռաւոր հայրենիքէդ՝ սարէ սար, ձորէ ձոր անցած ձեռքերդ համբուրելու եկայ Վարպե՛տ, գուժեր ունէի, մթազնեցար ինչպէս անձրեւող գիշերը. եւ վաղայաջորդ իրիկունն իսկ տարուեցար անպատում փոթորիկէն բռնավար՝ շրջապատուած արեւին եօթն անզամ անարժան՝ դիակեր արարածներով . . .


Ո՞ւր գացիր, Վարպե՛տ, ո՞ր ճամբաներէն անցար, ո՞ր քարերուն ու ծառերուն ըսիր վերջին խօսքդ, ո՞ր հորիզոնին նայեցար վերջին անդամ, մօտեցա՞ր արդեօք Մայրենի Հողիդ՝ որուն Երաղը պաշտեցիր որպէս Աստւած եւ ծննդրեցիր անոր գարիրներուն իրրեւ քուրմ եւ իրրեւ յաւիտենական ուխտաւոր . . . :

Տեսա՞ր արդեօք հեռուէն սիրական Մաստառդ հեղ մը միայն, անոր յաղթ ու խրոխտ կատարը գոնէ որ քու հաւատքդ ու պաշտամունքդ կազմաւորեց :

Լսեցի՞ր հայրենի հովերուն ու գետերուն ալիքները որ հաղար հազար կոյսերուն ու մանկիկներուն աղաղակները շալկած՝ եկան այրելու, ա՞խ, բիւր անդամ խոցոտ օրհասականի ականջներդ . . .

Մեռնելէդ ու քար գառնալէդ ետք պիտի ուզէի՞ր տակաւին աչք ունենալ ու տեսնել զարհուրանքնե՛ր Վարպե՛տ, զարհուրանքներ, զարհուրանքներ, որոնք, գիտե՛մ, ամիսներով փոթորկեցին անթաղ ոսկորներուդ խղճմտանքը . . . :

ԻՄ ԳԱՐՈՒՆՍ, ԻՄ ՍԵՐՍ . . .



ԻՄ ԳԱՐՈՒՆԱ, ԻՄ ՍԷՐԱ . . .

Քար-կապան սառերուն տակ ճնշուած զեղջկական
քաղաքն ու անոր լեռները կ'սկսէին քիչ մը շունչ առնել
երբ ձմեռուան խոժոռ ու ալեհեր սկառաւը, չորս հինգ ա-
միս, մեր տուներուն վերի անկիւնը, բուրդէ տոշակներուն
վրայ նստելէ ետք երեան առած կը հեռանար վերջապէս,
կ'երթար լալկան աչքերով, չես գիտեր ո՛ւր, դէպի ո՛ւ
ճամբաները :

Արեւը ամէն օր քիչ մը աւելի կը տաքնար : Վերեւի
կապուտակ ծովուն վրայ ճերմակ ու անօսր սաւաններ կը
լողային հիմայ թափառիկ ու վէտվէտուն փրփուրներ
թափելով իրենց ետեւէն :

Հալքը կ'սկսէր, եւ լեռները քնարներ կը դառնային
հաղար՝ լարերով, հազար թրթոռամներով : Վերերէն իշ-
նող ջուրերը երկար ճպոտներու պէս իրենց լոյծ հասակը
կը քսէին լեռներու կուրծքին երգերու եւ վանկերու ան-
հատնում խոխոջներ վազցնելով դարվար :

Վարը, Խուրայվա հովիտին մէջ, առուտակներ զիրար
գտած քոյրիկներու պէս իրարու կը փաթթուէին հնչեղ
համրոյներով : Անոնց կուգային խառնուելու նաեւ քտ-
զաքի ծամածուռ փողոցներէն շտապող մեծ ու փոքրիկ
հեղեղներուն գորչ երիզները :

Գարնան անձրեւներու ատեն մանաւանդ Ասորոց Զո-
րէն զետ մըն է որ կ'անցնի, կ'ըսես . այնքա՞ն կը լայնար
տղմուտ ու հողագոյն ջուրը ու ամեհի ցասումով կը գո-

ուար ինչպէս փոթորկած բաշերով առիւծ մը :

Զորին երկու կողմը, դիմացի Քարն ու Բերդին բարձրաբերձ ապառաժները, դէմ դէմի ցցուած, հսկայական եւ մշտարաց երախ մը կը ճեւացնէին, ուրկէ կ'անցնէր հեղեղը բարկաճայթ եւ պատիպատ դարձուածքներով : Բարձրկեկ ապառաժներէ կը ցատկէր վար : Սինամուսի կամուրջներուն տակէն կ'անցնէր փրփրուն հեւքերով մինչեւ անոնց կոկորդը լեցուած . ու քիչ մը անդին մամուռապատ բարձունքէ մը վիթխարի ջրվէժ մըն ալ կախելով կ'իջնար դաշտ, քովի գեղը երկուքի կը բաժնէր եւ մոլեգին արբեցութիւնով կը փոռուէր մօտիկ ու մինչեւ հեռաւոր արտերուն արգաւանդ իգութիւնները :

Լեռներու ձիւնին միապաղաղ սպիտակութիւնը քիչ քիչ կը շերտուէր, կը կիսկոտուէր եւ այսպէս կը հալէր կ'անհետանար : Նորածիլ թաւիշի զմայլելի վէտվէտումը ապա կը տեսնուէր անոր տակէն : Ամէն օր քիչ մը ամելի կը թանձրանար այդ վառող կանանչը : Քարերն անդամ մամուռներով կը շիկնէին եւ հողի կոշտ գուղձերուն վըրայ, քանի մը շիւղի եւ պուտ պուտ ծաղիկներու մէջէն դարունի նորազարթ երազներ կը ժամտէին անո՛յշ, անո՛յշ աչքերով :

Երկար ձմեռ մը ամբողջ, մերկ ու մսկոտ ծառերուն հետ գողղզալէ ետք, ձեր մանկական հոգիները անպատում երանութիւնով կը չողային ամէն անդամ որ աչքերնիս թղթուած պատուհաններու ծակերէն դուրս ձգած կը յառէինք դէպի այդ սիրական ու ընտանի բարձունքները, ուրկէ դարումը տարիներով երազուած աղջնակի մը բի՛ւր անդամ պաշտելի պչրանքներով պիտի զար, լեցուն սէր իր կուրծքէն ու լեփ լեցուն համբոյր իր շրթունքներէն մեղի տալու :

Ամէն տարի, Մարտի առաջին շաբթուն այսպէս կուդար ան, այդ սիրուն աղջնակը, կուգար անծանօթ ճանապարհներէ, կամաց կամաց : Նախ կ'աւլէր լեռներուն ձիւնը, աշխոյժ ջրիկներու անհամար քրքիչներ կը վագ-

ցընէր վար, կը սրբէր ամիսներէ ի վեր ժանդոտած երկինքը, առաւտաներուն կուտար սիրահար աչքերուն խոնաւ մշուշը, կէսօրին մարզարիտներու վերածելով զայն կը թափէր մատղաշ ծիլերուն ու ծղուներուն գլխուն: Ապա վրձին մը ձեռք առած, մերկ հողերուն համար ծաղկուն պատմուճաններ կը նախշէր, ու թոյլ կուտար որ մենաւոր հովիտներու խաղաղութեան մէջ իր շունչին հիւմիսակն ու լրթունքներէն թափթփող թիթեռնիկները խաղան իւրաքու հետ երկար ու արեւոտ ցորեկներ:

Ի՞նչպէս ընել տակաւին գարնան իրիկուններուն գովը գեղին մէջ կամ մշուներով խորունկցած դաշտերուն գիրկը:

Հեռաւոր սարերն ու քարերը կը բերէին ընդհատ ու կերկերուն արձագանգը ժամուն զանգակին, որ խոնարհ բարձունքէ մը կախուած, գլուխը մէկ աջ մէկ ձախ ճօճելով կը պուռար բարեպաշտ հոգիներուն երգը, ամէ՛ն առաւտ, ամէն իրիկուն, անխախտ: Եկեղեցին կը լեցուէր ամէն տարիքէ ժամուռներով, նորագարձ ծիծնունակները իրենց սուր ճիշերով ու դաշտերուն միջատները խըռպոտ բզզիւններով կը մասնակցէին սրբաղան երգեցողութեան որ գեղջկական զմբէթներու տակէն կը բարձրանար խունկով ու երազով առլցուն:

Անդին, հեռաւոր հորիզոնին վրայ, արեւը կարմիր երեսներով ժպտուն հարսի մը պէս ծիրանի անկողիններու մէջ ննջելու կ'երթար, մինչ իրիկնամուտի նախիրը յեռներուն ու դաշտերուն առոյդ կաթը կը փոխաղբէր զեղ, բի՛ւր բառաջերու, կանչերու խառնիճաղանչ ու վէտվէտուն ժխորի մը ընդ մէջէն:

Ինչքա՞ն բարի էր գարունը այն ատեն, ինչքա՞ն չէն՝ անոր առաւտոն ու իրիկունը եւ ինչքա՞ն յղի՛ անոր դիւթական գիշերները . . . :

տակ հասունցաւ, գարնան սպասեցի խոռվ ու հիւնադադին անհամբերութեամբ, ամէն վայրկեան թշուառ ու սմէն վայրկեան երջանիկ, այրող ու փայտայող հնհնուքներուն բովանդակ խոռվքը կուրծքիս:

Գարունը աննման եղաւ այդ տարին, իր աստուածային գեղեցկութիւններուն մէջ կրկնապատկուած, քառապատկուած եւ տարածուած մինչեւ խոնարհ ու անծանօթ անկիւնները, կանաչ փրփուրներով յորդած ձորակներն ու ծործորները, լեցուած դարաստավներուն վրայ, եւ անոնցմէ տակաւին վեր, մինչեւ անաւուտ (1) լեռներու խստամբեր ու անկոխ բարձրութիւնները:

Երազուն մշուշ մը փաթթուեցաւ աչքերուս. կուրծքը երգով ու թրթումներով սկսաւ հոսիլ շերամի մը պէս որ իր տունը կը շինէ սիրտը քակելով:

Որովհետեւ զողջուկ հոգիով աղջնակ մը կը սիրէի, շատ գաղտնի եւ խորունկ աղապատանքով: Երկար առնենէ ի վեր ճանչցեր էի զինքը: Այդ գարնան ինկայ իր հոգիին մէջ:

Մեր թաղին մէջ, մեղի շատ մօտ, փոքրիկ պարտէզի մը աղջիկն էր ան, աննման ծաղիկներու հետ մեծցած, անոնց շուրջերուն մելանոյշ խորհուրդով լեցուցած իր սեւ ու խոչոր աչքերը, որոնք զոյդ մը անյատակ ու հրաշագեղ լճակներու նման քով քովի, վարդի թերթերուն պէս դոդաւոր այտերուն վերի դին, յօնքերու բարակ հարզանիչերուն տակ կըստանային հէքեաթային գեղեցկութիւն:

Պարտէզին բոլոր իրերը իրենց ունեցածէն տուեր էին անոր լիառատ նուէրներ:

Աւազանին մէջ վազող աղբերակը իր գաղդղացող վընիտ երգը դրեր էր անոր ճայինին մէջ. պատերէն վար սողոսկող բաղեղներուն յորդառատ խուրձը թափուեր էր անոր գլխուն, վրայ օձաղալար հիւսկէններով, որոնք ամէն վայրկեան կը փայտայէին անոր կոնակը, ծոծրակին լու-

(1) Անաւուտ—ամայի, անծանօթ:

սաւոր երեսակը, ու պաղատագին փարումով անոր չա-
տըրուանող ուլին բոլորտիքը կը դառնային, խօլական
համբոյըներու տակ կարմրած, ոսկէ թելերու հրաշէկ
դանդուրներ դարձած :

Շուշաններն ու մանիշակները կանուխէն խօսքի բըռ-
նուեր էին անոր հետ ու սորվեցուցեր էին գաղանիքը ճա-
քուր ու շիկնող գեղեցկութիւններուն եւ այն պաշտելի շը-
նորչը, զոր զոյդ մը տերեւններուն տակ իրենց գլուխը խո-
նարհած ծաղիկներ կ'ունենային :

Կը սիրէի այդ աղջնակը, խենթ ու խելառ երազներով,
նոր արթնցող տղու չկասկածուած անձնութիրութեամբ:

Վախկոս էի, բոլորովին երկչոտ հոգի մը, ինչպէս
կ'ըլլան անտէր մնացած մատղաշ եղնիկները անմտերիմ
լիոներուն վրայ :

Շրթունքներս անոր անունն անդամ փսփսալու անդօր
էին, վախնալով որ պատուհանէս անցնող անգաղտնա-
պահ հովեր չար ականջներու կը քսուին օր մը չէ օր մը:

Միայն սրտիս հետ խօսեցայ առանց շրթունքներս
շարժելու: Հոգիիս ամբողջ տաքութիւնով փայփայեցի
սէրս, շոյեցի զայն, ծածկեցի կուրծքիս ամենէն խորունկ
յատակին մէջ ինչպէս աստղիկ մը ամպոտ երկինքներու-
աղջամուլջին խորը :

Սիրեցի խաղաղութիւնն ու մութը հէքեաթներ հիւ-
սելու համար: Ծերունի մամս փնտուեցի որ պատմէ, ինձի
տղայ օրերու հէքեաթները, սէրերը, արկածները ու տա-
կաւին ուրիշ աղուոր, շա'տ շա'տ աղուո՞ր բաներ :

Գիշերները, պատուհանիս առջեւ, Հոգիս փոքրիկ
մանուկի մը սղէս կուլար, կուլար անվերջ, կը պաղատէր
իր սիրականին համար, ինչպէս որբուկ մը որ իր մայրը
կ'ուղէ հեկեկանքներով խեղդուած, ինչպէս կորսուած
թռչուն մը որ ողբալով կը փնտոէ ծառերուն արու սիրա-
կանը:

Իրիկուններն ու ամէն առտուանց կանուխ լեռներուն
դացի, ապրիմ-չապրիմներուն խորհուրդ հարցուցի, հը-

բանունկներուն հետ խօսեցայ . նամակներ գրեցի , խոսերուն եւ քարերուն տակ գրի զանոնք , յուսալով որ երբ սիրականիս ոտքերը անցնին այդ տեղուանքէն թուղթի կը-տորներուն յանձնած քաղատանքներս լեզու պիտի ելան ու պատճեն անոր իմ սէրս , թշուառութիւնս եւ կրակէ ա-ղապատանքներս :

Իրաւ ալ , օր մը , թուղթին կտորը , լեռներուն վրայ խօսեցաւ անոր իմ սէրս : Նոյն օրը հոգիով լեցուած նայ-ւածքներս անոր աչքերուն յատակը գտան , թափառական թուզունի մը պէս որ իր բոյնը կը վերադառնայ վերջապէս լալաղին երջանկութիւնով :

Ա'լ իմս էին սէրը , արեւը , բոլոր լուսաւորներուն շո-ղը , լեռներուն ու հովիսներուն անանուն ծաղիկները , ա-նոնց բոլոր գաղտնիքը , բոլոր ուրախութիւնը : Միջատ-ները իրենց մրմունջերուն մէջ քաղցը էին , հովը բիւր ան-դամ անոյշ , կապոյտը շա՛տ , շա՛տ խորունկ : Անոր ժողի-տը տեսայ տիեզերքի բոլո՞ր իրերուն վրայ փոռուած :

Ուզեցի որ մեր արեւի աշխարհին մէջ ամէ՛նքն ալ , ամէ՛նքն ալ ասլրին , երջանիկ ըլլան : Օձերն ու կարիճնե-րը քարերու ծանրութեան դատապարտուած ըլլալնուն համար հողիս լացաւ անոնց համար , լոյսէն ու զարունէն անոնց զրկանքը վիշտ մը , հեծեծանք մը բերաւ սրտիս :

Ուզեցի որ ամէնքն ալ սէր ու սիրական ունենան , ի-րենց երազով ու մշուշով շաղուած սիրտը բերեն ինծի , դարման մուրան ինձմէ . իմ երջանկութիւնս պիտի կրնա-յի բաժնել ամենուն ալ , բոլորին բաժակն ալ պիտի լեցնէի իմինէս , ի՞նչ փոյթ , իմ սիրտս տակաւին պիտի մնար լեփլեցուն :

Գարո՞ւնս էր եկեր , գարո՞ւնս , ծովէն բաժնուող առ-ւակին պէս հօսեցուցի երգս . ուզեցի որ երգելով սպառեմ , քամեմ սիրտս , այնքա՞ն աւելի լեցուեցաւ եւ այնքա՞ն աւ-ելի խորունկցաւ ան :

—Որո՞ւնն էր այդ անծանօթ ձեռքը , ըսէ՛ ինծի վա-ղընջական օրերու սիրո՞ւն աղջնակ , որ քակեց հոգիս ,

բացաւ զայն արեւներուն ու թողուց որ ծովերուն բոլոր
ծփանքները անցնին սրտիս :

—Ո՞վ էր որ տարաւ հոգիս , անանուն ծերերուն վը-
րայէն , ու հասցուց զայն դարունին , անոր երազներուն ,
խորհուրդին , լուսաւոր թրթոռումներուն , կանաչ-կակաչ
փրփուրներուն , չքնա՞ղ եւ համբուրելի՛ պատրանքնե-
րուն :

Զգիտցայ ես ատիկա , ու չեմ ալ զիտեր հիմայ : Մեծ
մամիկս ալ չկայ որ մեղրիկ բառերով ըսէ ինծի այդ ամե-
նէն քնքոյշ հէքեաթին զաղտնիքը :

Առանց բառի ու վանկի սէրս սնանեցաւ , մեծցաւ : Ալ
անկարող էի կըել զայն , ո՛ւր , որո՛ւ ըսէի կարօտու , մեր
երկրին մարդիկը չար էին սիրողներուն համար . անոնց
դատաստանը ահաւոր բան էր :

Գարունն ու ամառն ամբողջ լեռներուն զացի , ծլած
ծաղկած բարի խոտերուն հարցուցի , որպէսզի զոնէ ա-
նոնք ըսէին ինծի ինչ որ սիրականիս ոտքերը իրենց մօ-
տէն անցնելու ատեն փսփսացեր էին :

Անոնք ըսին ինծի անոր աչքերուն խօսքը , որովհետեւ
իմ պատկերս տեսեր էին հոն որ կ'այրի . . . : Հեղ մը
չհամբուրեցի այդ աչքերը , հեղ մը չճօտեցուցի իր ման-
րիկ ականջները իմ կուրծքիս , որպէսզի լսեր իր սրտին
ընտանի երգը , երբէ՛ք լսուած , երբէ՛ք երգուած :

Սիրոյ անկեզու երազներով ապրեցանք օրեր , ամիս-
ներ ինչպէս զոյդ մը թիթեռնիկներ կ'ապրին վարդենիի
մը բոլորտիքը առանց խօսքի ու բարբառի : Օր մը , ա-
շունէն առաջ մըրիկ մը եկաւ , կարմիր ձիւն բերաւ մեղի
ու կարմիր սուտ մըն ալ , անոր ետեւէն . . . կործանեց ,
աւլեց բոլո՛ր , բոլոր չէները ու անոնց կտորուանքները նե-
տեց անծանօթ անապատներ : Սիրտ սրտի մօտ՝ ու քար
քարի վրայ չմնաց , մարն զմանուկը մոռցաւ :

Բոլո՛ր սիրականները զիրար չհամբուրած բաժնուե-
ցան . . .

Բոլոր սիրակերը իրենց ճառագայթներուն դերեղման
եղան . . .

Ես ալ մեռած մը , նետուեցայ անհուն ճանապարհներ ,
աղաղուն տերեւի մը պէս որ կ'երթայ փոթորիկն ո'ւր որ
ուզէ , ինչպէս որ շարժի . . . :

* * *

Հիմայ ծովեր ու լեռներ կը բաժնեն զիս մեր դաշտե-
րէն , սիրական բլուրներէն , ուր ապրեցայ տարիներ ,
կուժ կոյրուկ ու Բամբոս փնտուելով , թիթեռնիկներ հա-
լածելով ժպտագին , ու աւելի ետք՝ սէրերուս ետեւէն վա-
ղելով հեւ ի հեւ , տղու արցունքներով , յոյսով ու տարա-
կոյսով , մինչեւ որ , գարնան ոսկեղին ճամբաներուն վը-
րայ տակաւին՝ գտայ իմ թշուառութիւնս :

Երազներու սիրասո՞ւն ճանապարհ , ուր զզացի մի-
այն անցնող երջանկութիւններուն բոյրը , ու ապրեցայ
վիշտն ու անոր սեւ մըուրը լոկ :

Հոգիս միշտ մանուկ , զաղտնի հեծեծանքով կ'ասլրի
տակաւին թշուառութիւնը որ կարօտէն է ծներ , իմ լեռ-
ներուս կարօտէն , սէրերուս կարօտէն :

Անոնց յիշտատակը իմ միակ մտերմութիւնս է . անոնց
հետ ևմ ամէն օր , կ'երազեմ , կ'երգեմ ու կը սիրեա զա-
նոնք , այնքան տաքուկ աղապատանքով որքան այն զա-
րունին մէջ իմ հոգիս զզաց . . . այդ անլեզու իրերն ու
քարերը իմ քոյրերու ու եղբայրներս եղան , իմ սէրերուս
վրայ խօսեցան երկա՞ր , իմ սրտէս ու երջանկութենէս
րան մը կը պահեն տակաւին : Ինչպէս կրնամ մոռնալ ես
զանոնք . . .

Ամէն օր կը փնտում ես զանոնք . անծանօթ անցորդ-
ներու կը հարցնեմ . անոնք զիս չեն ճանչնար , ուսերնին
կը թօթուեն ու կ'անցնին զարմացած :

Եկուորները , սակայն , կ'ըսեն թէ մեր գեղին գարու-
նը փախեր է շատոնց , անոր տեղ ծպտուած պառաւ մը

կուգայ հիմայ ուշ ատեն, հաղիւ Ապրելին, խորչոմած շրթունքներ ունի, ու խոժոռ ժպիտ մը, որ լացի շատ կը նմանի. կ'ըսեն թէ կանաչներ փաթթեր է զլխուն որոնք մեռելներու ծաղկեպսակը կը յիշեցնեն . . . :

Կ'ըսեն թէ անիկա կը թողու որ ձիւնը լեռներուն վըրայ մնայ շա՛տ երկար: Մայիսին, ծաղիկներու տեղ դեղին կաղչնայի ընտանիքներ կը ցանէ հոս հոն, ու ինք, այդ պառաւը, մկնիուշի ու տատասկի շուքերուն տակ նստած տիսուր, տիսուր եղանակներ կ'երգէ . . .

Առուակներու ձայնին մէջ դրեր է կորսուած քոյրիկներուն հեկեկանքը: Լուսնկային գլուխը՝ ծուեր է, ու անոր դէմքին քսեր է տիրութիւն մը որ ճիշդ գլխաւորնին կորուսած պէմուրատ հարսնուկներուն վիշտը կը յիշեցընէ . . .


Ինչպէս բսէի տակաւին մեր լեռներուն սգաւոր մենութիւնը, զրկուած մանկական խաղերէն, պարմանի սէրերէն: Հապա անոնց մահագին լոռութի՛մնը, որ իջեր է ամայի բարձունքներէն վար, ինչպէս ոգի մը, գացեր է չէներն ու շինականի հովիտները, գեղերը, անոր աղբիւրերը, մինչեւ մարած օճախներուն ու թոնիրին բոլորտիքը . . .

Ու տակաւին կը պատմեն շա՛տ բաներ, շատ բաներ:

Ըսին նաեւ թէ պարտէզին աղջիկը ա՛լ իր ծաղիկներուն քով չիջնար, փոքրիկ աւաղանին եղերքը իր մազերը չի սանտրեր: Սգաւոր խորհուրդի մը պէս, կանացի ըստւեր մը միայն կը թափառի աւերակ ածուներուն մէջ եւ աւաղանին շուրջ, որ ա՛լ ջուր չունի . . . :

Վա՛խ, հին օրերու գարուն, վա՞խ, հազա՞ր վախ, հին օրերու կաթոգին սիրական . . .

«ՔԵՐԻՆ 'ՏԻ ԳԱՅՑ . . . »



«ՔԵՌԻՆ 'ՏԻ ԳԱՅ . . . »

Անոնց աչքերուն մէջ անսովոր կրակ մը կ'իյնար ու
սմբած այտերուն վրայ կենդանի բան մը կը վառէր ամէն
անդամ որ սարէն ձորէն բերուած խօսքերէն ետք
կ'ոլուէր, կը բոլուէր նորէն Քեռիին խօսքը կը բաց-
էր . . .

—Քեռիին 'տի դայ, 'տի դայ . . . հէմ շատ մօտ ատե-
նէն, մինակ՝ Տէրը տա՞ր, քիչ մըլ ողջ մնայինք եւ ճար-
մընաւոր աչքով տեսնայինք էտ օրը, խանդավառուած կը
խօսէր ծերունի մը, Սառնեցոց Խաղար Աղբարը, որ մեր
թաղի տարիքոտ քաղաքադէտներու խումբին կը պատկա-
նէր եւ անոնց մէջ ամենէն բանդէտն ու հեղինակաւորը
ճանչցուած էր :

Շիտակն ըսես, Խաղար Աղբար արժանի էր այդ համ-
րաւին, անոր տրուած յարգանքը՝ պարապ տեղը չէր:
Նախ, ժամուն ամբողջ արարողութիւնները, «Տէր եթէ
շրթունս իմ բանաս»էն մինչեւ «Օրհնեալ եղերուք»ը գոց
դիտէր, եւ մանաւանդ լրադիր կը կարդար, կը քաղէր
քաղաքական լուրերը որոնք իրեն համար գաղտնիք չունէ-
ին, կրնար ամէնքն ալ բացատրել կամ գուշակել ճշդու-
թեամբ:

Մերունիները, մեր թաղին մէջ, որոշ դասակարգ մըն
էին իրենց յատուկ նախասիրութեամբ ու քմայքներով եւ
պատերուն տակ սարքած գրեթէ ամենօրեայ հաւաքոյթ-
ներով, ինչպէս մանուկներունը՝ իրենց խաղերով ու կը-
ոիւներով, կամ ժմնած պատանիներունը՝ խենթ ու դաղտ-
նի սէրերով:

Այլեւս բանէ գործէ դադրած մարդիկ էին անոնք, միայն հանդիսատի համար ապրելու սահմանուած։ Ասուր համար իրենց կեանքին մնացեալ բաժինը կը վայելէին անսահման գուրգուրանքով, դաւաթ մը հին ու հազուագիւտ գինիի պէս՝ պուտ առ պուտ, մը՝ գուցէ կաթիլ մը իյնար գետին, կամ փշանք մը խուսափէր իրենց կախ կախ լրթունքներէն։

Ժամանակին օր ու արեւ տեսեր էին, բանե՛ր, դատե՛ր, այդի ու պարտէզ մշակեր, առեր, տուեր էին, ոչը ու սիրական ունեցեր, հա՛, չմոռնանք ասիկա, տալուլ դուռնայով կարգուեր էին, ծլեր ծաղկեր, զաւակներ հասցուցեր էին, եւ հիմա ալ անոնց տաք կամ պաղ շուրջերուն տակ քաշուած կ'ապրէին անշուկ։ Եւ եթէ անպատճառ պիտի դար, կը սպասէին որ խաղաղիկ մահ մը դար եւ առնէր տանէր զիրենք էնդիի աշխարհ։

Տարուան դրեթէ երեք եղանակներուն բարի արեւին ետեւէն կը վաղէին մօր մը փէշերուն փակած մանուկներուն պէս։ Դաշտը ըլլար թէ թաղին մէջ, ճեփ ճերմակ կամ ճաղատ գլուխինին կը բանային անոր տաքուկ ճառագայթներուն, ու անոնց դոլերը ծծելու ատեն երջանիկ «օ՛ի . . .» մը կը քաշէին իրենց կոկորդէն՝ անսահման երջանկութեամբ լեցուած, գինովցած։

Ջմեռն ալ տան ամենէն տաքուկ անկիւնը իրենցը կը լար, քուրսիին (1) կամ թոնիրին վերեւ ուր ցորեկը մը բափելով կամ քը՛իս, քը՛իս հաղալով, դիշերն ալ խուռուլ խուռուլ քնանալով գարուն կամ գերեզման կ'իյնային։

Երկինքի ու արքայութեան վրայ գովեստով կը խօսէին, անկէ եկողէ մը աւելի վստահութեամբ ու եռանդով, սակայն զիրենք հոն հրաւիրող հրեշտակէն կամ սա-

(1) Փուրսի—փայտաշէն քառակուսի մեծ աթոռ մը, ուրուն տակ հողէ ամանով կրակ կը դրուէր ու վերմակ մըն ալ աթոռին վրայ։ Մարդիկ անոր շուրջ կը բոլորուէին ոտքերնին երկարած մէջի կրակին։

տանայէն կը սարսափէին, կ'ատէին զանոնք սրտանց : Միւ-
ակ մխթաբութիւնը՝ գերեղման գացած բարեկամներու
խումբն էր : Անոնք որոշ գիտէին թէ իրենց համար մահ-
ւան դուռը անդամ մը որ ճղրտար, դիմաւորելու եկող-
ներուն մէջ շա՛տ սիրելի գէմքեր պիտի երեւնային, ծնողք
ըսես, ազգական ըսես, գործի՛ ընկեր, խնամի՛, ղրացի՛,
ամէ՛նքն ալ, ամէնքն ալ հոն պիտի ըլլային, մեծ խրախը-
ճանք ու հարսնիք պիտի սարքէին :

Այս իրողութեանց առջեւ Գաբրիէլ Հրեշտակապետին
դէմ անոնց ունեցած վախը կը մեղմանար, յաճախ կը
փարստէր կ'անհետանար բոլորովին : Ա՛լ գառնուկ կը
դառնային, դլուխնին ծուած, ձեռքի զաւազանը գետին
ծեծելով կամաց կամաց կ'ուղղուէին գերեղմաննոց : Նախ
կը հանդիպէին Հողեհանդիսոց(2), գլուխնին բաց ու
ձեռքերնին ծալլապատիկ «Հայր մեր» մը կը մրթմրթային
ու ապա վախով ու երկխաղով կ'ուղղուէին դէպի իրենց
գերեղմանները : Հոն կ'աշխատէին երկար ժամեր, հողե-
րը քարերը կը հաւաքէին, փլած, փլիլկած մասերը կը
նորոգէին, գուրգուրոտ հօր մը պէ՞ որ քնացող մանուկ-
ներուն վերմակները կը չտկէ, անոնք իրենց հոգին կը
դնէին այդ հողակոյտերուն մէջ : Ամէնքն ալ մեռելնե-
րուն անունով կը կանչէին, «էսի պապան է», «էսի աեան
է», «էսի մէսումս, պըճըլիկ Ալորն է», «էսի հարսան է»..
այսպէս, բոլո՞րն ալ իրենց կարգին :

Գերեղմաննոցը ուրիշ ընտանիք մըն էր մեր ծերերուն
համար, այդ անխօս քարերը, հողի կոյտերը լեզո՞ւ,
սի՞րո, դէմք ու հոգի ունէին, գիտէին վշտանալ՝ երբ քիչ

(2) Հոգեհանգիստը—մէկ կամ աւելի քահանաներու գե-
րեղմաններէն կը բազկանար, գերեղմաննոցի մուտքին վը-
րայ, խոշոր տապանաքարերով : Հասարակ մեռելները
թաղէլէ առաջ նախ Հողեհանդիսուին վրայ կը դրուէին
մէկ երկու վայրկեան, որ ատեն միայն անոնց հոգին կը
հանդէչը երկինքի մէջ :

այցելութիւն ըլլար, երբ իրենց վրայի քարերը թափթփէ-
ին կամ փունջ մը կանանչ խոտ, ծառի ճիւղիկ մը զլանա-
յին ապրողները։ Ասոր համար մեր պապերուն սիրա-
կան զբաղումն էր շարաթը անդամ մը գոնէ հողը դրուած
սիրելիներուն այցելել, անոնց հալը վախտը հարցնել, ու
յետոյ որոշել իրենց ալ տեղը, ոտքին ու գլուխին ճիշդ
կողմն ու գիրքը, որովհետեւ, մի՛ արասցէ, երբ մեռելին
զլուխը արեւածագին հակառակ կողմը ըլլար, անոր հո-
գին կը գատապարտուէր դժոխքի ու տարտարոսի զրզուռ
բոցերուն։

Այս աշխատանքներէն ետք անոնց ընելիքը կը մնար
առտու իրկու ժամ երթալ ազօթել, բարեխօս սուրբե-
րուն շարաթները, պահք եւ ուտիք օրերը յիշեցնել նոր
ժմնածներուն, տանը այս ու այն անկիւնները փոքրիկ նո-
րոգութիւններ ընել, ծառ-ծաղիկի ջուր տալ, թոռնիկ-
ներուն հետ զրօննուլ մնացեալ ժամերուն ալ բրուտ Մա-
մաս աղբօր խանութին առջեւ հաւաքուիլ ուր շատ դան-
դաղ արեւ մը կը պառկէր առտուընէ մինչեւ իրիկուն։

Հաճելի էին այս հաւաքոյթներն ալ։ Կը խօսէին հի-
նէն ու նորէն, թագաւորաց հաշտութեան, աշխարհի խա-
ղաղութեան վրայ։ Կը ճանչնային տասներկու խաչա-
պաշտ աղդները, մանաւանդ Հայոց Քեռին, մեր տէրն ու
պաշտպանը, Խուռաը, մնայուն նիւթ մը կը զառնար։ Ժա-
մերով կը խօսէին անոր վրայ, հին օրերէ հասած պատ-
մութիւններ կը քակէին, Հայոց հանդէպ՝ անոր ունեցած
սիրոյն անթիւ ապացոյցները կը թուէին։ Օրթոսոքս ե-
կեղեցիին կը մօտենային, թէնւ բաւական դժուարու-
թեամբ, ապա Խրիմեանին շուրջ կը դառնային, անոր
հետ կ'երթային խաչապաշտ աղդերուն, կը վերադառնա-
յին յաղթութեամբ, կը գծէին, կը չափէին եւ վերջապէս
Քեռիին չնորհիւ Հայոց գահը կանգնելով անոր վրայ ճա-
հիլ թագաւոր մը կը նստեցնէին։ Զարին ամենէն զեղեցիկ
աղջիկն ալ կնութեան կը բերէին, ասով Հայաստան Ռու-
սիոյ խնամի կը դառնար եւ կամաց կամաց կը զօրանար,

Էր թշնամիներուն կողն ու ոսկորը կը կոտրոէք :

Այս որոշ ապացոյցներուն առջեւ Քեռիին գալուստը Քրիստոսի Երկրորդ գալստեան նման ստոյդ ու բացայցտ բան մը կը դառնար :

Այդ բաց ու գրեթէ ամենօրեայ ժողովներուն մէջ, շատ լաւ կը յիշեմ, իրենց որոշ տեղն ունէին Սէք Ափարը՝ իր ճեռքի փայտին պէս Երկար ու չոր հասակով, Կար Ամուն՝ բարի ու աւրուած աչքերով, խոշոր ու ճեծդի Մզսի Պէյրոս խնամին, Տեփան Աղբարը՝ որ իր զաւակները կրթելու համար մինչեւ իր հասակին ծոփլը աշխատեցաւ եւ այդ տերտով ալ գերեզման մտաւ : Կար տակաւին Պէշլկանց Առաքել Աղբարը որ չէքչէքուի պէս կը շարժէք, քալելու ատեն կը վաղէք, շարաթը վեց օր աղուոր կ'աշխատէք, եօթներորդ օրը, կիրակի առոտուն իր տանը արիշին տակ, մէզէով լեցուն ափսէի մը չուրջ կը պարագէք ճերմակ ջուրը, զոյդ մը գաւաթով, հին օրեւու եարը իր դէմը առած : Բարի ու լուակեաց Երեմիա աղբարն ալ չմոռնայինք, Սահակենց Սահակ աղբարը, Չոր Թութենց Պետօն, եւ տակաւին ուրիշ քանիներ, ուրնք դպրոց վազող տղոց պէս հետզհետէ իրարու ետեւէն դացին շիփ շիտակ գերեզմաննոցին լեռը եւ հոն մէկ մէկ քար առնելով իրենց վրայ՝ իրարու մօտ ալ պառկեցան, սիրայօժար եւ անշարժ հոն մնալու համար մինչեւ ահեղ դատաստանին փողը :

* * *

Մեկնողներուն ետեւէն գեռ ծերերու հարուստ բաղմութիւն մը կը հաշուէք մեր թաղը : Անոնք ալ հիներուն ճամբայէն կ'երթային շիտակ եւ անոնց խօսքովն ու յիշատակովը օրը իրիկուն կ'ընէին : Ամէն անգամ որ ժամուն զանգակը ընդհատ ընդհատ կուլար, մարդ մը մեռեր էք դէ՛շ նշան, անոնք բնաղդարար կը զգային որ իրենցմէ մէկն է, խումբին մէկ անդամը թերեւս : Ու

—Աստուած իր մեղքերը երեսին չգարնէ ,

—Երկնային փառաց արժանացնէ ,

—Դժոխքի հու չառնէ . . . : Ու տակաւին շարք մը
ուրիշներ ալ , որոնք կը տեղային իրարու ետեւէն եւ իրա-
րու խառնուած :

Մեր ծերերուն մէջ Սառնեցոց Խաղար Աղբարը ամե-
նէն տարիքոտն էր եւ ամենէն ալ տինճը :

Խաղար Աղբար՝, մ'ըսեր անցնիր : Երկար տարիներէ
ի վեր թաղի ծերակոյտին պետն էր : Իր անունը շա'ա
տեղեր գացեր էր : Գեղ , քէնտ դիտէին կը ճանչնային
զինք . շատ խաթրով , անուշ մարդ էր : Երկար փէշերով
զըպունի մը մէջ կը փաթթէր իր կարճ ու ծոած հասակը
որուն վերեւ զոյդ մը յոզնած եւ բարի աչքեր կը պճլտա-
յին ձեթով շինուած մէր ճրագներուն պէս :

Արհեստով կօշկակար էր Խաղար Աղբարը : Կաշիէ
գողնոց մը մէջքին , թեւերը սօթթած՝ առտուն կանուխ
կ'երթար եւ իրիկունր մթնշաղին կը դառնար տուն :

Կը հաշուէր որ եօթանասունրհինդը շատոնց անցած
էր , որովհետեւ ժամի տարին կարգուեր էր , եւ այդ ատեն
քսան տարեկան մը ըլլալու էր :

—Պօ՛յ , պօ՛ս , չալըմ , կատարեա՞լ , կ'ըսէր Խաղար
Աղբար երը իր հին օրերը կը յիշէր , մանաւանդ հարսնի-
քին օրերը : Դուռ դրացի , ամէնքն ալ հիացեր , մատ խա-
ծեր էին Խաղար Աղբօր չուխայէ շալվարին , սըրճայով
հիւսուած չէքքէնին վրայ . . . մինչեւ անդամ հարսը իր
երեսին իջնող սեւ փուշին մէկ կողմ նետեր էր իր աչքե-
րուն կարօտով գգուելու համար Խաղար աղբօր աննման
չալըմը . . .

Է՛հ , հին օրե՛րը , ի՞նչ օրեր . . .

Խաղար Աղբար անդաւակ չէր մնացեր , ծլեր , ծաղկեր
էր , մեծցուցեր էր զաւակները եւ իր ձեռքով տուն տեղ
ըրեր էր , թոռնիկներու տիրացեր՝ եւ անոնց մօտ կ'ապրէր
խաղաղութեամբ ու երջանիկ , Հայր Արրահամու սեղանով
օժտուած եւ օրհնուած :

Ծերութիւնը կամաց կամաց մօտեցաւ անոր, շատ
անդամ ալ յաւ զբացնի մը պէս թողուց որ Խաղար Աղբօր
կորովը մնայ անոր ոտքերուն ու բազուկներուն մէջ, ո-
րովհետեւ բարի ծերունին մաքուր կեանք մը ապրեր էր,
հալաւ վաստակ ու աշխատանք կատարեր էր միշտ:

—Ծօ՛, տղաք, կ'ըսէր իր աչկերտներուն, շիտակ պա-
տը չիփլիր, լա՛ւ, գործ ըրէք, գոր (3) ճամբայէն մի՛ ծը-
ռիք, յաջողութիւնը օր մը չէ օր մը կուզայ ձեղ կը դըտ-
նայ: Ես այսչափ բան դիտեմ, ա՛յսչափ:

Իրաւ ալ, հայ, տաճիկ, քիւրտ քուվլա ամէնքն ալ
անսահման վատահութիւն ունէին Խաղար Աղբօր վրայ:
Ամառը՝ կալի կութի օրերուն՝ Քիւրտերուն տրեխ, կօշիկ
կարելու կարկտնելու ատեն հաւատարիմ գործ կ'ընէր.
ուրիշներուն պէս վիհան (4) շըրէզով չէր փակցներ, եւ
ո՛չ ալ յետոյ աչկերտները կը դրէկէր անոնց ետեւէն որ-
պէսզի փրթած, ինկած վիհանները հաւաքելով առնեն ետ
բերեն, ինչպէս ուրիշ արհեստակիցներ կ'ընէին:

Մտքով ալ սովորական դէմք մը չէր Խաղար Աղբար:
Աղուոր կը կարդար եւ առանց ակնոցի: Լրագրին բոլոր
դիրերը իր աչքերուն տակէն կ'անցնէին քանի մը անգամ:
Տասնուհինդ օրը հեղ մը, բացառիկ մարդոց թերթ կու-
դար Պոլսէն, Խաղար Աղբար ճար ճարակ կ'ընէր մէկ եր-
կու հին թիւեր ձեռք կը ձգէր, գուրգուրանքով կը դնէր
դանոնք իր ծոցին մէջ, քանի մը անուններ միտք կը պա-
հէր եւ կը սկսէր իր ճառերուն:

Երր այլեւս իր զաւակները սկսան հոդալ զինք, Խա-
ղար Աղբար կամաց կամաց շուկայէն կտրուեցաւ եւ նը-
ւիրուեցաւ ազդային ծառայութեան:

Հեռուէ հեռանց յսեր, չշուկներ առեր էր յեղափո-
խականներու գործերէն: Անոնց մասին հրապարակի վը-
րայ՝ դադտնաբար խօսելու ատեն չէր ուղեր շատ առաջ
երթալ, աչքով յօնքով խորհրդաւոր նշաններ կ'ընէր, ը-

(3) Դոր—շիտակ:

(4) Փինա—կաշիէ կարկտան (թրք.):

սել ուղելու համար թէ խոհեմութիւն չէր իր գիտցած բոլոր բաները ըսել ամէն տեղ . . .

Իր՝ յեղափոխութեան հետ ունեցած առնչութեան փաստացի ապացոյցն ալ տալու համար կը սկսէր զլուխը ճօճելէն երգել .

Գարեգին է անունդ գիտեմ,
Վերքերով լի սիրտդ գիտեմ,
Սրտիդ դարման վրէժն էլ գիտեմ . . . :

Հիացումի եւ ապշութեան քար լոռութիւն մը կը տիրէր իր շուրջ։ Խաղար Աղբար մեծ մարդ էր, յեղափոխական մարդ էր, քա՛ջ մարդ էր։ Այս երգը կասկած չէր ձըգեր ատոր։

Իր խօսքերուն ամենէն սիրելի, ամենէն համով մասը մեր Քեռիին դալուն շուրջ կը դառնար, ուղղակի կովկասէն, հայկական դաւառները գրաւելու, Հայոց կործանած գահը հաստատելու համար։

Այդ շարթուն երր լրագիրը Ռուսիոյ մասին բան մը դրած ըլլար, Խաղար Աղբար շատ խորհրդաւոր կը դտնէր եւ ժամերով թեռներով բացատրութիւն կուտար։ Եթէ խօսք մը, բառ մը իսկ չըլլար անոր նկատմածք, Խաղար Աղբօր համար այդ լոռութիւնն ալ առաւել եւս խորհրդաւոր էր, թէեւ իր աչքին ամէն ինչ պարզ էր եւ որոշ, ինք ամէն բանի կը հասցնէր իր իսելքը։

Ու մէկէն.

—Քեռին՝ 'տի գայ, 'տի գայ, կեցէք որ աչքովնիդ տեսնէք ու հաւատաք, կ'եղրակացնէր՝ անուշ կերակուրի մը հոտէն հնհնացող յողնած ճամբորդի մը պէս։

Եթէ ողորմելի մէկը կասկածի ու թերահաւատութեան բառեր թոթովէր կամ կիսկատար տարակոյս մը յղանար, Խաղար Աղբօր հոգիին մէջ կրակ կ'իյնար, բառերը կուգային անոր կոկորդէն բարձրաղաղակ, աչքերը բոցեր կը դառնային եւ արեւոտ երաղներու շողերով կը

տաքցնէին իր չուրջն հաւաքուած ծերունի հոգիներուն
մսկոտ բազմութիւնը :

Ու իր տեսութիւնը հաստատելու համար զօրաւոր
փաստեր ունէր Յայտնութեան Գրքէն, մանաւանդ Դանի-
էլ Մարգարէէն : Աս վերջոյն մարգարէութեան վերջին
համարներէն մին կ'առնէր, Հոն «գաղան» բառը զործած-
ւած է եւ անոր անկումը նախատեսուած : Գաղանը ան-
կասկած՝ Տաճիկն էր, Մուհամմէ՛տը, որուն գրերը թը-
ւանշանի վերածելով եւ զանոնք դումարելով կ'ունենար՝
հաղար երեք հարիւր երեսուն եւ հինգը, այսինքն տաճկաց
թուին 1335ը, որ ատեն ինչպէս մարգարէն հաստատապէս
կ'ըսէ, դաղանը պիտի իյնայ եւ իր իշխանութիւնը վերջ
պիտի դտնէ, անշուշտ մեր Քեռիին ձեռամբ :

Շփոթութեան եւ տարակոյսի բոլոր խօսքերը վերջ
կը գտնէին երբ մանաւանդ Խաղար Աղբար յաղթանակով
մէջտեղ կը գնէր Եսայիի Մարգարէութեան եւ Յայտնու-
թեան Գրքէն որոշ համարներ որոնք հաւասար ուժգնու-
թեամբ եւ վճռականապէս Դանիէլ Մարգարէին խօսքերը
կը հաստատէին . . .

Երբ այնինչ կիրակին, Տէր Մարկոս քահանան ալ իր
քարոզին մէջ ակնարկութիւն մը ընէր այդ մարգարէին եւ
անոր գաղտնի կործանման մասին, Խաղար Աղբար ուրա-
խութենէն ինքոյինք կը կորսնցնէր, մնեն երջանկութեամբ
կը նայէր իր չուրջ եւ կը փնտոէր իր տարեկից ծերունի-
ները որոնք արդէն ծանօթ էին այդ ճշմարտութեան՝ ըս-
նորհիւ իր բացօթեայ ժողովներուն : Անոնց աչքերուն
յատակը կը նայէր առանձին հաճոյքով : Ինք գիտէր որ
ի՞նքն էր շիտակը, հը' միւս պարապ դլուխ առարկողնե՛-
րը, զրքէ, աւետարանէ լուր չունեցողներ պարզապէս :

Իրիկունը քարոզէն ետք, շիտակ տուն կը գառնար ա-
ւելի հրամայական եւ աւելի լուրջ : Տնեցիք յայտնապէս
փոխուած կը գտնէին զինք, բայց կը գուշակէին որ ան-
կասկած Քեռիին գալստեան մասին նոր փաստ մըն ալ գը-
տած ըլլալու էր Խաղար Աղբար . . . :

Այս գուշակութեանը, իրա՛ւ ալ, քիչ ետք կը ստուդ-
էր : Այցելու գրացիներ՝ Խաղար Ազբրանց տունը, այդ
դիշեր, անօթի ականջներով կուգային եւ կուշտ ու կուռ
կը մեկնէին, քթերնուն առջեւ փսփսալով .

—Աստուած ձէնիկդ լսէ, Դանիէլը ի՞նք բարեխօս ըլ-
լայ քեղի, արդա՛ր մարդ :

* * *

Խաղար Աղբօր համբերանքն ու փաստերը մաշելիք
բաներ չէին : Ո՛չ օրերը եւ ո՛չ ալ տարիները կրցան փըշ-
րանք մը պակսեցնել անոնցմէ :

Այսոէս, ծերունին յուսաց, սպասեց, խօսեցաւ,
բացատրեց երկար տարիներ : Անցաւ ութսունին վրայէն .
Հինդ մըն ալ զլտորեց, իննըսունին բարեւ տուաւ : Իր
հաւատքը ա՛լ աւելի ուժովցաւ, անառիկ բերդ մը զար-
ցաւ : Անկարելի, անհնարին էր որ Դանիէլի նման մար-
դարէ մը սիալէր եւ կամ Յայտնութեան վկայութիւնը
սո՛ւտ ըլլար : Մեղարյ :

Ամառուան տաք ու խաղաղ օրերէն մէկն ալ, սեւ
լուր մը, սեւ ուրուրի մը պէս, դեղիրէ, քաղաքներէ ան-
ցաւ, լեռներ ու ձորեր կտրեց մինչեւ մեր թաղերն ու փո-
ղոցները հասաւ :

Արտակարդ յուզումով լեցուեցան բոլոր տուները :

Մեծ պատերազմ հոչակուած էր : Խաչապաշտ ազգե-
րը իրարու դէմ ելեր էին :

Կարմիր թուղթերով զեկոյցներ փակցուցին պատե-
րուն վրայ, նոր բացուած վէրքերու պէս : Տավուն ու
զուռնան ամէն կողմ սկսան պօռալ : Մարդիկ վախով ու
դողով կ'երթային կուգային, չշուկներ, խօսքեր կը փո-
խանակէին, անծանօթ սարսափ մը կար օդին ու ջուրին,
անխօս իրերուն մէջ անդամ :

Պատերազմը լա՛ւ, բայց թուրքերն ալ պատրաստու-
թիւն կը տեսնէին անանուն շուարքով ու մտատանջու-
թեամբ :

Խաղար աղբար հիմա յայտնապէս դրազած էր։ Տարիները ուսերէն սեղմեր ու ծոեր էին անոր մէջքը, դըժար կը քալէր, բայց իր ոտքերը օրուան ժխորին ու աղազակներուն տակ նոր ուժ եւ եռանդ առեր էին։ Օրը քանի մը անգամ շուկայ կ'նրթար կուգար։ Լուր կը բերէր, լուր կը տանէր տունը մնացող ծերերուն եւ կնիկներուն։ Ամէն օր քիչ մը աւելի անհամքեր կը գառնար, հացը չէր ուտեր, կը լափէր։ Կը խօսէր բարձր ու հեւքոտ, ոտքերն ու ձեռքերը մշտական դողի մէջ։

Քեռին ճամբայ ելլելու վրայ էր, Դանիէլ մարդարէն, ու յետոյ ինք, կը յաղթանակէին, կարելի՞ էր դիմանալ։

Գիշերուան քունը փախաւ, ցորեկը արդէն վայրկեան ճը հանդիստ չունէր, բայց երջանիկ էր, կեանքին ամենէն անուշ օրերը կ'ապրէր։

—Քեռին 'տի գայ, Քեռին 'տի գայ, պատրաստ եղէք, մեղմ ու խորհրդաւոր ձայնով կը խօսէր Խաղար Աղբար, դուռ դրացին, մեծին պղտիկին, ամէնուն։ Զէր ուզեր որ ո՛չ մէկը զրկուի, անմասն մնայ, եկեղեցին բաժնուած շնորհաց հացին, սրբութեան նման։

Երբ մէկին զաւակն էին տարեր զինուորի անունով կամ ամուսինը, եւ կամ, երբ բանակին պէտքերուն համար խանութն էին պարպեր, ամէն ինչ թալլեր տարեր, Խաղար Աղբար կը մխիթարէր զանոնք, կը թելադրէր որ տարուած իրեղէններուն եւ ապրանքին մանրամասն ցանկը պահէն։ Ապա ասոնց դատը կը տեսնար, հազար խոստումներ կ'ընէր, ազատութիւն, հարստութիւն կը խոստանար ու կը բաշխէր ամէնուն։ Քեռին դալուստը՝ անուշ շաքարահատի մը պէս կը գնէր լեզի եւ թթու բերաններուն մէջ, ամէնքն ալ կը բուժէր, երջանիկ մարդու կը վերածէր։

Փողոցներէն անցնելու ատեն անցորդներուն կը նայէր մեծ կարեւորութեամբ, եւ կը զայրանար որ անոնք զինք չէին կեցներ ու հարցներ թէ իրա՛ւ, Դանիէլ Մարդարէին խօսքը պիտի կատարուէ՞ր, կամ գաղանը պիտի

իշնա՞ր . . . Քեռին պիտի դա՞ր . . . :

Բայց երբ ծանօթ մէկը գէմը ելլէր ու

—Խաղա՞ր Աղբար, ի՞նչ լուր, Հարցնէր,

Աշխարհը ողջ առողջ՝ Խաղար Աղբօր կուտային: Ա-
նիկա իր սրտին տուղըակը կը բանար, կը խօսէր ու կը
խօսէր, քանի կը խօսէր այնքան ըսելիքները կը շատնա-
յին: Իննըսուն տարուան համբերող հողին կրնա՞ր լոել
միթէ. Քեռիին պատկերը մօտեցեր, իրականութիւն մը
դառնալու վրայ էր այլեւս:

Երբ կովկասեան ճակատին վրայ Ռուսեւթուրք առա-
ջին կոփմերուն լուրերն ալ եկան, Խաղար Աղբօր դաւա-
թը յորդեցաւ.

—«Շանը սատկելը երբ մօտենայ՝ մղկիթին դոր-
դան (5) կ'աղտոտէ . . . » կը խօսէր սրամտութեամբ,
ըսել ուզելու համար որ այս գէպքը վերջնական հարուա-
ծը պիտի տար դազանին:

Ու կրկին կը քակէր մարդարէութեանց կծիկը: Բա-
ռերը զիբար կը հրմշտկէին կոկորդին մէջ ու կը կորուէ-
ին կը մնային լեզուին վրայ: Յուզումէն՝ նեղը կը մնար,
ըսելիքներուն շարքը կը կորսնցնէր, շատ հեղ բառերն ալ
կը փախչէին տակաւին շրթունքներէն դուրս չեկած. այն
ատեն աջ ձեռքին երկու մատները գէպ ի վեր շտկելով եւ՝
սարսափահար նապաստակի մը մշտաշարժ ականջներուն
պէս մէկը ետ մէկը առաջ կը տանէր ու կը բերէր, ու կը
պօռար.

—Երկու շաբաթ, միա՞յն երկու, կը հասկնա՞ք, Քե-
ռին հոս պիտի ըլլայ . . .

Երբ անձկութիւնը կը շատնար ու կիներ խումբ խումբ
հաւաքուած տէրտերնին կուլային,

—Մի՛ լաք, մէ՛րս, քո՛րս, Աստուած մենծ է, միթէ
վերը բանճա՞ր կը քաղէ, չի՞ տեսնար ասոնք: Զէ՛, չէ՛,
մեղա՞յ, յերկինս եւ առաջին քո, Հրեղէն զօրքիդ խուր-

(5) Դորդա—Գաւեիթ, բակ:

պահն ըլլիմ , Ամենակա'լ Տէր , մեղա'յ :

* * *

Շաբաթներ ու ամիսներ կ'անցնէին . . . բայց Քեռին չէր երեւնար : Խաղար աղրօր համբերութիւնը իր կուրծքին տակ կը սեղմուէր՝ վոքրիկ պարապի մը մէջ ճնշուած ողի ահազին քանակութեան մը պէս :

Ա'լ հացէ ջուրէ կտրեր էր , գիշեր ցորեկ խօսելու , բացատրելու տուեր էր ինքղինք : Ամենէն զօրաւոր փաստերը կը բերէր , սակայն տաւին Քեռին չէր երեւնար . . . անձկութիւնը սրտին կը զարնէր : Թաղեցիներուն , մեծին , պղտիկին հաստատ խոստումներ տուեր՝ իրական գուշակութիւններ ըրեր էր . դիմանայիք բան չէր աս :

Ճնշուաքը քանի մը օր անկողին ձգեց ձեր ծերունին : Դրացի կնիկներ ըսին որ այդ բանները պահ մը մոռնայ , քիչ մը հանդիսատ ընէ : Բայց Խաղար Աղբար չէր կրնար իր հաւատքին դաւաճանել . . . աւելի՛ բուռն եւ աւելի՛ փափաքով կը խօսէր , կը կարդար ու կ'աղօթէր գիշեր ցորեկ :

Օրը նո՞ր՝ ցաւերը , հալածանքները նո՞ր : Քեռին կ'ուշանար աւելի՛ն . «կը հեռանար» , «ծեծ կ'ուտէր» ; «ետ կ'երթար» , «կը փախչէր» , այսպէս կ'ըսէին հեռազիրները : Սոսկալի բան էր : Խաղար Աղբար այժմ իր բուռն պայքարը գարձուցեր էր այդ լուրերուն դէմ : Իր փաստերուն բոլո՞ր բանակը շարժման մէջ դրեր՝ սուտ կը հոչակէր զանոնք : Իր մզածը աւելի զօրաւոր ճակատամարտ մըն էր , ուրկէ դուրս կուգար միշտ յաղթական :

Երբ թուրքերուն յաջողութիւնը անձկութեամբ ու սարսափով լրջան կ'ընէր շրթունքէ շրթունք ,

—Զէ՛ արեւդ սիրեմ չէ՛ , մի՛ հաւատաք . սո՞ւտ է , սո՞ւտ . Թուրքին նետածը թօփ է՝ Քեռիինը փաթաթէ՞ս : Զէ՛ , էտ լուրերը հոս կը շինուին , հոս կը գրուին , մի՛ հաւատաք . . .

Բայց դրացիները իրաւունք ալ ունին, կը մտածէր
ներսանց պահ մը, կը թուլնար ինքն ալ, սրտէն սեւ ջուր
կ'երթար, կաթուածի նոպաներ կ'ապրէր, բայց քիչ ետք
հակառակ ալիքներ կուգային եւ ապահով եղերքներուն կը
տանէին դինք:

—Զէ՛, կը պօռար, ինքինքին, չըլլալիք բան է, Քե-
ռին 'տի գայ, 'տի գայ, եւ ես աչօքս պիտի տեսնեմ ու
Սիմոն ծերունիին պէս պիտի խնդրեմ Աստուծմէ՝ «Տէ՛ր,
արձակեա՛ զծառայդ քո . . . »:

—Բայց ո՞ւր է, երկու շարաթ ըսիր՝ վեց ամիսը ան-
ցաւ, գեռ բան մըն ալ չկայ եւ չպիտի ալ ըլլայ, սկսան
խօսիլ թաղեցիք ծաղրանքով եւ նոյն ատեն սաստիկ սըրտ-
նեղած:

Ծերունին այդ խօսքերը հալած կապարի պէս կ'առնէր
իր փոքրիկ ականջներուն մէջ: Անանուն տաղնապէն՝
աչքերը կը մշուշուէին, լալազին աղօթքներով անկողին
կ'երթար եւ յաճախ աղուո՛ր, բարի երազներով կ'արթն-
նար միսիթարուած, ուժովցա՛ծ: Նշանաւոր երազներու
ատեն կէս գիշերին կ'արթննար, անպատում հրճուանքով
կ'արթնցնէր բոլո՛ր տնեցիները, մեծէն մինչեւ պղտիկը եւ
անոնց կը պատճէր, կը բացատրէր իր երազը. եթէ մեկ-
նութեան ատեն փոքրիկ շփոթութիւն մը ունենար, երա-
զահանը իր մօտն էր արդէն, մեռքը անոր կ'երկարէր ու
մուխով պլազացող ճրագի մը ծերունի լոյսին տակ կը
գտնէր բոլո՛ր բաներուն ճչզրիտ նշանակութիւնը, առա-
ւոտուն ալ իր մօտիկ ու հեռաւոր բարեկամներուն կու-
տար աւետիսը:

Իսկ տարակոյս յայտնողներուն,

—Ի՞նչ անմիտ մարդիկ կան աշխարհի վրայ, կը մը-
տածէր, իր ներսէն ախ մը քաշելով:

* * *

Ժամանակը կը քալէր . . . բայց Քեռին գամուեր,
կեցեր էր սահմանին վրայ:

Եկան չարչարանքի եւ սպանութեանց օրերը, գլխատում, կախաղան, բանտարկութիւն։ Ապա զանգուածային աքսոր։ Պատերազմի լուրերը մոռցան մարդիկ։ Թերթ, գիրք կրակը նետեցին եւ անհնարին սարսափը գրտան իրենց աշքին առջեւ տնկուած, շատ ու շատ մօտիկ։

—Աստուծոյ բարկութիւնն է ելեր, կրակէ կարկուտէ դրկեր։ Վա՛յն է ելեր գլխնուս, կուլային կնիկները հեծեծանքով երբ էրիկ մարդիկ ամբողջ բանտերը լցուեցան . . .

Քեռին կովկասի ներսերը կը քաշուէր եւ հոգ չէր ըներ թէ քիչ մը վար իր քեռորդիները ի՞նչ տապլտուկներ կ'անցընէին։ Ուրիշ գիւղեր արդէն պարապուած, աքսորուած էին, դեռ մերը կը մնար գալիք օրերուն։

Խաղար Աղբար լուռ էր եւ չէր կրնար իր շուրջիններուն նայիլ, բառ մը խօսք մը ըսել անոնց։ Ամէնքն ալ մըրիկի բռնուած ճնճղուկներու պէս անկիւնէ անկիւն կը միախչէին, ճար մը, ճարակ մը կը խնդրէին կապուտիկ Աստուծմէն։

Երբ Խաղար Աղբօր լացին կամ հաղին ձայնը դար,

—Մուրս ի վրադ, ցնդա՛ծ, ո՛ւր մնաց Քեռիդ, Դանիէլ Մարդարէդ, կը խօսէին թաղեցիք զզուանքով։

Խաղար Աղբար կը լսէր ատոնք, բայց չէր պատասխաներ, եւ առանձինն քաշուած,

—Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, Տէ՛ր թագաւոր, թագաւորաց թագաւո՛ր, ամենակա՛լ, ամենակարո՛ղ, ին'չ կ'ըլլայ, հէմի հէնց մատդ շարժէ՛։ Հրեղէն զօրքէդ։ շա՛տ չէ, հազար մը էս կողմ զրկէ՛։ Դուն հոգա՛ մեղ, դուն դա՛տ դատաստան ըրէ։ տես մեր վիճակը, ամենողորմ, դուն քումումուղիկիդ (6) տակ առ մեղ . . .

Ու կ'իյնար, կը փղձկէր արցունքի հեղեղներու մէջ՝ ծունկ չոքած, երեսանկեալ, ճակատը դեմտին զարկած . . .

(6) Մումուզիկ—Թիկունք, հաւին ձագերը պաշտպանելու իմաստով կը գործածուի առ հասարակ։

Տե՛ս որ Աստուծոյ պատասխանն ալ կ'ուշանար : Շա՛տ զարմանալի , շա՛տ զարմանալի , իրա՛ւ որ :

Կէս օր մը , ինքն ալ , մէկէն կայծակի զարնուածի պէս խոռվքի մը մատնուեցաւ : Աչքերը խոշոր բացաւ իր տեսածներուն հաւատալու համար , կակաղեց , անհասկնալի հայհոյութիւններ մըթմթաց եւ կլորած լեղուով ինկաւ փողոցին մէջ եւ ա՛լ չկրցաւ ոտքի եղել :

Յաջորդ առաւոտ աչքերը լոյսին առջեւ փակ մնացին , կուրցան , խաւար եւ աղջամուղջ դարձան :

Թաղին կնիկները , իրենց ցաւերուն մէջ իսկ մեղքցան բարի ծերունիին , եկան անոր քով , տաք ջուր դրին , պաղ ջուր զարկին , կոնակէն արիւն առին , ականջներուն ետեւ տղրուկ ձգեցին . լոյսը յամառեցաւ , ա՛լ ետ չդարձաւ երբեք :

Խաղար Աղբար Աստուծոյ կամքը օրհնեց , անոր զօրութեանը ապաւինեցաւ , որովցետեւ գիտէր որ ասոնք ամէնքն ալ իր բարիքին համար էին . . .

Երկու քայլ , ահա աւելի վատն ալ եկաւ վերջապէս : Աքսորն ու թալանը :

Էրիկ մարդիկ , տասներկուքէն եօթանասուն տարեկան , անխտիր , տարուած էին , շա՛տ կարճ ժամանակի մը համար միայն , ու ա՛լ չէին երեւցած . . .

Այժմ թաղերն ու գիւղերը կը պարզուէին եւ կը քանդուէին , մեծ հեղեղի մը յանձնուած շիւղերու , տերեւներու պէս :

Խաղար Աղբօր շուրջիններն ալ տարին , մինչեւ օրօրոցին թոռնիկը : Ա՛լ իր մօտը մարդու շունչ չէր հեւար , դաւաթ մը ջուր տուող չկար : Շուշ մըն էր ինքն ալ , անխմանալի՛ ոդի մը , որ վերը՝ Աստուած , վարն ալ Քեռին կը փնտոէր ձեռքերը աղակուրտելէն (7) . . .

(7) Աղակուրտել—Զեռքերը երկարելով եւ իրերը չօշափելով բան մը փնտոել . կոյրերու համար կը գործածուի միայն :

Ու լացաւ ծերունին, աչքերը՝ մութ քարայրներու պէս աղի կաթիլներ թափեցին վշտի սեւ լճակներուն վը-րայ: Դէմքին չորցած մկանները լացի կծկումներ չէին ցոյց տար . միայն անձայն արցունքներ կը գլուրէին այ-տերէն վար տարիներու կսկիծով տաքցած, կրակէ կար-կռւտներ դարձած:

Մէկ-երկու օր ետք աւերակներու այս անկար ծերու-նին ալ բոնեցին ու իրրեւ վտանդաւոր յեղափոխական, շղթային զարկին ու խառնեցին աքսորական խումբերուն:

Խաղար Աղբար իր փայտին կրթնած, կորաքամակ, առանց բառ մը արտասանելու՝ զնաց, լացով ու արցուն-քով սպառա՛ծ բոլորովին:

Ուղեկիցներ կը պատմեն թէ անիկա շատ կարճ ճամ-րայ մը միայն զնաց, որովհետեւ բարի մահը քիչ մը ան-դին գրկարաց կը սպասէր իրեն:


Միայն, կ'ըսեն, Խաղար Աղբար ամէն քանի մը քայլը կանդ կ'առնէր, ետին կը դառնար, հզօր ճիգով մը աչքե-րուն կոպերը կը բանար եւ իր քովիններէն կը խնդրէր որ անոնք ալ դառնային եւ հեռաւոր հորիզոնին նայէին, բայց աղէկ մը նայէին, սո՛ւր, սո՛ւր աչքերով, տեսնելու համար թէ . . . Քեռին իրենց ետեւէն չէ՞ր հասներ արդ-եօք:

* * *

Է՛, Խաղար Աղբար, պէմուրատ գացիր, իրա՛ւ, իրաւ որ պէմուրատ: Քեռին քեզմէ ետքն ալ շատ ուշացաւ, շա՛տ: Տես որ ոսկորներդ անդամ ափիկ մը հող գերեղ-ման չեղան: Հէ՛յվախ, ի՞նչ աւեր աշխարհ ըլլար սա մեր արեւինը . . . :

Դուն հիմա ինդին, գոնէ Աստուած ողորմէր հող-ւոյդ, հաղա՛ր, հաղար ողորմէր, բարի ծերունի . . . :

ՍԻՐԱԿԱՆԻՆ ԵՏԵՒԷՆ



ՍԻՐԱԿԱՆԻՆ ԵՏԵՒԷՆ

—Ես կերթամ այս ճամբայէն՝ անոր հետքերը դըտնելու համար, ըստ պատանի ուղեւորը, որովհետեւ ինձի պատմեցին թէ անիկա օր մը այս տեղերէն անցաւ:

Պատանին ճամբուն եղերքը կեցաւ իր ճակատը ուրբելու համար ու տեսաւ կախարդ պառաւ մը որ մեկնողներուն բախտը կը գուշակէր եւ ճամբան ցոյց կուտարքանի մը ստակի փոխարէն:

—Զէ՛, ըստ պառաւը իր ուլունքներուն նայելով, քու սիրականիդ ճանապարհը չէ աս. աղջիկը զոր կը փնտուս, այս տեղէն չէ անցած եւ չպիտի անցնի, անոր եւ քու ճամբաները անջատ են, աղւոր պատանի ես դուն, մի՛ վատներ քայլերդ ու սրտիդ երազները, այս ճամբուն վախճանը քու սիրականիդ չի տանիր, մշուշ կայ այն տեղւանքը, վախ կայ ու կայծակ կ'երեւի հոն:

—Ես գտեր եմ անոր հետքերը պառա՛ւ, քու կախարդանքդ սուտ է եւ ուլունքներդ կեղծ: Ըսէ՛ դեռ ո՞րչափ քալելով պիտի հասնիմ իմ սիրականիս, խօսեցաւ տղան պաղատադին:

Ճամբաներուն պառաւը խոժուեցաւ, անոր աչքերը աւելի խորունկ դացին ուլունքներուն մէջ եւ դուրս եկան յաղթանակով:

—Քու սիրականդ հոս չէ, յիմա՛ր. անոր ոտքերը այս հողերուն վրայ չկոխեցին. ե՛տ դարձիր, այս ճամբան պիտի առնէ քու արեւդ, մաղերդ պիտի տժգունին եւ աչքերուդ կրակը պիտի մարի տակաւին վախճան չհասած: Շատ ու շատ երկար է այս ճամբան, քու ճակատագրիդ

աղջիկը անդիի բլուրներուն ետեւ, այսոր ապարանքի մը մէջ կըսպասէ քու վերադարձիդ:

—Ես չեմ սիրել զայն, պառա՛ւ, այդ բլուրներուն ապարանքը իմ սրտիս մէջ տեղ չունի. ես կապոյտ բլուրներուն աղջիկը կը սիրեմ եւ անոր համար կը քալեմ այս ճամբան, ըստ պատանին տիրութեամբ ու արցունքներով . . .

—Զպիտի գտնես զայն, պնդեց վհուկը անդթութեամբ. կապոյտ բլուրներուն աղջիկը ուրիշի մը համար կուլայ. դարձի՞ր անոր որ բլուրին ետեւ փոքրիկ ապարանքի մը կանանչներուն տակ քեզի կըսպասէ, այս ճամբան կը տանի քեզ հոն հաւատարիմ առաջնորդի մը պէս. հետեւէ՛ անոր :

—Ես կ'ատեմ այդ ճամբան. ես կ'ատեմ ապարանքն ու անոր իշխանուհին, ես կ'երթամ իմ սիրականիս ետեւէն. ես դիտեմ անոր հետքերը:

—Որո՞նք են անոր հետքերը, ըստ ճամբաներուն կախարդը իր ուլունքները գետին ձգելով բարկութեամբ:

—Մատղաշ բարտիները ու անոնց ոտքերէն անցնող առուակը, անոնց սառ շուքը որ հոգիներ կը զովացնէ, վայրի շուշանները, կանանչ խոտերուն փունջը, հեռաւոր լիռներուն կապոյտը, լուսինն ու աստղերը, բոլոր թրուշուններուն երդը, ամէնքը, ամէնքը իմ սիրականիս հետքերն են :

Անոր՝ այս տեղերէն անցնելու ատենն էր որ բարտիները հասակ առին թափառական ճամբորդը հովանաւորելու համար: Ան իր գրկին փայտիայանքն ու հանդիսար ծառերու հովանիին էր որ բաժնեց, որպէսդի քալելէն յոդնած ճակատս չկըի, ու սրունքներս կենդանանան անոնց մէջէն անցնելու ատեն: Իմ սիրականս իր խօսքերը ծառերու տերեւներուն տուաւ, անոնց տակէն անցնող պատանիին խօսելու համար . . . Այս ճամբուն վրայ կուրծքիս զարնուող հովը անոր գրդանքն ու համբոյրն է որ կը բերէ ինծի հեռաւոր մանիշակագոյն լեռներու ստորոտէն:

Պատանին կուլար ու կը խօսէր յակչտակուած, անոր բիրերը կը վառէին, ու գանգուրներու ծայրերէն քրտինքի կաթիլներ հոսելով աղամանդի հատիկներու նման կը փայլէին մազերուն ծայրը:

Պատանին շա՛տ կը սիրէր: Անոր սիրալ լեցուն էր երազով, թրթումով, սիրով ու ճառագայթով:

Պառաւը մեղքցաւ:

Վերցուց կախարդական ուլումքները, համրեց զանոնք եօթը անդամ, եօթը ըղձանք մեռցուց պատանիին մէջ, եօթը տառապանք դրաւ անոնց տեղ, եւ չհասկցուած աղօթքներ մըթմըթալով ճամբու դրաւ պատանին . . . :

Գուցէ եօթը տառապանքով գանդրագեղ տղան դըտնէր իր սիրականը, մտածեց պառաւը:

Պատանին քալեց իր սիրականին հետքերուն վրայէն. շատ զնաց, քիչ զնաց, տարինե՞ր տարինե՞ր զնաց, մազերը արծաթ ու մոխիր դարձան, բայց կապոյտ լեռներուն աղջիկը չդուաւ ան, որովհետեւ նէ ուրիշ ճամբաներու վըրայ իր սէրը փնտռելէն մեռեր էր պէմուրատ . . . :

ԶՀԱՍԿՑՈՒԱԾ . . .

ԶԼԱՍԿՑՈՒԱԾԸ . . .

Խորհուրդը շա'տ ծանրացեր է աս իրիկուն իմ սենեակիս մէջ ու կուրծքիս վրայ:

Ամէն կողմէն խաւարը ներս կը խուժէ ու քիչ քիչ կը թանցրանայ: Ա'լ գրեթէ անտեսանելի կը դառնան իմ շրջապատի առարկաներս, որոնց անլեզու մտերմութիւնը իմ փոքրիկ իմ միակ մխիթարութիւնս կը կազմէր:

Անձրեւ մըն ալ հանդարտօրէն կը մաղուի դուրսը: Մառերը կուլան մութին մէջ, գետինը սեւ լճակի մը կերպարանքն ունի: Ցուրտ ու խոնաւ շունչ մըն ալ կը տարածուի մութին ետեւէն ու կը ճնշէ ճիւղերուն վրայ կըծկըտած թեւաւոր հոգիները եւ միաւը նաեւ՝ որ մենաւոր անկիւնի մը մէջ կծկտած կերաղէ լոյսը:

Ոչ գոռում կայ վերը, ո՛չ ալ կրակէ օձեր կը սողան ամպերու կուրծքին:

Անհատնում անձրեւ մը կը տեղայ յաւիտեան լացող մօր մը պէս որ չուզեր մխիթարուիլ: Կաթիլները շուարքով կը զարնուին պատուհանիս ապակիներուն, փոքրիկ թռչուններու մեղմ կտցահարումին պէս եւ տարօրինակ երգ մը կը շինեն, նման աղաչաւոր ու շուարած այն հոգիներուն որոնք ապաստան փնտուելու համար ակամայ կերթան, կը յամենան սիրական տուներու եւ հոգիներու մօտ . . . :

Ես մինակ եմ սենեակիս մէջ ու բաժնուած, կտրուած աշխարհէն: Երբէք իրերը այսքան օտար եւ խոժոռ չէին եղած իմ շրջապատիս մէջ: Անոնց նայեր էի ես մտերիմներու նման, երբ լոյս կար ու արեւ: Հիմա երբ բնու-

թիմը կը հետայ ու շրջապատս մութին մէջ կը կորսուի ,
ևս անծանօթ առեղծուած մը կ'ըլլամ , իսկ անոնք անհամ-
բո՞յր օտարականներ , չհասկցուածներ . . .

— Ո՞վ , ըսէք , ո՞վ անջատեց իրարմէ , ո՞վ հեռացուց
իմ առարկաներոււ պայծառ ու տաքուկ գիծերը , անոնց
մտերմութիւնը ինծի հանդէպ , անոնց անլեզու համակը-
րանքը զոր ցոյց կուտային ամէն անդամ որ իրջանիկ աչ-
քերով կը մտնէի իմ փոքրիկ տունէս ներս :

Մութը ջասուկ պառաւ մըն է , որ կուզայ թաղիքէ
կօշիկներ հաղած , անշշունչ , եւ իր թեւերուն տակ կը
պահէ աւեր ու քառս :

Ո՞վ պիտի բերէ լոյսը՝ իմ խցիկիս ու հոգւոյս :

Առոտուն երբ արեւ կար ալեկոծ , աշխոյժ ծով մը ու-
նէի պատէն կախուած : Կոհակներ լեզու ունէին ու փո-
թորիկը քերթուած մըն էր : Ես կը սիրէի զայն կարդալ
անոր երանդներուն մէջ սուլուած , բայց հիմա կորսուած-
է ան , սեւ կէտ մը , չհասկցուած մը միայն :

Այդ ծովին քով՝ ձնեռ մըն ալ կար , ձիւնի վերմակին
տակ քնացած դիւղ մը : Անիկա նման էր իմ մանկութեանս
օրրանին ուր ապրեցայ բարի ու միամիտ երազներ , գեղ-
ջուկ տնակի մը մէջ , անհոգ եւ բուզիկ ոտքերով , խարտ-
եաշ սաղերս հովերուն :

Մութը , հիմա , անոր ալ վրան քսեր է իր սեւ վրձինը
եւ ամէն դոյն ու իմաստ առեր տարեր :

Նոյն իսկ իմ սիրական գրքերս , սեղանին վրայ , չր-
կան : Թակոր ու Վարուժան հոն էին , ինքինքնուն մէջ
ամփոփուած , կորսուած : Կնոջ մը շուշանէ մերկութիւնն
ալ , որ Գութը կ'անձնաւորէր քարէ մարմինով , մեռեր է
խաւարին յատակը : Ինչքան կը սիրէր զիս այդ մարմա-
րը ինչքան , ինչքան :

Կը թաղուկմ աթոռի մը մէջ ինքոինքս ալ կորսնցնելու
համար : Անձեւը կը թափի անսահման խորութեան մը
մէջէն : Ապակիներուն վրայէն անհամար կաթիլներ կը
գլուռին վար իրարու ետեւէն . ո՞ր սիրտն է որ կուլայ

պատուհանիս տակ այսպէս անընդհատ . . . :

Ու աչքերս կը պղտորին :

Անձրեւին հատիկները այսքան տխուր չէին եղած,
ի՞նչ անցած ըլլար անոնց սրտէն :

Ես ջուրին այդ աղւոր կաթիլները ճանչցայ մեր լեռ-
ներու աղբիւրին մէջ, զուարթ էին անոնք ու ժպտուն :
Տղոց պէս կը քրքչային շարունակ, ու ծաղիկներու բա-
ժակին մէջ նստած՝ աղամանդ կըլլային : Աղջիկներուն
լոգանքը կը պսակէին մարդարիտէ անթիւ շարոցներ դար-
ձած ու անոնց քունքերուն ու այտերուն հետ կը խաղային
շա՛տ անոյշ կատակներով . . .

Այդ կաթիլները հիմա ինչո՞ւ պիտի լային, ինչո՞ւ
հեծեծէին ապակիներուն վրայ:

Կրկին չհասկցուածը, չհասկցուածը:

* * *

Սենեակիս պատերը ալ սահման չունին, ամէն գիծ կը
մեռնի, ամէն երեւոյթ կը հալի խաւարին մէջ, ու իրենց
հետ բոլո՞ր ընտանութիւնը, բոլո՞ր մտերմութիւնները իմ
շրջապատիս :

Զոյդ մը աչքեր սակայն, փոքրիկ պատկերի մը վր-
րայէն կը յառին ինծի, չեն մարեր անոնք մօտիկ ու բո-
ցավառ աստղերու պէս, ու կը թափանցեն սրտիս եւ ու-
րախութեան շող մը կը տարածեն անոր մութ խորշերուն
մէջ :

Ո՞ւ, այդ աչքերը, մշուշով լեցուն այդ սեւ աչքերը
զոր խելայեղորէն սիրեցի օր մը, իմ երիտասարդ արեւ-
ներուս ամբողջ ճառագայթները նուիրելով :

Այդ աչքերը գեղջուկ աղջնակի մըն են : Ես ինծի հետ
տարի զանոնք հեռաւոր դաշտեր ու լեռներ անցնելու ա-
տեն, ուրախ կամ տխուր ժամերուս կրեցի զայն, սեղանիս
վրայ պահեցի խաւարս լուսաւորելու համար :

Գեղացի աղջիկ մըն էր ան, որ գիտեր ժպտիւ իր բի-

բերու ամենէն խորունկ յատակէն եւ գիւղերու տարապին մէջ փաթթելով իր աղւոր մարմինը՝ սովոր էր իր ուսին դնել կուժը, ջուրով եւ խոստումներով առցուն . . . :

Ես զինք ճանչցայ երբ՝ դպրոց կերթար, փոքրիկ աղջիկ մըն էր, միամիտ հոգիով սրբուհի մը, որ կրցաւ չըխօսիլ իր հոգիէն: Քալեց ինծի հետ ձիւներու վրայէն, իր ոտքերը նման էին փոքրիկ տատրակի մը: Իր աչքերը ժպիտով լիցուեցան երբ նշարեց աղու մը սիրաը որ իրեն համար կուլար . . . :

Ո՞ւր են հիմա անոր աչքերը, ո՞ր պատուհաններէն կը վառին, ո՞ր ճամբաներուն կը դառնան եկտորի մը ուղին լուսաւորելու համար:

* * *

Սենեակս բոլորովին մթներ է ալ, բայց պատկերին աչքերը անվերջ, անխարան կը վառին, եւ կուղան ինծի, անհունին մէջ զիրար գտած երկու կարօտներու պէս:

Անձրեւն ու մութը մարեցին երկինքի բոլո՛ր յուսաւորները բայց անոր աչքերուն ճառագայթը մնաց սեղանիս վրայ ինծի, իմ հոգիս երկարած:

Ես իրմէն հեռացայ օր մը զինքը գտնելու համար: Ինք սպասեց երկար, ես չվերադարձայ:

Ճակատագիր մըն էր այս, յիմար ճակատագիր մը զոր պառաւ մը գծեց: սեւերու մէջ փաթթուած խաւարին պառաւը որ վատ շրթունքներ ունէր եւ հեռաւոր հորիդոններու ետեւ թողուց անաղմուկ հեկեկանքներ:

Հիմա ամէն ինչ վերջացած է:

Ես անստոյդ ճանապարհներէ կերթամ, ինքն ալ իրը, չես զիտեր ո՛ր անծանօթին ի խնդիր կամ ո՛ր մշուշներուն ընդ մէջէն, երբ ամպերը կը փլչին դուրսը եւ խաւարը կը սեւնայ ու ամէն բան միակտուր ածուխի մը կը վերածէ . . . :

ՆԵՐԵՇ ԻՆԾԻ, ՄԱՅՐԻԿ . . .

ՆԵՐԻ ԻՆԾԻ, ՄԱՅՐԻԿ . . .

Առաւոտուն շատ կանուխ, երբ հեռաւոր, մթամած հորիզոնին վրայ լուսաւոր ծով մը կը մեծնար ու կը ծաւալէր հետզհետէ, ուրկէ քիչ ետք արեւը պիտի դար թագով ու փառքով, Գրիգոր արթնցաւ իր խոռվալից քունչն, բացաւ իր թեւերը, շիեց աչքերը յօրանջքի ծանր շարժումով մը, եւ ջանաց թօթակիւլ առտոււն քաղցրագոյն քունը. աղա ընդոստ շարժումով մը մէկդի նետելով թմրութիւնը ոտքի կանդնեցաւ, հազաւ գեղացիի կապան ու դլիուն դրաւ արախչինը, բոպիկ ոտքերով քալեց վար տանիքի աստիճաններէն ևւ զդոյշ ու կշուած քայլերով ինկաւ փողոց :

Գեղը անսահման խաղաղութեան մը մէջ կը քնանար, դարինան ասուղերը՝ զիշերն ի բուն իրենց ոսկի թարթիւններէն վար տիրութիւն թափելէ ետք սկսած էին կամաց կամաց անհետիլ :

Գրիգոր աներկիւղ անցաւ ամայի փողոցներէն, Առութիւնը չկրցաւ սոսկում մը թափել իր պատանի սըրտին մէջ. կուրծքը պահեց իր սովորական հանդարտ տըրովը ևւ քայլերը շուարքոտ խարխափումներ չունեցան: Անվտանգ դուրս ելաւ գեղէն :

Գարնան վերջի օրերն էին, ցուրտը չկար ա'լ, գետինը թիզ մը բարձրութեամբ խոաերով ծածկուեր էր արդէն ու ամէն ծառի վրայ տերեւները հասունցեր մեծցեր էին: Երբ գեղի անմիջական պարտէղներէն ալ անցաւ լոյսը բացուեր էր արդէն, առտուան այն գեղատեսիլ պահն էր ուր բնութիւնը արթնցած կ'ըլլայ պայծառ ու թարմ գե-

զեցկութիւններու մէջ եւ հիւսիսակը աննման դուրպու-
րանքով երազ ու բոյր կը տարտղնէ ամէն կողմ։ Արեւ
չկար տակաւին, զովութիւնը աշխոյժ կենդանութիւն մը
բերաւ Գրիգորին վրայ, փարատեցան բոլո՛ր տժգոյն մը-
տածումները զորս թեթեւ մութը կրնար ներշնչել իրեն։
Տեսիլքը՝ որուն նուիրուած էր, այժմ յստակ եւ դիւթիչ
կը դառնար ինչպէս գարնան արշալոյսը։ Իր հոգին աւե-
լի ուժ զգաց, կորովը՝ տիրական կամք մը գրաւ իր քայ-
լերուն մէջ, ա'լ երաղի ետեւ չէր վազեր այլ իրականու-
թիւնն էր զոր հետը առած կ'երթար։

Հինգ կանգունաչափ բարձրացած կը թուէր արեւը՝
երբ լերան ստորոտը զուլալ ջուրի մը եղերքը նստաւ։
Պէտք ունէր քիչ մը ինքինք ամփոփելու եւ մտածելու
իր հետեւելիք յանդզնութեան վրայ։

* * *

Գրիգոր տասնեւհինգ տարին լրացուցած, գեղացիի
անվախ հոգիով եւ ժամանակէն առաջ հասակ առած ար-
դայ մըն էր։ Փոքրիկ տարիքէն կորսնցուցած ըլլալով իր
հայրը՝ իրմէ մեծ երկու եղբայրներուն հետ սիրտ սրտի
աշխատելով իր վզին ձգուած բեռը կանուխէն ըմբռնած
էր։ Երբ դաշտի աշխատանքներէն ետք եղբայրները
քրտնաթոր տուն կուգային, ինք սրտի տեսակ մը անձ-
կութեամբ լեցուած կը սրտմտէր անոնց դէմ որ տակաւին
կը շարունակէին աշխատանքը տան մէջ առանց իր օդնու-
թեան պէտքը զգալու եւ կը թողուին որ ինք հանդարտ
սրտով դպրոց երթայ կամ խաղերով դրաղի։ Եղբայրա-
կան այս գուրգուրանքը իր մէջ անհանգստութիւն մը ըս-
տեղծեր էր եւ հետզհետէ դժգոհութեան փոխուեր, որուն
պատճառաւ թողուց դպրոցն ալ ու եկաւ եղբայրներուն
օգնելու։ Թոյլ ու անհոգ տղոց անտարբերութիւնը չունէր
ան արդէն այլ խոհականութեան այնպիսի հասունութիւն
մը որով կրնար շատ բան տեսնել, կշուել եւ հետեւցնել։

Այսպէս կանուխէն՝ ի՞նք վարժեցուցեր էր իր անձը պարտքին ու պատասխանատութեան:

Երկու եղբայրներէն զատ Գրիգոր ունէր նաեւ քոյր մը, տարիքով իրմէն փոքրիկ եւ վաղահաս ծերութիւնով ընկնուած մայր մը: Հօրերնուն մահուընէն ետք մայրը իր ամբողջ զորովը տուեր էր իր զաւակներուն, դեղացի ինոչ չարքաշ աշխատանքով, յոգներ ու տքներ էր եւ միշտ զաւակներուն հողիով կաղղուրուած՝ կրցեր էր մեծցնել զանոնք:

Իր հանգիստի օրերը կը մօտենային, կը մտածէր, երբ մեծ տղան քսան տարեկանն անցաւ. Երկու տարեկան փոքր էր միւսը: Ալ հիմա արտ եւ պարտէղ կրնային առանց առաջնորդի վարել, ցանել, մշակել եւ դաշտային բոլոր աշխատանքները կատարել իրենց ժամանակին: Գեղին մէջ չատեր նախանձի տեսակ մը թունաւոր աչօք կը նայէին այս ընտանիքին որ երկար տարիներ որբի եւ որբեւայրիի կեանքին ամբողջ դառնութիւններուն տակ կորովի տոկունութիւն մը ապացուցած՝ կրցեր էր վերջապէս հանգիստ եւ անիրդով յարկի մը քաղցրութիւնը պահովել:

Մայրերնին երիտասարդ էր տակաւին երբ ընտանիքին հայրը քիւրտերու դաւաճան զնողակին զոհ գնաց մօտաւոր գեղէ մը դառնալու ատեն, իր քաջութիւնը բայց մանաւանդ խոջախ եւ վեհանձն էրիկմարդու բնաւորութիւնը մօտիկ ու հեռաւոր գեղերուն մէջ համբաւ ձեկը էր եւ այդ համբաւը մահուընէն ետքն ալ երկար տարիներ յիշուեցաւ եւ բերնէ բերան խօսուեցաւ:

Սրտէն զարնուած այս երիտասարդ կինը սեւ չիթ մը փաթթեց ծնօտին, զսպեց իր ներսէն պոռթկացող զգայնութիւնները, յայրատ նայուածքներու չպատասխանեց եւ նոյն իսկ լուրջ առաջարկներու առջեւ փակեց իր սրտին դռները, ամփոփուեցաւ իրմիթին մէջ եւ իր էրկան թողուցած տունով ու արտով նուիրուեցաւ փոքրիկներուն: Անոնց մէջ ջանաց դնել իր անուսնին գեղջկական մաքուր

հողին, մեծութիւնը, քաջութիւնը որոնք անոր այդ եղեցական մահէն ետք ամէն օր կը մեծնային, կը շատնային իր կնոջական սրտին մէջ եւ պաշտելի յիշատակներ կը դառնային :

—Զորս պղտիկներն ալ մաղի տակ (1) են դեռ, խեղճ կնկուկ, կ'ըսէին գեղեցիք երբ այրի մնաց ան, Աստուած կար ու կարողութիւն, համբերանք տայ իրեն :

Իրաւ ալ տարիները համբերանքով սահեցան, ո'չ մէկ ջուզգուշանք (2) լսուեցաւ կնոջ շրթունքներէն, իր վիլին ծանրագոյն լուծ մը անցուած գեղի անասուններուն լուռ բայց գիտակից համակերպութեամբ տարաւ բոլոր այդ զրկանքները, բերնէն կտրեց զաւակներուն կերցուց, կարկըտնեց, լուաց, նորեց եւ անբաժին չթողուց զանոնք. գեղի նախնական վարժարանն անդամ կրցաւ զրկել զանոնք քանի մը տարի, քիչ մը գրել կարդալ, քիչ մըն ալ հաշիւ սորվելու համար :

Իր հարսնութեան սնտուկը տարիներու ընթացքին կամաց դատարկացաւ : Զեռք ձեռք զդեստներ՝ ուրոնք ի՞նչ երազներով շինել տուած էին իր մարանքն ու ամուսինը, մէկիկ մէկիկ կտրեց ձեւեց եւ տարուէ տարի իր զաւակներուն նովնոր չորեր կարեց : Արտերը վարձու տուաւ, բանջարեղէնները ինք մշակեց, հաւ եւ կով պահեց, զմայլելի տնտեսութեամբ կոկիկ մաքուր եւ չարքաշ ընտանիքի մը համբաւը շինեց որուն գեղի բոլոր կիներուն հետ շատ ու շատ այրեր ալ մատ կը խածնէին :

—Հալալ ըլլի կնիկ, պէպախտ զլիսաւորդ ողջ ըլլար տէ տեսնէր, կ'ըսէին ամէնքը հիացած :

Օրինակ մըն էր, իրաւցնէ, ամբողջ գեղին առջև, թէեւ նախանձողներ ալ գտնուեցան որ չարախօս շուկներ փոխանակեցին ականջէ ականջ եւ խորհրդաւոր նայ-

(1) Մաղի տակ ըլլալ—Պղտիկ, մանուկ, հաւերու ձագերուն ակնարկութեամբ :

(2) Զուչգուհանք—Դժգոհութիւն :

ւածքներ թարթեցին այս կնոջ անօրինակ անձնուիրութեանը եւ տնտեսութեան մասին :

* * *

Երկու զաւակները քսան տարիքը դեռ նոր անցած էին երբ ընդհանուր պատերազմին լուրը սեւ ճուկսի մը գծին պէս քաղաքէ քաղաք ու անկէ ալ դէպի գեղ ճամբորդելով հասաւ հոս : Ամէնքն ալ սարսափով համակուեցան , անորոշ սարսափով մը անշուշտ որովհետեւ ընդհանուր պատերազմին իմաստը կշռող ոչ ոք կար , նոյն իսկ գեղին փորձառու եւ տարիքուր իմաստուները տեսակ մը ըսկեպտիկ ժպիտով մը դիմաւորեցին լուրը սկիզբէն :

—Եղածը բան մը չէ , յարդի բոց մըն է որ որքան տարածուն ըլլայ այնքան շուտ կը մարի , կը տրամարանէին անոնք , մանաւանդ Պալքանեան արագ կոիներուն պատմութիւնն ալ դեռ թարմ էր մտքերնուն մէջ :

Շարաթ մը հազիւ անցած՝ կարմիր թուղթեր , որոնք վատ նշանի մը պէս փողոցներու անկիմի վրայ փակցուած էին , խիստ հրամաններով կը հրաւիրէին 18էն վեր բոլոր այրերը որպէսպի «Հայրենիքի ծառայութեան մտնեն» , անսաստողները մահուան պատիժով պիտի իշնային :

Գեղին վրայէն սպաւոր հով մը փչեց , բոլոր տուներուն դպաւ , բոլոր սրտերը խշխցուց : Երկինքէն կրակ մաղուեր էր , կ'ըսես , բոլորին ալ վրայ , ամէն սիրտ հառաչանք մը՝ ամէն կուրծք կսկիծ մը կը միսար :

Գեղին բոլոր երիտասարդներուն հետ Գրիգորին երկու եղայրեններն ալ զինուորագրուեցան , առաջին խումբը չարաթ մը ետք մեկնեցաւ գեղէն լացի եւ շիվանի անզատում համերգի մը մէջ :

Մարդիկ սկսան ըմբռնել աղէտը երբ երիտասարդները խլուեցան տուներէն եւ արտերէն ու տարուեցան անծանօթ սպանդանոցներ :

Այրիին տանը առիքին տակ երեք հոգի մնացին Հիմայ: Գրիգոր զգաց թէ ինքն էր որ այժմ նախախնամական դեր պիտի առնէր իրենց տան մէջ, իր փոքրիկ կուրծքին տակ մեծ հոգիի մը հեւքերը խնամեց եւ նոյնը զգացուց իր մայրիկին ու քոյրիկին որոնց աչքերը, աղբարիկիներուն ժեկնելէն ետք առեր էին ա'յն տեսակ փայլ մը որ ցոյց կուտար թէ արցունքները շա՛տ մօտ էին ամէն վայրկեան: Գրիգոր քաջալերեց, մեծ մարդու պէս խորհրդակցեցաւ իր մայրիկին եւ քոյրիկին հետ, սրտապլնդեց զանոնք եւ ամէն օր ինք մինակը քաղաք երթալով կերակուր տարաւ իր եղբայրներուն եւ թարմ լուրեր բերաւ քաղաքէն:

«Ութ օրէն ազատ պիտի ձգեն», «15 օրէն տուն պիտի դառնան», «շատ հանդիստ են», «պատերազմը դադրելու վրայ է», «Թուրքը չպիտի կուռի», այսպէս տակաւին շատ ու շատ յուսալից լուրեր քաղեց, գեղը բերաւ, ամէն իրիկուն հաւաքուող կիներու եւ մանկիկներու բազմութեան մը առջեւ կրկնեց զանոնք, իր խելքին կարելի հետեւութիւններն ալ աւելցուց անոնց՝ ամենէն դժբախտ իշրականութեանց վրայ անգամ յոյսի ճերմակ ամայ մը ձգել շանալով միշտ:

Օրեր եւ շաբաթներ անցան, դէսքերը տարօրինակ եւ անսպասելի ուղղութիւններ կ'ստանային, ամէն օր մը թնոլորտը աւելի խոժոռ եւ խստամթեր կը դառնար, մարդիկ փախչող երէկը կը փնտոէին շարունակ:

Քաղաքէն գեղ ու գեղէն քաղաք Գրիգորին երթեւեկը կկոցի արազութիւնն ստացեր էր, որովհետեւ իր աղբարիկները բաւական մարզեր ու որոշեր էին զրկել ճակատ: Լուրը կայծակի մը պէս զարկաւ առ հասարակ ամրող դեղին ու այս ընտանիքին գլխուն, այսքան անձկութեամբ ու զրկանքներով մեծցուած երկու որբեր, ուրիշ հաղարաւորներու նման պիտի երթային կռիւի եւ հոն դոյգ մը աժանագին կապարով պիտի իյնային դիապասոտ . . .

Անհնարին բան էր այս, խենդենալիք բան էր :

Այրին երկու ձեռքերով դլուխը ծւծեց, ծունկերուն
շարկաւ, լացաւ եւ կողկողազին աղաղակներ բարձրա-
ցուց, դեղին մուլսքարին եւ մեծերուն զնաց, աղաշեց,
պաղատեց, լացաւ, գոնէ մէկը վերադարձնէին տուն,
«մազերս կը ծախեմ պէտէլը կուտամ» ըսաւ, «անչափա-
հաս են միւս զաւակներս եւ հայր ալ չունին, անօդնական
են, սիրտ չունի՞ք դուք, Աստուած չունի՞ք . . .»:

—Այդ օրէնքները չեն անցնիր հիմայ, պոռացին չնա-
կան հայհոյանքներու մէջ եւ վոնտեցին այրին երբ անիկա
վիշտի գերագոյն վայրկեաններու մէջ արդարութեան եւ
աստուածային պատուհասի խօսքեր ըրած էր կորովի
համարձակութեամբ :

Կէս մեռած տուն վերադարձաւ այրին, փակուեցաւ
իր խրճիթին մէջ եւ երգեց մէկը այն երգերէն որոնք կըր-
նային ովկիանոսներուն յատակը ծաղիկներ դառնալ
կամ մթամած երկինքի մը խորունկը թաղուիլ, ուկի
աստղերու նման նուազելու համար :

Օր մը Դրիգոր հեւքով ու արցունքոտ աչքերով դար-
ձաւ տուն, ոչ իսկ կրցեր էր եղբայրներուն զգեստեղէն,
հաց կամ կտոր մը դրամ տալ որովհետեւ ամէնքն ալ նա-
խորդ գիշեր տարած էին առանց նախապէս իմաց տալու :

Սուգի նոր ու թանցր խաւար մըն էր որ կիջնար եւ
իր լեցնէր խրճիթն ամրող, տան կարասիները, բողող-
ներն ու աննշան իրերն անզամ լեզու ելեր, կուլային եւ
իրենց տիսուր չունչը կը խառնէին հէք աղջնակին, պա-
տանիին արցունքներուն եւ վշտահար այրիին որ կ'երգէր,

Իմ բաղդս է ծներ սեւ քարին վրայ
իմ բաղդս է նստեր սեւ սարի վրայ . . .

Թրթուն ու լալագին ձայնով մը գեղջուկ կինը հոդի
կուտար իր երգերուն, որոնք բարակ մետաքսէ դերձանի
մը պէս կը քակուէին անոր կուրծքէն եւ փոքրիկ սենեա-
կին մէջ դարձղարձիկ պառյաներ գծելով կ'երթային փոք-

րիկ աղջկան եւ պատանիին ականջէն վար, կը փաթթուէին անոնց սրտին եւ արցունքներուն ամենէն վճիտը կը հոսեցնէին դուրս:

Քանի մը շաբաթներ լացի միակտուր պատարագի մը պէս անցան: Պատերազմը կը սաստկածնար, զինուորի ցաւերը տեղի տալ սկսան աւելի մեծ եւ անկրելի վիշտերու, գեղը դատարկացաւ, բանտերը լեցուեցան գունդադունդ:

Ահաւոր ճգնաժամը կ'սկսէր. . .

* * *

Գրիգոր պահ մը իր կաթողին մօր եւ քոյրիկին խանդակաթ դուրգուրանքին տակ պահուած մնաց իրրեւ անոնց միակ ճրագը, որուն խաւարումը անառաւօտ աղջամուղի մը վիհը պիտի նետէր հէք այրին եւ աղջնակը ու հոն քարացնէր զանոնք իրրեւ նոր նիորէ:

Գրիգոր կ'ըմբռնէր այս, կ'ըմբռնէր նաեւ գուրսի փոթորիկը: Քանիցս մօրմէն խնդրեր էր թողուլ տունը եւ փախչիլ, լեռներ ու ձորեր կտրել եւ հասնիլ հայկական բանակ՝ որուն չըուկն ու պատմութիւնը չես դիտեր որ հովերէն եկեղ ու տարածուեր էր բոլոր գեղերուն եւ գեղացիներուն մէջ:

Այս յանդուգն քայլին մտածումն անգամ սարսափ աղդեր էր մայրիկին որ իր կաթողին զաւակը թեւերուն մէջ առած արցունքի հեղեղի մը մէջ թրջեր էր, եւ խելագար փարումներով ջանացեր արգիլել այդպիսի որեւէ փորձ:

—Զէ՛, եաւրուս, չէ, քիչ մըլ կեցիր, քիչ մըլ, Աստած ողորմած է, մեռնինք մնանք միասին ըլլանք:

Տղան ա՛լ չէր գիմանար, ինչպէս պիտի կրնար լքել իր մայրն ու քայրիկը, ինչպէս պիտի մոռնար անոնց լալագին ու գլխիկոր աղաչանքը: Ապա երբ կ'առանձնանար սիրոյ եւ անձնուիրութեան հերոսական պոռթկումի մը

մէջ կը մտածէր վտանգի մը պարագային քաջի պէս մեռցընել եւ յետոյ մեռնիլ :

Այս զգացումին գեղեցկութեանը քով իր պատանի միտքը սակայն բնածին եւ պայծառ տեսողութեամբ մը կ'առաջնորդէր զինք աւելի յանդուան փորձի մը, կը մտածէր, երեք օր քալելով անցնիլ արտասահման գտնել հայ բանակը եւ անոր պատմել զուլումի բոլոր մանրամասնութիւնները, զանել իր եղբայրները եւ անոնց հետ կը ուիլ եւ գեղը հասնելով փրկել իր հոգեհատորները :

Այս մտածումը լուսաւոր հաւատքի մը պէս առաջնորդեց փոքրիկ հերոսը, ու գիշեր մը երբ վշտին ու արցունքին տարապայման յոգնութիւնը փակեր էր իր քրոջ եւ մայրիկին աչքերը, ելաւ անկողնէն եւ անշշունչ հետեւցաւ իր ծրագրին . . .

Առուակին եղերքը, ձորին մէջ, ուր նստեր էր հիմա մտարերեց իր եղբայրները, ապա գեղին բոլոր անցքերը, իր տունը, մանաւանդ մայրն ու քոյրիկը, որոնք չպիտի կրնային զանել զինք իրենց վշտաթաթաւ աչքերը բանալէն ետք, . . . ի՞նչ սուլք, ի՞նչ շիվան :

Զգաց որ սիրտը կուռի եւ աչքերը կը խեղդուին պըտղող արցունքներուն մէջ, անգամ մըն ալ խնեց զով ջուրը եւ զեղուն հոգիով անդամ մըն ալ նայեցաւ բլուրին տակ իրենց գեղին, եւ քալեց վաղուան հեռապատկերով ուժովցած :

Ճամբան բոլոր փորձանքները նախաղգաց, արգիլեց անոնց վերահաս հարուածը : Մթութեան մէջէն յառաջացաւ, սողոսկեցաւ, խոտով ու ջուրով սնանեցաւ, քարերու ծերպերուն մէջ անցուց մութ ժամեր, օր մըն ալ թնդանօթներու ձայնին ուղղութիւնը բռնած՝ գտաւ հայ բանակը :

Հիմա ինք փրկուած էր ա՛լ, պէտք էր փրկել իր գեղը,

յաղթանակով մտնել հոն եւ գերադոյն ուրախութեան սրտազեղումի մը մէջ, որ պիտի փոխարինէր տարիներու ամբողջ արցունքները, գտնել իր մայրիկն ու քոյրիկը, սեղմել զանոնք իր կուրծքին խելայեղ ու ցնծուն աղապատանքով մը, եւ ժպտիլ անոնց եւ խնդացնել զանոնք կուշտ ու կուռ երջանկութեամբ մը:

Կորիմնի մը պէս կոռուցաւ Գրիգոր, հերոսական յանդգնութիւններ փորձեց, շան մը լակոտին նման առջեւը ձգած՝ հալածեց մահը, անոր սնդառնալից ու ժահրոտ մօտաւորութիւնը արհամարհեց մարտիրոսներուն աննուաճ քաջասրտութեամբ եւ առաւօտ մը, հայ բանակին հետ մըտաւ իրենց գեղը:

Անթաղ՝ գերեզման մըն էր գեղը, կիսափուլ տուներ միայն ու ծուխեր հոս ու հոն՝ խարանի մը պէս մայր հողին զարնուած:

Գրիգոր հեւասպառ ու քրտնաթաթաւ հասաւ իրենց փողոցն ու տունը, կիսով կործանած էր եւ կը մխար, «իմ մօրը վիշտն էր այդ ծուխը,» մտածեց, ու ներս անցաւ անանուն տենդով մը լեցուած ոտքէն մինչեւ գլուխ:

—Մայրիկ պոռաց դողդոջուն եւ սրտապատառ ձայնով մը, պատասխան չկար: Գրիգոր խելազար ուրուականի մը պէս անցաւ յառաջ, կոկորդը լեցուեցաւ սրտին խորէն շատրուանող հառաչանքներով եւ խեղդուկ լաց մը բարձրացուց ամեհի աղաղակով մը, որուն տակ քարերն անգամ շարժեցան . . .

Զղջաց Գրիգոր վերջին պահուն մայրն ու քոյրիկը ձգած ըլլալուն համար, անոնց հետ մէկ ձորի եւ մէկ փոսի մէջ սպաննուած չըլլալուն համար . . . : Պղտոր աչքերով սողոսկեցաւ կիսափուլ տնակին ներսի մասերը, անկըրելի մտածում մը կը սառեցնէր իր սիրտը: Երբեմն հրճուանքի տարտամ զգացումի մը կը փոխուէր այդ սարսափը երբ կը մտածէր յանկարծ մայրը եւ քոյրիկը գտնել եւ քաջ զինուրականի համազդեստով նետուիլ անոնց


Դերկը եւ բացատրել անոնց իր վերջին փախուստին միակ
նպատակը . . .

Երբ աչքերը մութին վարժուեցան տեսաւ մարդկային
մարմին մը որ երկարած էր պատին տակ . . . Գրիգոր
ճօտեցաւ եւ մէկ ոստումով վարեցաւ անոր, իր կաթողին
մայրն էր եւ տակաւին կենդանի . . .

Վերցուց անոր զլուխը եւ առաւ իր զրկին մէջ, «մայ-
րի՛կ, մայրի՛կ» հեկեկաց այնպիսի ձայնով մը որուն մէ-
ջէն կուրծքը կը քակուէր կարծես, եւ սիրոը դուրս կու-
դար պատառ առ պատառ . . .

Այրին չէր պատասխաներ, չէր ալ կրնար պատաս-
խանել, ծանրացած թարթիչները հաղիւ կարողացաւ կէս
մը վերցնել, տեսաւ իր տղան, Գրիգորը, եւ օրհասականի
յետին ու անանուն երանութիւն մը չողացուց աչքերուն
խորէն, եւ լուսանկարչի ապակիին պէս բիրերուն մէջ ա-
ռաւ տղուն պատկերը որովհետեւ իրթեւերը չէին կրնար
ընել այդ, եւ զգուեց զայն իր մարող հոգիին բովանդակ
դորովանքով:

—Ներէ՛ ինծի, մայրիկ, ներէ՛ ինծի, աղաղակեց Գրի-
գոր խեղղուկ ու կցկտուր ողբով մը ու ալ չկրցաւ շարու-
նակել իր խօսքը, արցունքի կրակէ կաթիչներ հոսեցան
իր տանջահար մայրիկին գլխուն վրայ որ սկսած էր սա-
ռիւ:



ԱՐՑՈՒԽԵՎԵՐԸ

ԱՐՑՈՒԽՔՆԵՐԸ

«Իմ աչքերս այլեւս չեն տեսներ այս գարունը, ո՛չ աւ անոր արեւն ու կանաչ կակաչ դաշտերը, ըսաւ երիտասարդ հովիւրը, որովհետեւ իմ բիբերս լեցուն են պատկերովը այն հեռաւոր կոյսին զոր անցեալ տարի ճանչցայ երկու ճամբաներուն միացած կէտին, հեռաւոր լեռներուն ստորոտը:

«Իմ սիրտս ա՛լ չճանչնար երջանկութիւնը՝ տղու օրերուս, երբ փոքրիկ ուլերս հաւաքած լեռներն ի վեր կը մագլցէի, կուրծքս հովերու խաղին տուած:

«Ես կը ճանչնամ սէրը, ես կը տառապիմ հիմա, այն աղւոր աչքերով աղջկան համար որ ինծի նայեցաւ խորո՞ւնկ խորո՞ւնկ գիշերուան մը պէս եւ իր հոգիին աստղերը թափեց իմ աչքերուս մէջ հրթիռներով խաղացող պատանիի մը նման . . .

«Ի՞նչ խօսեցաւ ինծի ան, աղւոր աչքերով աղջնակը, չեմ գիտեր, բայց հովերը, որոնք կ'անցնին մտերիմ լեռներու կատարներէն, կը բերեն ինծի մրժունջը անոր շրթունքներուն, եւ կը հեծեծեն ինծի հետ՝ անոր բաներուն անհասկնալի խորհուրդին տակ . . .

«Կ'ուղեմ վազել այդ մտերիմ հովերուն ետեւէն ու կուրծքս տալ անոնց որոնք հեռաւոր, մանիշակագոյն լեռներու ստորոտէն կ'անցնին ամէն օր, եւ կ'ուշանան երկու ճամբաներուն միացած կէտին վրայ, ուր աղւոր աչքերով աղջկան հանդիպեցայ . . .

«Ես հովիւ եղայ երբ սէրը չէի ճանչնար, աղջկան աչքերուն կախարդանքը չէի գիտեր, անոր ժպիտին թըրթըռումները չէին ցնցեր իմ հոգիս յատակը: Կապոյտ

բլուրներուն ստորոտը, երկու ճամբաներու միացած կէտին վրայ տեսայ այս ամէնքը, այս ամէնքին ծանրութիւնը այդ օր նստաւ շրթունքներուն վրայ, աչքերուն վրայ, հոգիիս բոլոր միջոցներուն մէջ, ա'լ տիեզերք չունիմ ես, ա'լ բիրերս կոյր են ու շրթունքներս թոթով . . . »

Կուլար հօտաղը, իր փոքրիկ գառները թողուցին կանաչ խոտն ու առուակը եւ ծօտեցան իրենց աղւոր մաղերով հավիտին, նայեցան անոր լուսթեամբ, եւ ճանչան անոր տիրութիւնը որ կը վաղէր սրինդէն հառաջող եղանակներուն մէջէն :

Փոքրիկ թռչուններ ալ լսեցին լեռներու տղուն լացը, կեցան ծառի մը օրօրւող ճիւղին վրայ որ քրոջ մը բարի բազուկին պէս կերկարէր պատանիին գլխուն դով օդ ու սիրովանք տալու համար :

—Իր դժբախտ սիրուն համար է որ կ'ուլայ, ըսին, մեղքան անոր վրայ, ու զացին երկինքի բոլո՛ր թեւաւոր էակներուն պատմելու այդ աղւոր մաղերով տղուն վիշտը . . .

—Ես իմ երդս կուտամ ըսաւ սոխակը, եթէ տղան կրնայ իր հոգիին երջանկութիւնը գտնել :

—Ես իմ աչքերս կուտամ, ըսաւ մատաղ տատրակ մը, եթէ տղան կրնայ դազբեցնել իր լացը :

—Ես իմ ժպիտս կուտամ ըսաւ ոսկի գլուխով թըռչնիկ մը, եթէ պատանին կրնայ մոռնալ իր վիշտը . . .

—Ես իմ սիրտս կուտամ, ըսաւ բարի, քնքոյշ ճնճըռուկ մը, եթէ պատանի հովիւը կրնայ սիրել զիս . . .

Պատանին լսեց ամէնքը, աչքերը աւելի լեցուեցան արցունքով, իր երդը աւելի ողբարձայն սկսաւ հեկեկալ, սարերու լանջքին լացաւ մինչեւ կէս գիշեր, որովհետեւ միայն աղւոր աչքերով այն աղջիկը, որուն հանդիպէր էր կախարդական լեռներուն ստորոտը, երկու ճամբաներու միացած կէտին վրայ, պիտի կրնար բնրել իրեն՝ ինչ որ երկինքի բարի արարածները կրնային տալ . . . :

ԱՆՔԻՒՐԻ ՄԸ ՀԻՆ ՕՐԵՐԸ

ԱՆԲԻՒՐԻ ՄԸ ՀԻՆ ՕՐԵՐԸ

(Խուրային)

Իմ մանկութիւնս այդ աղբիւրին մտերմութիւնը ճանչցաւ ամենէն առաջ։ Երբ ստքերս, մեր թաղէն դուրս, փոքրիկ հեռաւորութեան մը սկսան դիմանալ, ես հոն կը վաղէի միշտ, իմ խաղընկերներուս հետ, ամէն առաւօտ եւ ամէն երեկոյ։

Ո՛, աղբիւրի մը մտերմութիւնը, անոր անսպառ եւ մշտահոս սէրը, երբ մեր տղայ օրերուն կը մտնեն մեր սրտին մէջ եւ հոն խորունկ անկիւն մը կը պահուըտին ու կը կինան։ ասզա կը տժգունին ու կը մեռնին կարծես։ Առեն մը ետք սակայն քունէն արթնցող մանկան մը պէս կ'արթնան մէկէն, կը ժամտին ու կանուչնան, կը տիրեն մեր սրտին եւ կը լեցուին անոր բոլո՛ր խորշերուն, բոլո՛ր անկիւններուն մէջ։

Դուք կրնա՞ք հեռանալ հին օրերուն այդ անանուն մտերմութենէն։ Կրնա՞ք թողուլ կաթընկեր սիրականի մը բազուկները երբ հին օրերէն կերկարին անոնք ձեզի դողդոջ ու կարօտապին . . . Եթէ պիտի խօսիք, ձեր սիրու բացէք, գտէք հոն ձեր լեռներն ու դաշտերը, գտէք ձեր գիւղը, քալեցէք անոր երդիքներուն մէջէն՝ ուր ծնաք. անցէք անոր վազուն աղամանդներուն եղերքէն՝ ուրկէ թրջեցիք ձեր մանրիկ ստքերը եւ սրբեցիք զանոնք կանանչով ու կակաչով։ Գացէք պազուկ ակի մը քով ուրկէ ձեր դոյդ ափերով խմելու ատեն ժպտեցաք դաշտի աղուոր աղջիկներուն։

Հիմա դուք պիտի գտնէք անոր հինաւորց ժխորէն անոյշ արձագանդ մը ձեր սրոտին մէջ, այն օրերուն չափ

մտերիմ ու կենդանի : Անոր երգը սիրելի ստուեր մը պիտի քերէ ձեղի : Հեռաւոր օրերու թոթովանքներ պիտի քակուին ձեր սրտէն , լացեր ու հառաջանքներ նաեւ , թերեւս վախկոտ համբոյրներ ալ՝ որոնք հաստատ խոստումներ յանձնեցին կորսուող հովերուն :

Ես ամբողջ մանկութիւն մը անցուցեր եմ ձեր ազգիւրին մէջ եւ անկէ քակուղ առուակին եղերքներուն վրայ : Իմ ընկերներուս եւ չարաճնի ուշերուս հետ խաղացեր են երկար ու արեւոտ օրեր : Ուտքերս մինչեւ իրիկուն ջուրն ի վար քալեր ու վերադարձեր են : Սպիտակ խիճեր ու խխունջներ փնտուեր եմ հոն տեղուանքը , աւազէ տուններ կամուրջներ շններ եւ անոնց վլուղումին համար սրտադին արցունքներ խառներ են առուակի ջուրերուն :

Խնդուքով ու լացով՝ սիրատ հոն հասունցաւ : Աչքերս անծանօթ քունէ մը արթննալով հո՛ն տեսան աննման գեղեցկութիւններ , կանանչներ , կակաչներ , թռչուն տոտիկներ որոնք եկան ու անցան մեր առուակին , մեր լեռներէն ու բլուրներէն ու այդ ճամբաններուն վրայ թափեցին ամառուան արեւով եփած կաս կարմիր ժայիտներ , անլեզու խոստումներ եւ զուազ ու ամչկոտ քրքիչներ :

Տակափն այս անոյշ աղբիւրին կապուած ի՞նչ կարօններ եւ ի՞նչ տենչանքներ , որոնց համար նոր արթնցող մատաղատի հոգիներուն յատակը անծանօթ ու անիմանալի սարսուռ մը կը խլրտի , ապա կեանք ու արիւն կը լլայ եւ կը քալէ մեղի հետ , կապրի մեր բոլո՛ր օրերուն , բոլո՛ր բարախումներուն հետ . . .

Ես տեսայ որ հրաշքի աղբիւր մըն էր մերը , բոլորին առջեւ ալ բարի , բոլորին՝ ալ ասպնջական , բոլո՛ր շըրթունքներուն , բոլո՛ր սրտերուն համար ալ լիառատ :

* * *

Խուրային մեր աղբիւրին անունն էր : Ո՛վ այդպէս կոչեր էր , կամ ինչո՛ւ այդ անունը դրեր էին , չիտա'կը ,

չեմ գիտեր : Միայն գիտեմ թէ շատ սիրուն էր ան : Անունին մէկ վանկն խև բաւական էր որ թաղին տղաքները վեր ցատկէին եւ իրենց պճըլտուն աչքերուն խորը երջանիկ ժողով մը շողար գիշերուան մէջէն անցնող կայծոռիկի մը պէս :

Խուրային՝ կոտրտած ու ծամածուռ ձորակի մը վերի անկիւնին վրայ շինուած էր : Գլուխն էր ան կարկաչով փախչող առուակէ օծին : Քանի մը անտաշ քարերով պատ մը եւ կիսածածք մը շիներ էին անոր վրայ : Զուրը կը վաղէր քարէ ջրդոնէ մը , որ պատին մէջքին հաստատած էր եւ մշտարաց ու լայն շրթունքի մը կերպարանքն ունէր :

Յատակը միակտուր , ընդարձակ ապառաժ մը կը պառկէր սպիտակ ու մաքուր , որուն վրայ դաշոնի (*) մեծութեամբ եւ անոր խորութիւնով փոքրիկ քառակուսի աւազան մը փորեր էին : Զուրը կը լեցուէր հոն , եւ անոր երեսէն սուզուելով սոլլուկ ու ծամածուռ ճամբաներէ կ'անցնէր եւ անհամբեր աճապարանքով ձորակին ու կանաչներուն մէջ ցատկելու ատեն փշուր փշուր կըլլար , մարգարիտ ու աղամանդ կը ցաներ նոր բացուող կակաչներուն գլխուն :

Ամառուան վերջերը , Օգոստոսին , ջուրը կը քիչնար , ճորի աղբիւր մը կը դառնար , ուրկէ մեր ուլերն անգամ իրենց բարակ գունչերով հաղիւ կրնային լեզունին թըրջել : Զորակն ամբողջ սուրդ կիշնար , իր շէնութիւնն ու երգերը կը կորսնցնէր , այցելուները կը ցանցառնային , նախիրն անգամ իր ճամբան ուրիշ ուղղութիւններու վրայ կը դարձնէր , թաղերը մտնելու եւ բոլոր տուներուն բաժնուելու համար :

Աղբիւրին ամէնէն տխուր օրերն էին : Սղաւոր այրեի մը պէս մութ լաշուկ մը ձգած դլխուն անիկա կը պպղէր կը նստէր քանի մը շաբաթ : Տղաքներ ա'լ դինքը չէին սի-

(*) Դաշնու—Ճաշու :

բեր, ձորակին բարի սողուններն անգամ դիմացի լեռներն ու քարերը կը բարձրանային ծառերու շուք վնասություն համար հետալէն :

Աչնան կը կենդանանար ան . անձրեւները իրեն կը բերէին առատ բարիք ու երազ, սէր ու աղաղակ : Տեսնելու էիք անոր օրերը :

Զիներու եղանակին՝ Խուրային կը հոսէր կերթար ակուաներն իրարու զարնող մսկոտ ճամբորդի մը պէս : Իր ջուրջ ամէն ինչ ձիւնի սաւանի մը մէջ պառկած քնացած կըլլար : Աղրիւրն ըսես, փոքրիկ հնծեծանքներով կը հոսէր կերթար, ճերմակ թուղթի մը վրայ քաշուած սեւ ու կոտրտած գիծի մը նման :

Գարնան՝ անոր ջուրը բուռ բուռ աղամանդ կը դառնար եւ ջրդոնին անցըը պատուելու աստիճան ուժգին ու առատ՝ կը թափէր վար : Ապառաժներն անգամ կը մամուանային, անոնց ճեղքերէն փոքրիկ վտիտ ծղօտներ հասակ առած ծաղիկի գոյնդգոյն աչքերով կը ժպտէին կապուտիկ երկինքին եւ ջուրերուն հետ խաղի կը բռնուէին արեգակով ու լուսնով :

Խուրային կերգեր, կը պօռար, փրփուրներուն մէջ կը կորսուէր : Առագաստ մտնող սիրականներուն կարօտը կար անոր խելալեղ վաղէին մէջ : Զորին մէջ իշնալէն ետքն ալ՝ աշխոյժ ու զուարթ՝ կանցներ քարերու տըկտիքէն, բարձրաղաղակ կանչուրուտուքով կը հետեւէր բոլոր դարձուածքներուն, դրացի կանանչներուն կուտար իր համբոյըններուն ամենէն տաք կարօտը, փոքրիկ բարձունքներէ ցատկելու ատեն անհասկնալի քրքիչներ կը թափէր, կրկին կը վաղէր, կրկին կը սահէր եւ ոստոստուն խընծիղներով կը շարունակէր անծանօթ վախճաններու գացող իր ճամբան :

* * *

Խուրային ճեր թաղին ճիշդ դիմացն էր, դերեղմանո-

ցի լեռներուն ետեւ, որոնց վրայէն սողոսկող ուղիներէն կանցնէինք եւ կը հասնէինք հոն:

Դարունէն սկսեալ ամառուան մեծ մասը եւ ամբողջ աշնան՝ Խուրային լեցուն կըլլար ամէն տեսակ մարդերով: Կիրակի օրեր հարսնիք կընէին, կըսես: Խմողներու երգողներու խումբեր ջուրին բոլորտիքը կամ կապոյտ քարերուն վրայ՝ ածուներու նման կլորած նստած, երկար եւ օրօրուն եղանակներով կը լեցնէին ձորակն ամբողջ:

Պատանիներու եւ աղջիկներու անհատնում շարոցներ չվերջացող շղթայի մը նման կուզային ու կանցնէին Խուրայվա ձորէն դէպի դիմացի քարերը, կամ կը շտկուէին դէպի «Քարէ Սուֆա»ն, եւ կամ աւելի անդին, ճերմակ քարերով կէտկիտուած գերեզմանոցի լեռները:

Բաղմութիւնը չէն ու զուարթ՝ ձորակին բոլոր անկիւններն ու անոր նայող կատարներուն վրայ կը դանդաղէր, կը կենար, մինչեւ որ Լուսնկան Խուրէ Պաշիէն փըրթէր մէկէն կասկարմիր ժայխտով եւ բարեւ մը տալէ ետք, ամէնուն՝ վեր բարձրանար համբերատար ճամբորդի մը պէս: Անկէ ետքն էր որ մարդիկ կը քակուէին կերթային իրենց թաղերն ու տուները:

Լուր օրեր, երբ էրիկ մարդիկ շուկայ կըլլային կամ դաշտը, Խուրային աղջիկներուն եւ հարսներուն կը մընար: Խումբերով կուզային, կըսես, առուակը սիրելու համար: Մերկ սրունքներով ջուրերուն մէջ ինկած՝ կը լուային բուրդ, կտաւ, կապերտ ու սաւան, ձմրան վըրանոց զգեստներ եւ մաշած շալվարներ: Առուակին հասակն ի վար, մինչեւ Ասորոց Զայը ամէն անկիւն կը գըրաւէին անոնք, կանուխ եկողներ կամ ունեւորներ աղբիւրին մէջ կամ անոր մօտերը, խեղճեր ու աննշան ընտառնիքներ ալ աւելի վարերը, ուր որ կարենային լուածքի յարմար անկիւն մը դտնել:

Մերունի մամաներ քարերու շուքին տակ քաշուած պաղ ու թմրած աչքերով կը հսկէին աշխատանքը, կամ իրենց թոռնիկներուն հոգ կը տանէին դժգոհ ճրթմրթուք-

ներ ծամծմելով եւ երբեմն ալ անոնց հետ մրափելով :

Անդին, լերան կողին վրայ մատղաշ աղջիկներ լուաց-
ւած սաւանները կը փռէին՝ վերեւէն անցնող թռչուն
էակներուն հետ ժպիտներ եւ ճուղուն կատակներ փո-
խանակելով : Պարտիզան անցորդներն ալ չբաժնուող
նայուածքներ կերկարէին այդ սիրուն աղջիկներուն, ո-
րոնց երեսը արեւին տակ կայրէր եւ կասկարծիր համ-
բոյրներու փունջ մը կը դառնար :

Իրիկուան դէմ երբ արեւը բերդին ետեւը կանցնէր
եւ հեռուէն պայթած թնթանօթի մը բոցավառ գունդը կը
շողացնէր, ճաշի ատենն էր ալ : Լերան կողերուն վրայ
կլորուած մարդկային զուարթ խումբեր միասին կը
ճաշէին անման ախորժակով, կեանքով ու աշխատանքով
աղորցած :

Մթնշաղին՝ լողանքի ճիշերով կը լենար ձորը : Աղ-
ջիկներ ու դեռատի հարսներ իրենց յոզնութիւնը կառնէ-
ին ջուրերու յորդահոս փայփայանքին մէջ, խելայեղօրէն
իրենց վրայ թափող ջրդոնին կը բանային իրենց կուրծ-
քը եւ անոր սառ զովութեան մէջ կը թաղէին չմարող կը-
րակներ :

* * *

Աղբիւրէն վերադարձը լուանկայով կըլլար :

Անճանաչ մարդերու ստուերներ, ծրարներ իրենց շա-
լակին, ոլորուն ճամբաններէ կը քալէին դէպի տուն : Մե-
ռելներու քաղաքէն անցնելու ատեն անհասկնալի ազօթք-
ներ կը մրթմթային, վախով ու յարգանքով լեցուն, նայ-
ւածք մը քսելով քիչ մը վերը, լերան կողին վրայ պառ-
կող շարք շարք քարերուն, որոնք լուանի թոյլ ճերմակին
տակ քաղցր խաղաղութեածք մը կը սրբանային : Մամիկ-
ներ կըսէին թէ այդ խաղաղ պահուն է որ մեռելներու հո-
գիները կընկերակցէին անցորդներուն մինչեւ դիւդ եւ սի-
րելի դէմքեր ու անկիւններ հսկելէ ետք, առտուան դէմ,

կրկին կը վերադառնային իրենց քարէ բնակարաններուն
մէջ :

Կէս գիշերէն առաջ Խուրային կամայանար : Մարդ
մարդասանք չէր մնար հոն : Երբեմն միայն , ուշ մնացած
դպայաղիրկ զինովներ կը հետային հոն , փոռւած պառ-
կած , կամ կողմնակի երկարած քարի մը տակ : Անոնք
ատենը մէկ կը ճաէին իրենց երդերուն կերկեր ու անհա-
ւասար ճայնը որ լուրթիւնը բանալով կը հասնէր մինչեւ
մեր եւ հեռաւոր թաղերը , տուներն ու տանիքները եւ ա-
նոնց վրայ քնացած հոգիներուն մէջ կը թափէր օրօրներ
և հեշտադին երազներ :

Խուրային հայելին էր մեր գեղջուկ քաղաքին : Անոր
հոդիին ու ապրումներուն պատկերը , ըսէիք , սրտին տը-
րոսիը շիտա՛կ : Վիշտն ու երջանկութիւնը կը միանային
հոն : Եթէ անոր մէկ կողմէն գերեզմանոցին տիրութիւ-
նը վար կը սահէր , ետեւէն ալ պարտէզներուն եւ Խուրէ¹
Պաշիլի այլեստանին ցնծութիւնը վար կուգար անվերջ :
Սուրբ շուտով կը մոռցուէր հոն , երջանկութիւնը՝ այն
օրերունը եւ աղբիւրինը կըլլար միշտ :

Սէրեր ու խոստումներ ալ կը մնանէին հոն , մեծնա-
րու թէ մեռնելու համար , փոքրիկ դիպուածները թող
խոսէին այդ մասին : Այդ ջուրի վճիտ ակին եղերքը տա-
կաւին ի՞նչ ժպիտներ չէին ծաղկեր , ի՞նչ հառաջանքներ ,
ի՞նչ նայուածքներ եւ ի՞նչ փթթումներ դեռատի հոգինե-
րու , որոնք կուգային ցաւ ու երաղ կապելու համար այդ
ջուրի ցնծուն ժապաւէնին :

Ու ըսէի դեռ թէ բիւրաւոր տենջանքներ կը թափէին
հոն աղբիւրէն պոռթկացող անոյշ ջուրերուն հետ :

* * *

Իմ տղու շրթունքներս ծծեցին այդ անոյշ ջուրերը :
Իմ տղու հոգիս երազեց այդ անանուն տենչանքները :
Օր մը , աչքերս աղբիւրին նայեադը տեսան ու անոր

փրփուրներուն եւ ձեւերուն վրայ ուշացան երկար։ Շըրթումքներս փակ մնացին, սիրտս ծիայն այդ աննման լոյսին ու թրթոռումներուն տաղեր նուիրեց։ Բիբերուս յատակն ալ լեցուեցան գարնան մշուշով ու գարնան երազով։
Հողիս բացուեցաւ անհուն տեսիլքին։


Կուրծքս, իմ մեծ ընկերներուս պէս, ճանչնալ սկսաւ հառաջանքը։


Անկէ ետք, ես թողուցի իմ աւազէ տուներս, խաղերս՝ ջուրերուն եւ ուլերուն հետ, ու մթնշաղին, աղբիւրէն քիչ ձը վար, սեւ քարերուն տկտիքը վիշտով ու կարօտով ըստասեցի անոյշ ջուրերուն, անոնց ծաղկած փրփուրներուն, որոնք նշենիներուն ճերմակ կոկոններուն պէս, օրօրուելէն, պարելէն կուգային իմ մօտ, ապա կը վաղէին վար, կը փախչէին անոյշ նազանքներով։

Ես գիտէի թէ այդ ճերմակ փրփուրները նայեաղներու մարմինէն կը քաղուէին, բուռ բուռ վար կուգային՝ իմ հոգիիս կարօտը առուակն ի վեր տանելու համար։

Հայրենի՛ աղբերակ, անոյշ աղբերակ, հոսէի՛ր ինծի իմ հին առաւօտներուս երազը . . . :







ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0025975

3992

Պատրաստ են եւ շուրջով կը իրատարակուին
նոյն հեղինակին կողմէն

ՀԱՅՐԵՆԻ ՄԽԱՆ—Բ. Շարք

ԹՎԿԱՏԻՆՑԻՆ՝ ՄՈՑԼՆ, Մարդը եւ Գործը
Օ. ՀԵՆՐԻ—Ամերիկան գրականութեան
հիմնադիրը

Դիմ 75 սէնը

Ստանալու համար դիմել Հայ Կրթական
Հիմնարկութեան—

Armenian Educational Foundation

331 Fourth Ave., New York

և հեղինակին—

VAHE HAIG,
3316 Ventura Ave.,
Fresno, Calif.